

ԴՐԱՄԱԿԱՆ ՄԱՍՆԱՅԻ ԳԱՐՈՒՆ, ԹԻՒ 17

ԱՄԲՈՂՋ ԵՐԿԵՔ

Տ. ՊՈՐԳՈՄ ՊԱՏՐԻԱՐք ԳՈՒՅԱՆԵԱՆԻ

Գ.

# ՔԵՐԹՈՒԱԾՆԵՐ

ԻՆՔՆԱԳԻՐ ԵՒ ԹԱՐԳՄԱՆԱԾՈՅ

-----

ՏՊԱՐԱՆ ՄՐՅՈՑ ՅԱԿՈՅԵԱՆՑ

ԵՐՈՒՍԱԼԵՄ

1940

081  
P-81

19 JUN 2008

## ՀԵՂԻՆԱԿԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԱԾ ԳՈՐԾԵՐԸ

	Պայ. Դահ.
ԽՐԻՄԵԱՆ ՀԱՅՐԻԿ, (իր ծննդեան հարիւրամեակին առքիւ), Փարիզ, 1925, էջ 230:	10
ԱԻԵՏԱՐԱՆԻ ՃԱՄԲԷՆ, (Կիրակնօրեայ խոկումներ), Դահ- հիրէ, 1927, էջ 148:	10
ԵԳԻՊՏՈՍԻ ՀԱՅՈՅ ՀԻՆ ԵՒ ԱՐԴԻ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ ԵՒ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ՇԻՆՈՒԹԵԱՆ Ս. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍ- ԽՈՐԻՉ ՆՈՐԱՇԵՆ ԵԿԵՂԵՑԻՈՅ ԳԱՀԻՐԷԿԻ, Գահիրէ, 1927, էջ 126:	10
ԲԵԹՍԱՄԻՒՍԻ ՍԱՅԼԻ, արտասպուած «Սիոն» և այլ գործական աշխատանքներու մասին (առաջարկութեան մասին) 1928, էջ 24:	2
ՆԱՐԵԿ, Աղօրամատեան Ս. Գրիգոր Նարեկացւոյ. արդի հայերենի վերածուած, 1931, էջ 627:	15
ԵՂԻՇԵ ՊԱՏՐԻԱՐՔ ԳՈՒՐԵԱՆ, (իր բահանայութեան Ցիսնամեայ Յոբեկանին առքիւ), 1932, էջ 328, (առաջարկ):	15
ՀՈԳԵԲԱՆՈՒԹԻՒՆ, (Ժորժ Լ. Ֆոնսըլրիվ), բարգմ. 1932, էջ ԺԶ + 391:	15
ՊՈՂԻԿՑՈՍ Հայ Վ. Կայ, տաղաչափեալ, 1935, էջ 96:	10
ԱԻԱԲԵԼՈՅ ՇԱԻԻՂՈՎ, (Կիրակնօրեայ խորհրդածու- թիւններ Տերունական օրերու Առաքելական ըն- թերցուածներու առքիւ), 1939, էջ Ը + 240:	6
ՍՈՒՐԲԻ ԵՒ ՏՕՆԻ Հայաստանեայց Եկեղեցւոյ, 1939, էջ ԺԲ + 372:	7

081  
P-81

ԳՈՒՐԵԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱԿԱՆ ԹԻՒ 17

ԱՄԲՈՂՋ ԵՐԿԵՐ

Տ. ԹՈՐԳՈՄ ՊԱՏՐԻԱՐՔ ԳՈՒՇԱԿԵԱՆԻ

Գ.

## ՔԵՐԹՈՒԱԾՆԵՐ

ԻՆՔՆԱԳԻՐ ԵՒ ԹԱՐԳՄԱՆԱԾՈՅ

ՏՊԱՐԱՆ ՍՐԲՈՑ ՑԱԿՈԲԵԱՆՑ

ԵՐՈՒՍԱԼԵՄ

1940


22 APR 2013

13357

ՅԵՍ ՄԱՅՈՒ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ



65540-67



## ԵՐԿՈՒ ԽՈՍՔ

Հրատարակելով հանգուցեալ Տ. Թորգոմ Ս. Պատրիարք Հօր ինքնազիր եւ բարգմանածոյ եերբուածներու այս հատորը, կը խորհինք թէ կը կատարենք աւելի բան սրբի պարտք մը, ինչպէս նաեւ ծառայութիւն մը հայ գրականութեան, հանրութեան ընծայելով իր հոգին ամեննեն շատ իրենց մէջ մասեր պարունակող այս եերբուածները:

Թորգոմ Մրգազանը մեր գրականութեան մէջ իր տեղը ունի մեկէ աւելի արժանիքներով: Անոնցմէ մին է բանաստեղծութիւնը: Իր եերբուածները, ծնունդ այս ու այն հանդիսաւոր պահերու, տօներու, եւ սրագրաւ պատեհութիւններու, կը բուին գոհացնել աւելի բան ուրիշ կարիք մը հեղինակին մտաւոր ու հոգեկան հանոյններէն: Քերրուածներու իր դիւնին մէջ, ֆիչ են այն կտորները, որոնք անխառնօրէն բանաստեղծ հոգիի մը բխումները ըլլան: Եւ սակայն Թորգոմ Մրգազանը բանաստեղծ մըն է: Այս հատորին մէջ խմբուած իր ինքնազիր եերբուածները իրենց որակէն, ինչպէս նաեւ զործադրութեան թէքնիկ կատարելութեանց տեսակետներէ դիտուած, թերեւս չհամապատասխաննեն արուեստի նոր եւ ինքնուտիպ զործէ մը պահանջելի ընթացիկ տիպարներուն, սակայն անոնք զողորիկ լուսամուտներ են բացուած բանաստեղծական աշխարհի վրայ, որ Թորգոմ Մրգազանի հոգին էր:

Ով որ կը կարդայ այս եերբուածները առաւելապէս արուեստի մտահոգութեամբ, պարտաւոր է մտի առջեւ ունենալ թէ անոնց հեղինակը ամեն բանէ առաջ եկեղեցական մըն է, եւ անոր կեանքն ու զործը իր բոլոր արտայայտութիւններուն մէջ եղաւ զործը եկեղեցականի մը, բառին տալով իր խորագոյն առումը: Ոչ ո՞քի

համար գաղտնիք մըն է թէ իր կեանքին կես դարը անիկա լեցուց բոլորանուեր սպասովը իր ժողովուրդին կրօնական, ազգային, եւ գրական կարիքներուն։ Մրտառուչ է արդարեւ հետեւիլ Մրբազնի մշտագրադ կեանքի բազմադիմի իրադարձութիւններուն։ բայց աւելի խն Մրտառուչ է հաստատել թէ այդ բազմադիմի եւ գործօն աշխատանքով համագրաւուած հոգին զսնել պահեր, ուր անիկա գրիչ տարծած ըլլայ բանաստեղծական զգայնութեանց եւ յոյզերու ալ գոհացումին։ Դիտենք դարձեալ թէ անիկա ֆիչ անգամ ապրեցաւ ինքինքին հետ, եւ ինքինքին համար, կարենալ մտիկ ընելու իր ներքին ձայնը։ Իր դիւանին որու բիւով ենրուածներ արձագանցն են ժամանակի իր տագնապներուն, ներկայացնելով նոյն ատեն իր սերունդը մտահոգող խանդավառ նիւրերը։

Ըսինք թէ իր ենրուածները կուգան մեծաւ մասամբ տօնական, հանդիսական, պարագայական, եւ անձնական պահերէ. իր հոգին կը բրբույ այդ պահերու թելադրած զգացումներէն եւ մըտածումներէն, արտայայտելով ինքինքը ընդդրածակ եւ անվիաս գործումներէն մէջ ամեն մարզերու վրայ։ Եւ սական նման ամեն արուեստագէտի իր լաւագոյնը կը վերապահէ ենրողական արտայայտութեան, որուն մեջ զգայնութիւն, մտածում, եւ ծանր ու պերն լեզու զիրար կը պատապանէն։ Հակառակ անոր որ բարոյական տարրը միւս կը միշամտէ, Թորգոմ Մրբազնի ենրուածները կը զատուին մեր գրականութեան մէջ վարդապետական (didactic) ընթացիկ գործերէն։

Կեանքի դառնութիւններ, ասպարեզի գագարներ, եւ փառաւ ուր հանգրուաններ, չայլայեցին իր մէջ հոգեկան այս տրամադրութիւնը, նոր բառով մը՝ բարեխառնութիւնը, որուն մէջէն մենք կը շինենք մեր կեանքը, համաձայն մեր խառնուածքի ներքին օրէնքներուն։ Անիկա աշխարհին նայեցաւ բանաստեղծի մը պէս, եւ

ֆիշեր զիտեն ասիկա։ Միայն իր բնտանութիւնը վայելողներ ծանօթ են իր հոգիի այս կողմին։ Ան գրեց շատ անգամ, գոհացում տալու իր չգոհացուող իղձերուն։ Իր հոգին լուսամուտները ֆիչ անգամ ուղղակի բացուեցան իրերուն վրայ, սակայն հակառակ այս հանգամանքին, իր կրօնական զգացումներով շինուած ենրուածները չունին այն տափակ եւ սովորական բացատրութիւններու ապահովող ոճը, որով ծանրաբեռնուած են այս ձեւի գործերը, հազուագիւտ բացառութեամբ, մեր գրականութեան մէջ։ Եթէ աղօրողի, տեսանողի, եւ միսրիք սուզուողի շունչ մը չունին անոնի, ունին սակայն այդ բոլորէն փշտանիներ։ Բնութեան, մարդոց սերը, բարյական եւ հոգեկան վիճակները որոնք պատկերներու ներքեւ իրեն կուզան, խորունկ չեն պեղուած իր մէջ, բայց փրկուած են։ Զէ կրցած ստեղծել բանաստեղծական ձեւ եւ աշխարհ, կը մօսենայ բնաւերգութեան եւ խորհրդապատութեան, առանց կապկրպուելու անոնց տարագներով։ Սակայն եւ այնպէս հաւատէ իր ժողովուրդին վրայ, բնութիւն, եկեղեցական զգայնութիւն, ազգային ոգի, արուեստի զգայարան, կը պատապանեն իր ենրողական գործը, մեր գրականութեան ընծայելով խնի մը ապրով ենրուածներ։ Անոնց ընթեցումը եթէ մեր մէջ մէջ չարբնցներ ինքնատիպ, նոր ակօս մը բացող, պակաս մը լրացնող արուեստագէտի պատկերը, սակայն կը զգանք թէ բանաստեղծ հոգիի մը դիմացն ենք։ Իրեւ տարունակութիւնը մեր եկեղեցական ենրողներուն, Ալիւանի, Նարպէյի, Խրիմեանի եւ ուրիշներու, ան կը լրացնէ անոնց մէջ թերի մնացած կարգ մը կողմեր, հաւանաբար ազդեցութեանը տակ իր եւ մեր ուսուցիչին Դուրեան Մրբազնի, որմէ ձեւին եւ բառին հանդէպ երկիւղած բժախնդրութիւն մը գժուար չէ հաստատել Թորգոմ Մրբազնի կարգ մը ենրուածներու մէջ։

= Փ =

\* \* \*

Գալով իր բարգմանուրիւններուն, որոնք յաջողած են մեծ մասով, եւ ասիկա անօռուս նիւթերը ընտրելու իր ապահով ճաւակին շնորհիւ (Հիւկօ, Լամարթին, Սամէն, Վիներ, Ժան Էզառ, Լը Քոնդ տը Լիլ, Սիւլի Բրիւտոմ, Հէրէտիա եւ Գոռնէյլ) ուրախ ենք յայտնելու որ անոնք ֆիչ մը շատ անձնական, չըսելու համար թերեւ արեւմտահայ քնարերգութեան մէջ, կը ներկայացնեն ամուր, խոր, եւ իսկատիպ բանասեղծական ներշնչումներու տեղ իրագործումներ։ Թորգոն Մրբազանի նախասիրութիւնը եղաւ խորքը վայելչազարդուած համապատասխան ձեռով։ Եւ վերոյիշեալ հեղինակները գրաւականներ են նման ըմբոնումի մը արդարութեան։

Ֆրանսերէնէ այս բարգմանուրիւնները Թորգոն Մրբազան սկսած է շատ կանուխ, Արմատու Դպրեվանին, եւ շարունակած նգիպոս եւ երուսաղէմ։ Քերքուած մը միւս քերքուած մըն էր իրեն համար, ինչ լեզուով ալ որ գրուած ըլլար։ Իր լեզուին հնադրում հանգամանքը, բռնադրուած սղումները, եւ գրաբարի հոլովական փշրանքներ, փոխանակ սժգունիցնելու, արբայիկ երանգ մը կը պարզեւեն անոր ենրքուածներուն։ Անոնք Դուրեան Մրբազանի, Ա. Զօպաննեանի եւ Սիպիկի բարգմանուրիւններուն հետ նոյն կարգի կուգան, ստեղծելու մեր մէջ արեւմտեան լուրջ քնարերգութեան ոգին ու նաշակը։

Անոնց վերծանումը բարիք մըն է որքան արուեստագէտին, նոյնքան եւ պարզ ընթեցողին համար։

## Ի Ն Ք Ն Ա Գ Ի Ր Ն Ե Ր

## Ո՞Ր ԺԱՅՈՒՆ ՎՐԱՅ...

Լայն ու խորունկ ծորահովտի մը կըշտին,  
Լերանցամէջ դաշտի մ'անկիւնը ծածուկ,  
Ուր զբժնիկները կ'աճին ա'յնքան հեշտին,  
Կայ թրծարան մը բրուտի հին ու ցածուկ:

Իր պատըստած կողերէն՝ ծուխն ու շոգին  
Ներքին հրայրքի մը հեւքը դուրս կ'առցերեն.  
Խանձողներուն մինչ լափլիզող բոցն ուժգին  
Վեր կը խուժէ յատակին լայն ծերպերէն:

Բիլ երկընքին տակ կը մխայ հնոցն անվերջ,  
Անհունութեան այս ժըպտումին առջեւ պերճ,  
Հսպաւելով ուժերու մթերք մը հրանուտ:

Այսքան վատնում գեղեցկութեան ու կեանքի,  
Պիտի, սակայն, յետոյ ուրեմն հո՞ն յանգի,  
Որ այդ կրակէն ծնին անօթներ բեկանուտ . . .

\* \* \*

Լուռ մենութեանը մէջ հոգւոյն իմ տըխուր,  
Տըխեղծ մարմնոյս այս ծածկոյթին տակ խաւար՝  
Զոր կը խոցեն կիրքի սլաքներ այնքան սուր,  
Երազներու հըրդեհ մը կայ բոցավառ:

Խաչուած յոյսեր հոն միշտ իմ սիրտըս կ'լըլկեն,  
Բայց հաւատքիս կը յառնէ միշտ բոցն հըզօր.  
Ու քըրտնաթոր եռանդի բուռըն կրակէն  
Կը շըրդեղուի կամքիս մետաղն օր քան զօր:

Ու մինչ օրերն՝ իրենց վազքին մէջ անհետ,  
Ամէն ժամ մաս մ'անձէս կ'տանին իրենց հետ,  
Սպազային յառած՝ կ'ըսեմ իւրովի.

«Յոյսով, սէրով թըրծուած դըմիսեմ իմ հոգին՝  
Օր մ'երբ յանկարծ առկայծի բոցն իր ճըազին,  
Ո՞ր ժայռին վրայ պիտի արդեօք խորտակուի»...

1915, Գանիրէ

### ԱՍՏՈՒԱԾԱԾՆԻ ԾԱՌԸ

Դարերու բեռան տակ կըքած, վատոյժ՝  
Ինչպէս ծերունի մը կորաքամակ,  
Հինաւուրց ծառն հոն կանգնած է մինակ,  
Զոյգ անթացուպերն իր բըռնած, ըզգոյշ:

Արմատ՝ բուն՝ նիւղեր գերծած է համակ  
Սյցելուներուն հաւատքը սնոտի.  
Ու ծամ՝ ծոպ՝ ծըւէն թլացքներու հնոտի՝  
Կ'ծածկէ մերկութիւնն՝ ըզգեստ մը գըրգլեակ:

Բայց կ'ապրի ան դեռ՝ այդ կիզիչ տօթին  
Մէջ, կեղեւազուրկ. (մօտը, քայլ մ'անդին,  
Իր զրոյցին կանգնած տաճարն կ'երեւի:)

Ու գոս մարմնոյն ծայրը բարձրականգուն՝  
Ուր չի հասնիր բնաւ կըտլոցը մարդուն,  
Կը շարժի դալար փունջ մը տերեւի:

\* \* \*

Իսկ ես կը խորհիմ այն բազմադարեան  
Եւ պատկառելի երկնաքերծ ծառին,  
Զոր մարդիկ կըբօնք կը կոչեն, որ հին  
Է որչափ այս կեանքը երկրի վըրան.

Որուն վրայ ամէն ցեղ՝ սերունդ՝ աղանդ,  
Երկաթի ճանկով իր կիրքն է գըծեր,  
Եւ կեղեւաթափ մարմինն անոր ծեր  
Ծածկեր իր ծէսին քօղովն հընաւանդ:

Որ սակայն այդքան կըտտանքներու տակ  
Անմեռ՝ մարդկային ազգաց բովանդակ  
Կ'ընձայէ մտադիւր՝ միշտ քաղցր հովանի:

Զի երկնահաղորդ ծայրն իր բարձրութեանց,  
Անմատոյց՝ մարդոց ծեռին մոլեխանձ,  
Աստուծոյ շունչն է որ կը ծածանի:

1915, Գանիրէ

## ՄԱՀԷՍ ՎԵՐՁԸ

Հանգիստ թողէք զիս, ա՛հ, մահուընէս վերջ.  
Գերեզմանիս վրայ թո՛ղ չըդնէ ոչ ոք  
Շիրիմ՝ մահարծան մարմարիոնէ պերճ,  
Անշուք հողակոյտ մը կ'ուզեմ ես լոկ:

Սակայն — ներելի՞ փափաք — կ'ուզեմ որ,  
Անոր բոլորտիքն ամբողջ դարձըւի  
Մանիշակներու շըրջանակ մ'աղուոր,  
Խորհըրդանշան չը խօսուած ցաւի:

Զախ կողմէս տընկեն թող ճիշդ սըրտիս քով,  
Փըշուտ վարդենի մ', ուր ամէն գիշեր  
Մելանոյշ թըրոնիկն, իր տըրտում երգով  
Ինձ պիտի զրուցէ մըտերիմ խօսքեր:

Իսկ եթէ սնարիս վերեւ կանգնըւէր  
Ուռենւոյ մը տակ խաչքար մը տըխուր,  
Կ'ուզէի որ վրան գրէին սա՛ բառեր.  
«Վըշտալից կեանքի մ' հանգիստն է այս լուռ»:

1915, Գանիրէ

## ՅՈՒՂՔ ԵՒ ՓՈՒՂՔ

Տեսի զԱլիւս ի Սերաստ. զիա՞րդ անմոռւնչ՝ յամբընթաց  
Սահեալ ընդ դաշտըս, գոռայր ապա ի խոր ծոցս հովտաց.  
Ո՞չ ապարանք հոյաշէնք, ո՞չ բուրաստանք ծաղկագեղ  
Յաւելուին յամայի յափունս իւր փայլ ինչ շըքեղ.  
Այլ ժիրաժիր մըշակաց քըրառւնք յերկիր հեղեալ անդ,  
Զարեւակէց արտորայսըն գործէին արգաւանդ,  
Եւ ի քաղաքս եւ ի շէնս շուրջ բազմանայր զարմ Հայկայ,  
Հարեալ հըռչակ համբաւուն մինչ ի սահմանս հեռակայ.  
Վարժոցք մանկանց, վանորայք, աւանդք նախնեացըն սըրբոց,  
Զանանցականն ի հոգիս արծարծէին զյուսոյն բոց.

Ո՞վ երջանիկ որերոյն՝  
Ի հայրենին քաղցր ի բոյն:

Տեսի զԵրասխ յԱլիրարատ, գետահոսեալ արտասուք . . .  
Դամբանս, աւերս, համակեալս՝ յեզերս նորա՝ ի խոր սուգ:  
Վըսեմականըն Մասիս ժամանակաց իշխացող,  
Զաղամանդեայ արտասուաց հեղոյր զնոքօք զինջ ըզցօղ.  
Եւ ծիածան եօթներփեան, ի սուրբ կայից տապանին,  
Կամարանայր գեղափայլ, մինչ անդ ուր էջք են Բանին:  
Սակայն, եհէ՛, յայսպիսեաց աւերակացն ի միջի,  
Տեսէ՛ք զիարդ Արամայն անկորուստ ճետ բողբոջի.  
Քնար քերթողին զուռենւոյն կախեալ կողերց թըրթուայ անդ  
Ի շունչ քաղցրիկ ապառնեացն, ըղձից, ուխտից երկնաւանդ:

Ո՞վ սուրբ յուսոյն անմահի  
Որ անդ յաւերսըն պահի:

Ես զԱխուրեան տեսի անդ, ուր քաղաքաց մայրն Սնի  
Յեղերական ի ստուերսն հոծ խընկէ զմահուն հովանի.  
Հանճար նախնեացն Հայկազանց, ճարտարութիւնք արուեստից,  
Զարմանահրաշք առ մարդիկ, նախանձելիք հնոցըն դից,  
Ընդ խաչանիշ նափորտիւ, անշընչացեալք անդ դընին:  
Ո՞հ, մինչ մուընչէր գետն ահեղ, առ պարըսպօք ոստանին,  
Յաղեկըտուր ծայն նորա ծանեայ զլալին դառնահեծ  
Հայաստանեայց համօրէն. եւ մինչ ի ծեռն ըզգլուս յեց,  
Դէտ կայի, շունչ իմ ուժգին յաներեւոյթ տեղւոցէ  
Ազդեաց ի սիրտ իմ մեղմիւ. «Զէ մեռեալ սա, այլ նընջէ»:  
Ով անկորուստ դու փառաց,  
Հանդիսարան անմոռաց:

Եւ այժմ ի քոյդ եկեալ տես, նըւիրակա՛նըդ Գանգէս,  
Զաղերսանաց թէ կամիս, ցանկամ խօսիլ բանս առ քեզ.  
Որ զերկնաբերծ կատարացն ի քեզ հոսեալ ըզծիւն սուրբ  
Խառնես ի գայու եւ ի տիղմ, ընդ արեգին լուծեալ հուրբ.  
Մանի՛ր զի են աստ բեկորք ազգի փոքրւ այլ արգոյ,  
Հողմավարեալք ի բախսից երբեմն այսրէն յեզերս քոյ.  
Ի քուրայիցըն Մասեաց՝ զորս երամխայ թանան զուրք,  
Սովկերք ոսկւոյ եւ նոքա, քաջազանց նետ, երկնից տուրք:  
Մի՛ խառնեացես ըզնոսս ընդ այլ ազինս, ըզնոքօք,  
Քանզի են «ազգ սեպհական», ընդ միշտ կալցին երկինք հոգ:  
Ո՞վ մաղթանացըդ բարի,  
Իցի՛ւ քո ուխտ կատարի:

### ՊԱՐՏԻԶԱԿ

Ուսկի՞ց այսպէս նայուածքիս առջեւ յանկարծ փրռուեցար,  
Հին ու աղուոր յուշքերու կախարդագեղ տեսարան,  
Զոր լերան լանջք մը՝ ինչպէս պատկերակալ տիտաննեան՝  
Վեր կը բրոնէր ծովուն դէմ, հոն, երկինքին տակ պայծառ։

Երբ կը խայտար, օր մը, մէջըդ տակաւին կեանքը շէն,  
Ինձ կը թուէիր ամրակուռ դուն կառաշար մը անվերջ,  
Որ շոգեպինդ իր վազքին հըպարտութեանը մէջ պերճ  
Կ'անցնի արագ, սանտըրւած կանաչութեան մը մէջէն։

Հիմակ սակայն որ տըրտում ամայութեան մէջն անհուն  
Կախուեր է վրադ, դուն պատկերն ես, ա՛խ, մահուան թափորին,  
Որ կը մըտնէ ներս յուշիկ՝ գերեզմանէ մը լըռին։

Ու զգայութիւնը միակ, զոր կուտայ տեսքդ իմ հոգւոյն,  
Մահասարսուռ զօղանջին գանգիւնն է այն տըժգոյն՝ խոր,  
Որ կ'իջնէ հատ հատ սըրտիս մըթութեան մէջ սըզաւոր։

### ՎԵՆԵՏԻԿ

Զրանցքն ամբողջ խընանկար մ'է կարծես գեղեցիկ։  
Սուրբ Մարկոս՝ պալատներն իրենց գոյնն ու ոսկին  
Լեցուցեր են առատ ծոցն ի վար կապոյտին,  
Ուր կոնքին մէջ աղորփիւր կը լոգնայ Վենետիկ։

Զի՞ տեւեր բայց հեղտանքն այս երկար. խեռ վագրով  
Հեռուէն կը հասնի, զերդ գազան ահազին,  
Նաւ մը մեծ, որուն ճիշն ու լործունքն երախին  
կը ցընցեն՝ կը լորժեն ամէն ինչ, օդն ու ծով։

Կը պըղծէ ծուխն աղտոտ՝ սըրբութիւնն եթերին.  
Մինչ անտես լախտերու հարուածին տակ վայրագ  
Պատկերին հոյակապ կիտուածներն կը փըշրին։

Ու թըռչտուն կոնտոներն, որոնք շուրջը նաւին  
Խըռնըւած են արդէն, լաներ են ըստահակ,  
Որ վազեր են ժողվել բեկորներն թանկագին։

## ՕՐՀՆՈՒԱԾ ՍԵՂԱՆԸ

«Կերան ամենենան եւ յագեցան, եւ բարձին  
զնչարսն երկոտասան սակառի լի»  
ԱԻԵՏԱՐԱՆ

Խորհըրդաւոր կոչունքի այն նուիրական ճաշէն վերջ,  
Ուր Տէրն իր սէրը յայտնեց օրինակով մ'այնքան պերճ,  
Ու երկու ծուկն ու հինգ հացն՝ աստուածահրաշ բազմացմամբ,  
Յիսնեակ հարիւր քաղցելոց հայթայթեցին առատ ջամբ,  
Երկոտասան սակառներ կը մնային հոն տակաւին,  
Հինգ հացերու կտորուանքոն ամէնքն առլի գըլխովին։

«Գաղտնիք անլոյծ», թող հըծծէ ստոյիկն անյոյզ իր սըրտէն,  
Թո՛ղ իմաստունք աշխարհի խեռ մերժումով միշտ պընդեն  
Թէ «Մըտքի սին յերիւրանք կամ առասպել մ'է այդ լոկ.  
Ում չի կընար հաւանիլ բանին օրէնքն անողոք»։

Քըսան դարու տըքնութեանց մաքառումէն վերջ ա'յնքան,  
Նոյն ծայնն է որ ա'յժմ իսկ դեռ միշտ կը հընէք յաղթական։  
«— Այն դաշտին մէջ ուր մըշակն է կամքը սոսկ կորովի,  
Ուր կընայ մարդ չոր հողին փըզըել կոշտերն իւրովի,  
Եւ ուր կամքին զըսպանակն է Հաւատքին ոյժն անհուն,  
Հոն էն վըտիտ ցորեանն իսկ պիտի լինի միշտ բեղուն։  
Այն ընտանեաց ծոցն ուր սէրն է սըրտին ժիր տընօրէն,  
Ուր համերաշխ իղծերով ծնողը եւ որդիք համօրէն,  
Կ'ուղղեն իրենց նայուածքներն միշտ սիրոյ վեհ Տիպարին,  
Եւ հոգւոյ սերտ սեւեռմամբ անո՞ր միայն կը փարին,

Հոն հեշտ է կեանքն՝ անկասկած, եւ դիւր՝ կենցաղը մարդուն,  
Կիրքերն՝ ըզզաստ, կամքն՝ ուժեղ, միտքը՝ գոհ, խիղճը՝ արթուն.  
Եւ՝ ի պըսակ ամէնուն, աշխատութիւնն՝ օրհնըւած,  
Դըռներն հոն միշտ հիւրընկալ, սեղանը՝ միշտ բազմահաց.  
Իսկ զըթութեան այս Տան մէջ, ուր գունդագունդ կը դիմեն  
Քաղցը յոյսերով՝ դուժ բախտին հարուածեալներն հէք ամէն,  
Եւ ուր հաւատքն առ Աստուած, սէր առ տկարն, սէրն Փըրկչին,  
Սըրբամաքուր ըզզացմանց խունկ թեւերով կը թըռչին,  
Ուր հոգածուաց խնամքն անդուլ, վաստակողաց ճիգն անվերջ,  
Զեն թողուր ո՛չ մէկ ծեռնարկ՝ ունայն, ոչ մէկ ջանք՝ ըստերջ,  
Ուր միտքն ու կամքն անվըհատ, սէրն հոգւոյն, թոիչքն հանճարին,  
Բիւր դառնութեանց ընդմէջէն կ'ուղղըւին միշտ ի բարին,  
Ա՛հ, զըթութեան այս Տան մէջ, ամէնէն դոյզն իսկ քըրտանց  
Տեսէ՛ք, ո՛րքան են ըլքեղ արդերն աննախանձ։  
Հոս կ'օրօրուի Տառապանքն, կը հանգչի խիղճն ալեկոծ,  
Կը մեղմանայ ցաւն հիքին, դիւր կ'ըստանան սիրտեր խոց։  
Առաքինի ըղծանքներ՝ Բարւոյն միայն միշտ ի սպաս,  
Հոս ժիր կ'ընեն կեանքը, լոյսն՝ անշէջ, եւ հացն՝ անպակաս։

Կրօնքի ծոցէն բղխած սէր, տըկարներուն հզօրիչ դուն,  
Որ քայքայուած սըրտին խորն կ'ընծիւղես կամք եռանդուն,  
Քազմացո՛ւր միշտ հացն առատ այս փըրկչանուէր սեղանիդ,  
Խոց սիրտերուն մօտեցուր միշտ փըրկարար սակեղանիդ.  
Երկոտասան սակառի լի սընունդովը թող միշտ  
Երկոտասան հարիւրներ կերակըրւին հոս անվիշտ,  
Մըխիթարուած՝ Հաւատքի, Սիրոյ անոյշ գըգուանքով,  
Ինչպէս որ տան մ'յարկին տակ կ'ապրին եղբարք միմեանց քով։

## ԱՐՀԱՄԱՐԴԱՆՔԸ

Գըլուխն անգամ չառաւ վեր եզր մարդին մէջ արծող,  
Կ'անցնէր երբ գնացքը մօտէն, փրունչալով ծուխ ու բոց,  
Իր սուլոցին ճըշիւնով թընդացնելով օղն ու հող,  
Ու խունապի մատնելով թըռչուններուն տարմերն հոծ:

Նոր լըւացուած էր արօտը հղեամէն, կէսօրի  
Բարկ արեւին շողքին տակ, եւ զեփիւոի շունչ մը գէջ  
Դաշտին վըրայ եւ հեռուն, մինչեւ թուփերը վայրի,  
Կը ծաւալէր գետինին կինսաւէտ բոյրն օղին մէջ:

Ու ճոխութեամբ եւ կեանքով լի կառաշարը, հըպա՛րտ,  
Կը սուրար դէպի քաղաքն այն ծուխերուն մէջ սեւցած,  
Տանելով, պիրկ իր հեւքին սաստկութեան մէջ անհանդարտ,  
Զրահուած կուրծքին վրայ ցըցուող խրոխտանքին դէմքն անրզգած:

Բայց երբ, խոտին մէջ մըխած դունչն հոն եզր պարարակ  
Կը խօսէր հետքը կարծես, ի՞նչ կ'ըսէիր իրեն դուն՝  
Մարդուն եւ զինքն ըզգըլխող իր փառքերուն հակառակ,  
Որ վեր չառաւ, գէթ անգամ մը, ան իր զլուխն, ո'վ Բնութիւն...

## ՊԱՏԿԵՐԻՆ ԱՌՁԵՒ

Արիւնաթաթաւ խաչուած Յիսուսի  
Պատկերին առջեւ, խորանին տակ լուռ,  
Երեք մոմերու կըշտին, մեկուսի,  
Կը ծըխայ անվերջ բուրվառը մաքուր:

Կընդրուկը կ'այրի կրակին վրայ յուշիկ,  
Մինչ փոքրիկ հնոցէն կայծեր մերթ՝ ուժգին  
Թափով՝ կ'ոստնուն դուրս, ու բոյրն անուշիկ,  
Ծաւալելով մեղմ, կ'ենէ դէպ երկին:

Երբոր գուլաներն խունկին՝ գալարուն՝  
Կը հասնին իրենց, կը խըտղան կարծես  
Բոցնդէն աչքերն աղուոր մոմերուն,  
Ամպերուն մէջէն ժըպտող աստղի պէս:

Ու խաչին վըրայ մահացած դէմքին  
Շուրջն աղօտացած ճանանչներն անշէջ  
Յանկարծ նոր կեանքի շունչով կը բուղնկին,  
Լուսալըսակի մ'անեղծ փառքին մէջ:

ՈՎ ՅՈՅՍ...

Տառապանքի եւ վիշտերու  
խոր գիշերէ մը միշտ վերջ,  
Մեր նայուածքին դէմ պարզելով  
այգի մ'աղուոր՝ փառքը պերճ,  
Ո՞ւր կը տանիս ըզմեզ այսպէս  
առաւօտէ առաւօտ,  
Ո՞վ յոյս անուշ, մեր սիրտերուն  
ճրագին դուն լոյսն անաղօտ :

Պատմութիւն, կեանք, կրօնք, արուեստ, զիր,  
քեզմով զբաւուած առ յաւէտ,  
Քայլամոլոր կամ վընուագնաց,  
ամէնքն եկան ետեւէդ,  
Անցանք անթիւ քարքարուտներ,  
ու համոզուած, ա՞հ, զիտենք  
թէ ծիծաղկոտ ամէն բըլրի  
մօտ կը ծածկուի վիհ մը նենգ :

Սակայն կ'ուզենք որ ըսես մեզ.  
հորիզոնին ծայրն, հեռուն,  
Կապոյտ երկնից համբոյրին մէջ  
սուզուած դա սարն անանուն,  
Որ կը ցըցուի ծայրը ճամբուն՝  
զերդ գողգոթա տանջանքի,  
Գերեզմանի՞ մը, ի վերջոյ,  
թէ նոր աստղի կը յանգի :

ԵԿՈՒՐ, ՎԻՇՏ...

Եկո՞ւր վիշտ, մըտերիմն իմ հոգւոյս.  
Ամանորն եթէ զքեզ ունի ծօն՝  
Տանջըւած իմ սըրտին մըշտայոյզ,  
Ողջ տարին կը սարքեմ քեզի տօն :

Կ'ընեմ յոյզդ իմ սըրտիս հրայրքն անզին.  
Արցունքիդ շողը՝ ճրագ ինծ յաւէտ.  
Քու պողպատըդ՝ գօտի իմ կամքին.  
Իսկ ճամբադ՝ ինծ միակ արահետ :

Փոխանցէ՛ իմ խանդիս քու կրակէդ.  
Նայուածքիս լոյսն առնե՞մ քու բոցէն.  
Կուանէ՛ ոյժս, ամէն օր՝ հեղ մը զէթ.  
Թո՞ղ փուշերդ միշտ ոտքերըս խոցեն :

Իմ յոյսիս, իմ սիրոյս, հաւատքիս  
Դուն կաթումն ես՝ սըրտիս կեանքէն ներս.  
Քու եռքիդ մէջ, գիտեմ, ա՞խ, հոգիս,  
Գիտեմ ես, կը սըրբուին խոկումներս . . .

Կ'ԱՆՑՆԻ ԿԱՐԱՎԱՐՆ...

Կ'անցնի կառաշարն կիտրոնիներու կանաչին մէջէն .  
Իր զուսպ ու հըգօր հեւքին հատկըտող ցունցին կուտայ թափ՝  
ձիչը սուլոցին , խրդդուկ ծայնի դուրս խուժումն այդ շութափ :  
Զեղուն , պատուհան , բագմոց , պատեր , վեղիկ , դուռ կը դողդոցին :

Որչափ սաստկանայ ըշտապը գնացքին, շըրջավայրն այնքան  
կը շարժակոծուի կարծես դէպի դուրս, ներս, խելացընոր,  
երկուստեք գետինը կը փախչի ետ, վազբով ահաւոր,  
Մինչ լեռներն անդին կը պարեն մէզին մէջ, կազմած շրջան :

Ու Երամակն յոյլ, դանդաղամարմին մեծղի ուղտերուն,  
Որոնք դիմացի լանջերուն վըրայ կ'արձին, ոչ հեռուն,  
Ցանցընուած զիծեր են կարծես, թափած՝ թուղթերու վրա գորշ:

Ամէն ինչ տըմոյն, տարտամ, անցաւոր է այսպէս չորս դիգ. Միակ բանն անյեղ, որ կը բարձրանայ լոյսին մէջ վըճիտ, Երկինքն է անհուն, յաւիտենական պատկեր բաղզրախոռոք:

303U...

(ՊԱՐՈՆ -ՏԵՐԻ ԶԻԹԵՆԻՒՆ ՆԵՐՔԵՒ)

Անտարբեր՝ մեր կանչին, երգերուն,  
Դուն քու սուլգըդ կուլաս, երերուն,  
Փոշոտած լաշակիդ տակ կանաչ  
Գրիսիկոր, զերդ գօս ծառ մ'անճանաչ :

Զար խորշակը թօթուեց ծաղիկներդ ,  
Տերեւներդ պատըւտեց թերթ առ թերթ ,  
Ու քու շուրջ խայտացող բնութեան ծոցն  
Քզքեց մայր մը դարձուց տրտմախոց :

Բայց, սիրու ա՛ռ, հինաւուրց ծառ բարի.  
Տակդ երկիրը կայ գեռ, միշտ բերրի,  
Վրադ՝ երկինքը, արեւն ու կապոյ:

Կ'անցին ամպն ու մըրբիկն այս անգութ .  
Շողն ու ցող դեռ բաժինդ են ըստոյգ .  
Զի հողին խորն արմատդ է առոյգ :



ԱՆՕԹՔ

Տէր, պահէ՛ տունն այն ուր  
Քու սուրբ սէրդ՝ իբրեւ հուր,  
Սիրտերու բուրգառին  
Կ'այրի ծոցը լըռին :

Փըրկէ՛, տէր, նաւն այն որ՝  
Հովերէն ահաւոր,  
Կը կոծուի գիրկն աղի  
Ծովերուն կատաղի :

Լոյսիդ ճրագը անշէ՛ջ  
Լինի այն խիղճին մէջ,  
Ուր հաւատքն, յոյսն ու սէր  
Ունին կեանք մ'եռուզեռ :

Օրհնէ՛, տէր, սեղանն այն՝  
Ուր, խաղաղ ու անձայն,  
Կը բաշխէ հաց մ'անգին՝  
Չեռքն արդա՞ր վաստակին :

ԵՐՈՒԱՊԵՐ

ԳԻՐՔԵՐՈՒԽ ԳԻՐՔԻՆ...

Տեղ չո՛ւնին քեզ համար զրատունիս դարաններն,  
Մեծ ու փոքր՝ ամէնքն ալ զիրքերով ծանրաթեռն :  
Երկու մեծ ճակատներ, բանակներ զերդ կըրկին,  
Եռաթեւ, ութաչեայ, կեցուածքով ահազին.  
Ուրիշ զոյգ մ'իրենց մօտ, միւս մ'ալ դէմ յանդիման,  
Անոնցմէ քայլ մը լոկ ետ՝ կանգուն կը մընան.  
Երեքներ մինչ ուրիշ՝ բարձր ու նեղ՝ մարտկոցներ  
Կը թըւին, զլուխներնին խրոխտ տընկած դէպի վեր :

Ոչ մէկ տեղ՝ քեզ համար, զիրքերուն մէջ այդ վէս,  
Որոնցմով խուցս այս լուռ ռազմադաշտ մ'է կարծես,  
Ո'վ զիրք սուրբ, հոգւո՛յս գանձն, Աստուծո՛յ դու մատեան,  
Ուր սիրտերն երկընքին խորհուրդներն կը կարդան :

Երբ գուրսի մայրիէն մաղուած տիւը ոսկի  
Լուսամուտ փեղկերէն հեղիկ ներս սողոսկի,  
Կամ զիշերը, երբ որ, փառփառ լոյսը ճրագին  
Լեցընէ ողջ սենեակս իր վառքովը ուժգին,  
Ու յանկարծ թիկունքներն ոսկեկազմ զիրքերուն  
Զերդ կիտուած ասպարի՝ նըշուկն շողշողուն,  
Բըլշակնած աչքս ինչո՞ւ կը վինտոէ իսկոյն քեզ,  
Է՞ր քեզի կը տենչամ անձկանքով ըղծակէզ ...

Ախ, մնացի՞ր դուն ինձ մօտ, սեղանիս վրայ՝ անփակ,  
Այդպէս լուռ տարածած էջըդ զինջ ծախսիս տակ,  
Ու, ճամբռվը սըրտիս, փոխանցէ՛ աջիս՝ ոյժ,  
Խանդ ամբիծ հաւատքի, ներշնչման յոյզ անոյշ,  
Որ գրիչս յոյլ, դողդոցուն, ըստ սահի ծեռքէս վար,  
Ու խեղդուին խորհուրդներս գիշերին մէջ խաւար :

Տեղ չունին, քեզ համար, գրատունիս դարաններն .  
Մեծ ու փոքր, ամէնքն ալ, զիրքերով ծանրաբեռն :  
Քու տեղն հո՛ս է միայն, Աստուծո՛յ ո՛վ շունչ դուն :  
Սեղանի՞ս վրայ՝ Դիրք սուրբ, ո՛վ դուն լոյսը մարդուն :

27 Հոկտ. 1935

“ՈՂԶՈ՞ՅՆ ՏՈՒՔ ՄԻՄԵԱՆՑ,,...”

Ժողված սեւ քղանցքները, գիշերը դեռ նոր տուած էր խոյս,  
Թողլով դաշտին մէջ՝ նըշանակ կարծես երկչոտ փախուստի ,  
Մէզի խառնակուած խաւ մը՝ անկողինն իր գետնախըշտի ,  
Որուն ծածքին տակ, անտեսանելի էին հող եւ բոյս :

Մեղմիկ սիւգ մ'յանկարծ՝ արեւին ճամբէն փղչած անոյշ հով ,  
Ցըրւեց, տարտըլնեց մութէն հոն թափած դէզն այդ ամպերուն :  
Մինչ լոյսի տենչով կը հեւար ամէն ինչ, մօտն ու հեռուն .  
Մարած էր յետին աստղը, եթերին խորը սուզուելով :

Քիչ ետք, երբ ոսկի գունտին թագն ամբիծ՝ ինչպէս մաղղմայ ,  
Հորիզոնին վրայ վրուեց իր փայլին շողքն երկնահըմայ ,  
Ճամագոյք ամբողջ կենսաւետուեցան խայտանքով անանց :

Ու մինչ կ'երգէին թըռչուններն իրենց նըւագն երկնաթով ,  
Այգին բոյրերուն մէջ զիրար կարծես թէ հոտուըտալով՝  
Ծաղկունք ու տերեւք համբոյրի ողջոյն կուտային միմնանց :

ԽՕՍՔ ԻՐ ՀՈԳԻՈՅՆ ՀԵՏ...<sup>(\*)</sup>

Միայն մենք՝ լոկ երկուքըս չէինք, երբ՝ այն օր,  
Հետիոտն ետեւէդ կուգայինք մըտացնոր.  
Ո՞չ ալ սոսկ ամբոխն հոծ, որ, ինչպէս գետ մ'ահեղ,  
Իր ջրանցքին մէջ խորունկ, կը դողար խելայեղ:

Ետեւէդ կուգայինք մինչ՝ խոռվքի այդ պահուն,  
Երազի մէջ իբրեւ՝ ներսէս՝ ցունց մը անհուն  
Երկտասնեակ թեւեր զոյգ ինձի ցոյց տուաւ յանկարծ,  
Որ ճաղիդ նաւը մուժ՝ ծեռքերէ վերամբարծ,  
Կը իրէին արցունքի ծովուն վրայ, հեղասահ:  
Մէն զոյգին կը շընչը մէջ հոգի մը անմահ...  
Ա՞հ, ճանչցայ ես զանոնք, հոգիներն այդ ամէն,  
Եղբայրներն մեր բոլոր՝ Սահակէն մինչ Շահէն,  
Որ եկեր ու պատեր էին շուրջը մարմնոյդ,  
Ցոյց տալ քեզ յաւէրժին ճանապարհը անքոյթ:

Երբ թափօրը մահուան՝ հասաւ բակն այն մեծ, լուռ,  
Ուր՝ օրինուած արոյրին դօղանցին տակ տըխուր,  
Շըւարած մարդիկ հոյլ հոյլ էին խըռնըւեր,  
Զերդ հօտ մ'ոյր զարնըւած է հովիւն անձնըւէր,  
Ու երբ ներս տարին քեզ՝ սիրտերու հեծքն, արցունքն  
Աչքերու, ճրագներ եւ բուրվառուած անուշ խունկն՝  
Յարկէն սուրբ տաճարին, ուր սուզի շղարշներուն  
Տակ լրոիկ կուլային պատրոյգները պըլպուն,

Երբ դէպի բեմ ամէնքըս քու շուրջդ առինք քայլ,  
Ինծ թուեցաւ հոն տեսնել՝ ախ, տեսիլ հոգեզմայլ,  
Երկուստեք խորանին նըշուկելն անզայտ, նուրբ,  
Մեր երկեակ Հայրերուն դէմքերուն օծուն՝ սուրբ,  
Փըրկարար խորհուրդին՝ մին բաժակն ի ծեռին,  
Միւսն Հոգւոյն տըւչութեան սըրբալոյս աղաւնին:

Միայն մենք, լոկ երկուքըս, չէինք, երբ, այն օր  
Կուգայինք հետիոտն ետեւէդ, սրգաւոր:  
Ամէնքս, Հայր ու որդի, Եղբայրներ համախումբ,  
Քեզի հետ էինք, Վեհ, կազմած շուրջըդ ակումբ.  
Մենք՝ շուրբին տակ մարմնոյդ, իսկ հոգւոյդ լոյսին մէջ՝  
Անոնք բարձըր բըռնած Հաւատքին Զահն անշէջ:

(\*) Գրուած՝ Տ. Բաբկէն Աբովակից կարողիկոսի մահուան առքիւ իբրեւ  
ի բերանոյ իւ եւ Տ. Զաւէն Արքավականպոսի, որուն նետ միասին ներկայ եղած են  
յուղարկառութեան:

## ՏԱՐԱԾՈՒԱԾ ԱԶԸ

(ՅԻՇԱՏԱԿԱԽ ՈՂԲԱՑԵԱԼ ՎԵԶԻՒ)

Ինձ կը թուի թէ այդտեղ եմ, կանգնած՝ ծովափին,  
իրիկունն, արեւին երբ կ'իջնէ գունաը վար,  
իր լոգանքն առնելու գիշերին մէջ խաւար,  
Ու հեռուն, զուրերու վրայ, կայծեր կը թափին:

Ինձ կը թուի թէ ձայներ կը լըսեմ ետեւէս,  
Որ ժամուն լուսամուտ բացուածքի ծերպերէն  
Դառնութեան եւ վիշտի հեծքեր դուրս կը բերեն,  
Լալագին, թախծալից, մահերգի ողբի պէս:

Թըռչունները յոզնած թեւերով կ'երթան ետ  
Դէպի բոյնը իրենց, կարօտի ճըճուանքով,  
Անձկագին ըսպասող ձագերու տարմին քով.  
Ու լուութիւնը կուզայ ծաւալող մութին հետ:

Ինձ կը թուի, ա՛խ, յայնժամ, թէ հոն դէմս, ալեաց վրայ,  
Մեղմ սիւքի մը գըգուող շոյանքին ընդմէջէն՝  
Ուր անմեռ յոյզերու շըրշիւններ կը մընջեն,  
Անգայտ ձեւ մը — ոգի՞ թէ ըստուեր — կը թըրթուայ:

Ինձ կը թուի լըսել ձայն մ'. «Ես եմ, մի՛ երկընչիք»...  
Ետեւէս, իր սիրոյն ճրագներէն դէպի ինք  
Ցոլացած շողերու լոյսին մէջ՝ ո՛վ երկինք,  
Կ'որոշեմ իր գիծերն, կը ճանչնամ զինքն անհիգ:

«Ե՛ս եմ»... — դո՞ւն ես, իրա՞ւ, ո՞հ, կեցի՛ր միշտ հոդ դուն,  
Տարածէ՛ ազդ իրեն, դէպի յարկն այդ սուրբ, որ  
Թառամած՝ քու մահովդ, կ'արտասուէ սըգաւոր.  
Եղի՛ր, վե՛հ, պահապանը անոր դուն անքուն:

1 Դեկտ. 1936, Երևանի Է

“ՑՆԾԱՆ ԹԱԲՈՐ ԵՒ ՀԵՐՄՈՆ,,...

Լոյսի շող մը կարծես մէկէն միւսը կ'անցնի ,  
Զոյգ սարերն՝ այզին մէջ , կը դիտեն մինչ զիրար .  
Մին՝ կանգուն՝ գլուխն ունի ապարօշ մը ծիւնի ,  
Յողէ՝ միւսը՝ քողին տակ բազմած է խոնարհ :

Փայլակին հըպանցքէն ըսպիներ ունի մին՝  
Հըսկայի ուսերուն ու վիզին վրայ ահեղ .  
Լուսինէն կ'առնէ միւսը պըսպղանքն եղեամին՝  
Զոր արեւն կը փոխէ արցունքի սըրտազեղ :

Անվեհեր ոյժն է մին , պողպատէ , ամրակուռ ,  
Հաւատքի հրահալքին մէջ ծուլուած Մինայի .  
Միւսը՝ Սէրն անուշակ , թըրթուուն , գողտըր , մաքուր ,  
Որ դէպի արիւնոտ Գողգոթան կը նայի :

Բայց լոյսին մէջէն զինջ՝ առտրւան զեփիւռն երբ ,  
Բոյրէ բոյր շընչելով՝ հընչեցնէ պահ մ'իր երգն ,  
Երկուքն ալ՝ խայտալով բերկրութեամբ այլակերպ ,  
Կը ցընծան , մոռցած ան՝ իր սիզանքն , աս՝ իր վէրքն :

“ԶԱՐՑՈՒՑԵԱԼՔՍ,,

Շարուած են տասնեւհինգը բեմիդ առջեւ , Տէր ,  
Աշխարհէն դէպի լոյսըդ վազած կոյս սիրտեր ,  
Ակընդէտ՝ խորանիդ կանթեղին մըշտավառ ,  
Որ կարծես կ'աղօթէ իրենց հետ , իջած վար :

Գիշեր է դեռ . բայց երբ Զարթօնքին երգը բամբ  
Կը ժայթքէ բեմէն վեր յանկարծ , բաղցը ուժգնութեամբ ,  
Դաշնակի մը հըսկայ ստեղնաշար կուրծքէն զերդ՝  
Փայլակի շողիւնով սիրտէ կ'անցնի սէրդ :

Կը սարսուայ վեհավայրը . նախնեաց ոգիներն  
Կ'արթըննան քուներնէն՝ գըմբէթին ծոցը , վերն ,  
Ճանչնալով մինչեւ հոն բարձրացող ծայնին մէջ՝  
Իրենցին դարաւոր գանգիւնները անշէջ :

Ու սուրբերն , որմանկար թառերնէն իրենց խիտ ,  
Ա՛լս , կարծես թէ կ'ուղղեն նայուածքնին անքըթիթ ,  
Ճրագներէ՝ անծնիւրին երբ բիբերն կը վառին ,  
Դէպի շարքը անոնց , դէպի կողմը ծայնին :

«Զարթուցեալքս»... Տէ՛ր , պահէ միշտ այս տղաքը արթուն .  
Հաւատքնուն ներշընչողը եղի՛ր միայն դուն .  
Զը մարի՛ կուրծքերուն տակ սիրոյդ կրակն երբեք .  
Օ՛ր մը՝ բնաւ՝ չը նային քու Յոյսիդ սըրտարեկ :

## ՏԻՖԵՐԱԿԱՆ ԾՈՎՈՒ ԵԶԵՐՔԻՆ

Քո՞ւն ես թէ կը խոկաս՝ կոնքիդ մէջ, ծո՛վ սիրուն,  
Շուքին տակ շուրջդ ամբողջ պար ըըռնած սարերուն.  
Մինչ մանրիկ ծըփանքներ՝ ափերուդ վրայ աղուոր,  
Հազիւ թէ կը զգացնեն շունը մեղմ հնեւքիդ խոր:

Երա՞զ մը կը ցանէ ալքերուդ մէջ ծաղիկ,  
Թէ կ'օրիէ զքեզ խորհուրդը հոգւոյն խաղալիկ,  
Որ օր մ' հոս, մէջդ ու մօտդ, ու մինչեւ այդ լերանց  
Լանջքերուն վրայ, սրփուեց իր լոյսին շողքն անանց:

Յո՞ւշբնունիս թէ ծոցէդ բըղիսած յորդ գետերուն,  
Որ գացին ոռոգել Հաւատքին դաշտն անհուն,  
Թէ կարօտը՝ ծըկնորս գիւղացւոցդ այն բարի,  
Որո՞նց՝ Սէրը անհաս յանձնեց բախտն աշխարհի:

Խօսէ՛, ծո՛վ հրաշալի, ի՞նչ հըրայրք, յոյզ,  
Սնդունդիդ եռքին մէջ կը թաքչին խորասոյզ,  
Որ, անամպ կամարին տակ երկնից այս կապոյտ,  
Կը խըտղան զուրերդ յար լըռութեան մէջ անքոյթ:

5 Յունիս 1937, Տիբերիա

## ԱՂՕԹՔ ՎԱՍՆ ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻՈՅ

Տէր, պահէ՛ Տունը հրաշակերտ, ոյր կառուցքին կազմն ու ծիր  
Փողփողենէջ լոյսին շողովը դուն ինքնին գըծեցիր,  
Ու կամեցար որ փոքրիկ Հօտըդ զայն ընէ ապաստան  
Խարխլած կեանքին իր եւ հոգւոյն՝ իբրեւ Տապան փըրկութեան:  
Փութա՛, հասի՛ր, այցելութեան ժամ է արդ, Տէր ապաւէն,  
Տե՛ս վիշտն ու մահ, աղէտքն ու չարն ի՞նչպէս իր դէմ կը դաւեն:

Փըրթած՝ ժայռէն ան իր հիմքին, զերդ հողմակոծ նաւ մը մութ՝  
Մերթ լոյծ լերանց բարձրերը, մերթ դէպի անդունդ խորամուտ,  
Ցասկոտ ու խօլ կոհակներուն մէջ կը ծեծուի տարուքեր,  
Մինչ հըզօրները ափունքէն զայն կը դիտեն անտարքեր:  
Կարկառէ՛ ազըդ, Տէր, փըրկէ՛ զայն խութերէ, հէներէ՛,  
Թո՞ղ խաչանիշ խարիսխիդ տեսքը իր մէջ Յոյսըդ հրահրէ՛:

Հրա՞շք. չէ խըլուած դեռ անոր կայմը իր կայքէն ամրակուռ,  
Չէ պատըռուած առագաստին դեռ թըռչարանը մաքուր,  
Չեն յօշոտուած կապարանները հաստապինդ զիստերուն,  
Չի դեռ ղեկին դամպարն — Հաւատքը — կը հեւայ մէջն անքուն:  
Բայց կը գոռայ մըրքիկն իր շուրջ, մոայլն է պատեր իր չորս դին:  
Խաղաղութեան Տէր, շո՞ւնըդ լոկ կըրնայ սաստել անդունդին:

Խարակներ թուկն՝ զերդ գազաններ յուշկապարիկ, փըրփրազայր  
Յործանքներէն յանկարծ ցըցած դուրս գլուխներնին բազմասայր,  
Կը մըղձկոտեն սիրտերն անոնց որ հոն մըթնած երկնից տակ  
Կը զալարուին զահանդանքովը վիճերուն անյատակ:  
Տէր սիրոյ՝ ոյր սըրտին ծնունդն է ամէն ինչ որ է բարի,  
Պիտի ներե՞ս որ ողջ ազգի մ'հոգին այսպէս խաւարի:

Հրամայէ՛, եւ պիտի ալեաց կիրքերն աղի խաղաղին,  
Ու նաև՝ յոյսիդ առասանով, պիտի զըտնէ իր ուղին.  
Պատուէ՛ թըխպոտ ամպերուն դէզն՝ որ կը ծածկէ հորիզոնն,  
Որ ան տեսնէ նոր գարունի մը փառքերուն ծաղկիլն հոն։  
Տէր գըթութեան, սիրտերն ամէն, թեւերն ամէն դէպի Քեզ  
Են սեւեռուած, քաղցր ակնարկիդ բապասումովն րիծակէց։

Ազգ Հայոց, ազգ իմ սիրական, պահի՛ Հաւատքդ, Յոյսդ ու Աէրն,  
Աստուածային Հոգւոյն բըղխմունքն երբեակ այդ սուրբ սերտ եւ  
Պիտի կանգնի իր հիմունքն սասանած Տունը նորէն, լսեռն.  
Պիտի բերկրին անոր ի տես դարձեալ սիրտերն համօրէն.  
Փըշրած չէ գահը. չէ կոտրած մականը սուրբ. ողջ ես դեռ.  
Սըրբէ՛ արցունքդ, հայէ՛ երկինք. աման է արդէն փարատեր:

“ԱՆՁԻՆՔ ՆՈՒԻՐԵԱԼՔ,,

Մեր ալ թիւը հասաւ երեսուն եւ եօթի .  
Աստուած իմ, սիրտս ի՞նչպէս դէպի Քեզ կը յորդի :  
Բայց թիւն ի՞նչ կ'արժէ, Տէր, շնորհէ՛ որ որակին  
Շողայ փայլը մեր մէջ, սըրբութեան զինջ ոսկին :

ԽԵՆԿԱՔՈՅՐ կարմիրով լեցուած այս բաժակն ա՛ռ :  
Քամելէ վերջը մէջն ողկոյզներ բոցավառ ,  
Անդողդոց մատներով բայց ահով բըռնած վեր՝  
Բերեր ենք զայն ընծայ սեղանիդ սըրբանուէր :

ԱՌ զայն, եւ տո՛ւր ուրիշ մը մեզի, փոխարէն.  
Մեր ուխտն է որ երսուն եւ եօթներ հո՛ս բերեն  
Քեզ՝ իբրեւ ծօն յոյսի, հաւատքի եւ սիրոյ,  
Անարատ կեանքերու զոհներ միշտ ի նորոյ,

Որ այս հողն օրինլւած, ոռոգուած քու աջով,  
Ուռեմացնէ միշտ ատոք հասկեր եւ որթեր զով.  
Որ երագիդ սուրբ իւղին մընայ լոյսը անշէջ,  
Ու «Անձինք նուիրեալը»ն երնչէ միշտ այս Տան մէջ :

## ԱՆԳԻՆ ՀՐՁՈՒԱՆՔԸ

Կապարը կրակ, զոր Ցեղին վրէժն էր շանթած  
Աքիլաղէմ տըղու մ'հոգւոյն մէջ խիզախ,  
Զաղխելով քունքն աջ՝ պայթեցուց աչքը ծախ.  
Ու մայթին վրայ տապաստ գազանն ինկաւ ցած:

Պիղծ զոհին վրայ ծըռելով քաջն այն ատեն,  
Ջըգեց հրազէնն անոր կուրծքին վրայ կործան,  
Ու, — «ԱՌ, քեզի համար ես լոկ առի զայն»  
Պաղ հառաչանքը սոսկ թըռաւ իր սըրտէն:

Ամբոխն՝ որով լայն պողոտան կը վըժժար  
Ցետ միջօրեայ եռուզեռի այդ պահուն,  
Կանգ առաւ յանկարծ սոսկումով մը անհուն,  
Դէպի դիակն ակընկառոյց, ապշահար:

Ու մինչ դիւցազնը սալքարին տիղմին հետ  
Խառնըւած գորշ ուղեղին՝ աչքն էր յառեր,  
Ոչ ոք գիտէր թէ հոգւոյն մէջ անվեհեր  
Ի՞նչ բոց՝ ի՞նչ խինդ կը հրավառէր բերկրաւէտ:

9 ԳԵԼՏ. 1929  
(Պէլկաս-Թրիէս ողբեկանին մէջ)

## ՓԱՐԱՏԱԾ ՄՇՈՒՇԸ

Հելուետանայ «Խօսնակ»ին Ժընէվի

Ոստանն հըսկայ, թանձըր մէզին տակ անտես,  
Գառագեղի մէջ շըղթայուած փիղի պէս՝  
Զոր չորս կողմէն կըծուահամ ծուխն է պատեր,  
Պառկած գետինը, կը հեւայ կիսամեռ:

Կոյր անջըրպետն, անհունն ի վար կախուած լուռ,  
Անյուսութեան սեւ մըղծաւանջն է տըխուր,  
Որ իր ճընշող ծանրոցին տակ աներեր  
Կեանքի ամէն ծեւ, գոյն, շարժում է տրորեր:

Բայց երբ իրիկունն՝ այդ քառսին վրայ մըռայլ,  
Վերջալոյսէն կ'արծակէ շող մը շառայլ,  
Կը ցընդի մշուշն, երկինք յանկարծ կը ժըպտի,  
Ու քաղաքն յոյլ նորէն ելած է ոտքի:

Աստուածայի՛նդ յոյս, ա՛խս, սըրտին մէջ խաւար  
Երբ քըթթումէդ կայծի նըշոյլ մը լոկ վառ՝  
Երազներու մեռուտ ու մութ թըմբիրէն  
Հաւատքն ու Սէրն ի՞նչ ուժեր դուրս կ'առքերեն:

23 Յունվար 1930, Լոմոն

## ՈՒՂԵՐՁ

ԱՌ ՎԵՀԱՓԱՌ ԵԽ ՊԱՏՈՒԱԿԱՆ ՀԱՅՐԱՊԵՏՆ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ  
ՏԵՐ ՏԵՐ ՄԱՍԹԵԱՌ Բ. ԻԶՄԻՐԼԵԱՆ

— Ես եմ, մի՛ երկնչիմ —  
Ահետարսան

Բոց ու փայլակ կը շողան նայուածքիդ մէջ կորովի .  
Եւ սակայն ի՞նչ ճանանչով՝ լուսաժըլիտ գորովի ,  
Քեզ կը ծըգես մեր սիրտերն՝ ինքնահրաւէր եւ անծիգ  
Երբ կը թըւիս մեզ ըսել . — Ես եմ, գուք մի՛ երկընչիք :

Ամպրոպ ու շանթ կը թընդան ծայնիդ մէջ վեհ՝ տիրական .  
Երանաւէտ բերկրանքի ի՞նչ քաղցրախորժ շեշտ սակայն ,  
Լուցնելով լիուլի մեր մէջ ամէն ճիչ ու ճիկ ,  
Կը մոգէ զմեզ մընջելով . — Ես եմ, ո՞հ, մի՛ երկընչիք :

Օրէնք՝ հրաման է համակ կամքըդ գօրեղ, երկաթի .  
Եւ սակայն ի՞նչ շնորհ ու սէր օծուն շըրթնէդ կը կաթի ,  
Ընդոտնելով երբ ամէն պայմանեալ ձեւ ու կեղծիք ,  
Կ'ոգեւորես հայրաբար . — Ես եմ, մի՛, մի՛ երկընչիք :

Ես եմ... դուն ես, ո՞հ, հայր մեր, մենք կը ճանչենք քաջ ըզքեզ,  
Ժողովուրդիդ յոյսերու խորանին վրայ ողջակէզ .  
Այդ խոցն ու փայլն աչքերուդ՝ հայուն արցունքն են անվերջ ,  
Ամպրոպն ու շանթը ծայնիդ՝ հայուն մըրրիկն է գոռ՝ պերճ ,  
Օրէնք-հրամանը կամքիդ՝ ո՞հ, հայուն խիղճն է մաքուր ,  
Դարերու հոծ մըթութեան խորն ծածկըւած թաքթաքուր :

Այդ արցունքին ծիածանն, այդ մըրրիկին զինջ երկինքն ,  
Ու այդ խըղճին սուրբ խորանն հայրական սէրդ է սոսկ ինքն ,  
Որով ամէնքս առլցուն ,  
Մեր հրաժեշտի այս պահուն ,  
Ասպարէզնուս՝ գէթ մի պահ , մոռցած տաժանքը լեղի ,  
Տամնեակ որդիքըդ կ'երգենք , իբրեւ տաւիդ տամնաղի .  
Ո՛վ դու , ոգիդ հայրեննեաց , հրաշագործակ զօրութիւն ,  
Որ յոյսին շողն , հաւատքին ցոլքն , Աստուծոյ շունչն ես դուն ,  
Պահէ՛ միշտ հայրը հայուն , իր գահին վրայ անսասան .  
Իր փառքին մէջ աննըկուն .  
Անոր կեանքին եւ խըղճին եղիր հրեշտակը անքուն :

1910 Սեպտեմբեր, Էջմիածին

## Ի ՎԱՂԱՄԵՌԻԿՆ ՏԻԿԻՆ Է. ՍԻՄՈՆԵԱՆ

Ասեն զի մինչ ընդ հողով, ի խորափիտն անդ մըթին,  
Հզմեռելոց ուրուք՝ ծեռք մահկանացուաց թաղեն զդին,  
Սնդէն եւ անդ, Սնեղին Սջ, եղկելեաց խնամատար,  
Ժողովէ զշունչ եւ զնոգի նորա յերկնիցն ի դադար .  
Եւ մինչ մարմին եւ ոսկերք նորուն յերկրի աստ տըխեղծ  
Ի պիղծ տարերս լուծանին, յանիւն դատեալ եւ յօդ զեղծ,  
Վերաթեւեալն ի յերկինս նորայն հոգի, յանթերին  
Դիպեալ անդէն ի վընիւ Սրդարութեանըն վերին,  
Եթէ իցէ չար՝ փոխեալ յասուա՝ գլորի յերկնից վայր,  
Եթէ բարի՝ ճախր առեալ ցանդ ընդ կապոյտ ծիրն անծայր,  
Հմալէ զնանանչս Գերարփւոյն, եւ յերկնային կամարի,  
Յանշամանդաղ կայսն անհուն, կարգի յասուեղցն համարի :

\* \* \*

Տեսի՞ւ մըտաց եթէ իդօք ծնանին յիս արդ, զիտեմ ոչ.  
Այլ հաւատամ զի մինչ այժմ, ի տըրտմաստուերն ի տեղւոց  
Հանգի մարմին քո, նըշխար խուն աստեւոր կենաց քոց,  
Ո'վ կին բարի, ո'հ, հոգի քո, յոր անքիծ սիրոյն քոց  
Եւ հաւատոցն հուր անշէջ արծարծեցին զՅուսոյն խանդ,  
Յոր զեղեցիկն արուեստից աշխարհք եւ յոյզք անվըկանդ  
Հզբարս քաղցունս ի վարս հեզս եղին, որպէս ի հուր զլսունկ,  
Այո, հոգի՛ քո, որում կայանք երկնիցն են բարձունք,  
Աստղ անաղօտ, գեղափայլ, յեռեալ ի բոյլալն Քնարին,  
Զլուսաթըրթիո ծօնէ զնուազս առ մըշտընջեանըն Բարին :

\* \* \*

Յո՛ւշ քեզ ապա, հոգեակ քաղցը, աղէտք եւ վիշտք, սուգ եւ կոծ,  
Յոր թաւալին աստէն սիրտք բնաւից եղբարց եւ քերց քոց.  
Յաւերակացն անդ միջի, ի հայրենիս նուիրական,  
Են դեռ ծաղկունք, են մանկունք, յոյսք մեր համայն, բիբք ական.  
Հիւսեա' զնոցայն ողբս ի նուագ քո, հասո՛ յունկն Անմահին,  
Կալցի՛ զնոքօք գոնեայ գութ, կորիցէ՞ ազգ մեր բնաւին . . .  
Ո'հ, յորժամ որբքդ այդոքիկ, վերաբուսիկք յիւրեանց տան,  
Տեսին կանգնեալ միւսանգամ զարտօսրալիցն Հայաստան,  
Յայնժամ եւ քոյքդ աստ ի տան քում զաւակունք՝ զանձկայրեաց  
Սիրոյդ ըզսուգ սուզեսցին ի խինդ անմահ հայրենեաց :

1916, Գանիրէ

## ԱՌՏՆԻՆ ԲՈՒՐՎԱՌՈՅ

(ՏԻԱՐ ՏԻԳՐԱՆ ՄԽԻԹԱՐԵԱՆԻ ԱԼՊՈՄԻՆ ՄԵԶ, ՅԱՍԻՍԹ)

Արիւնաթաթաւ խաչուած Յիսուսի  
Պատկերին առջեւ, խորանին տակ լուռ,  
Երեք մոմերու կըշտին, մեկուսի,  
Կը ծըխայ անվերջ բուրվառ մը մաքուր :

Կընդրուկը կ'այրի կրակին վրայ յուշիկ,  
Մինչ փոքրիկ հնոցէն կայծեր մերթ՝ ուժգին  
Թափով կ'ոստնուն դուրս, ու բոյրն անուշիկ,  
Շաւալելով մեղմ, կ'ելնէ դէպ երկին :

Երբոր գուշաներն խունկին՝ զալարուն,  
Կը հասնին իրենց, կը խստղան կարծես  
Բոցեղէն աչքերն աղուոր մոմերուն,  
Ամպերուն մէջէն ժըպտող աստղի պէս :

Ու խաչին վըրայ մահացած դէմքին  
Շուրջն աղօտացած ճանանչներ անշէջ  
Յանկարծ նոր կեանքի շունչով կը բուընկին  
Լուսալըսակի մ'անեղծ փառքին մէջ :

\* \* \*

Յաւատանջ ազգիս խոկումով լեցուած  
Այս տունն՝ ուր երեք որդւոց սէրն անհուն  
Կը լուսաւորէ յոյսն իրենց ծնողաց,  
Ազնիւ յոյզերու բուրվառ մ'է սիրուն :

Միրտն հայրիկին հուրն է հոն կայծկըլտուն,  
Մայրիկինը՝ խունկ ընտիր անուշակ,  
Մէրը՝ անոնց բոյրն երկնաթուիչ զուարթուն,  
Կը սըփուէ իր շուրջը կեանք անապակ :

Ու շնորհասընունդ երբեակ զաւակաց  
Կընկելով հոգին՝ այդ բոյրը, սէր սուրբ,  
Անոնց սիրտերուն կուտայ խորազզած,  
Զինջ երջանկութեան մը ժըպիտը նուրբ :

Բայց հէք հայրենիքն է մահաւանդ որ  
Իր վիշտերուն մէջ կ'ըսփոփուի լըռին,  
Ծըծելով նըժդեհ որդւոցն հեռաւոր  
Բոյրն երկնանշակ սիրոյ բուրվառին :

## ԿԵՌԱՍ

(ՔԻՐԱԶԵԱՆ ՓՈՅՐԻԿՆԵՐՈՒ ԱԼՊՈՍԻՆ ՄԵԶ)

Զըմբիստահիւս դերծանէ  
Կախ զնդիկներն այն յակինթ,  
Զորս ծառերուն կը ծօնէ  
Սէրն Աստուծոյ իբրեւ գինդ,

Ի՞նչ են արդեօք. շի՞թք արեան՝  
Զորս խոց հոգիք կը ցողեն՝  
Դիշերն իրենց հողքին վրան,  
Երկնից յարկէն լուսեղէն.

Թէ կրակներուն ցոլքին շէջ  
Սառած կայծերը պըտղուն՝  
Իրենց կեանքի գարնան մէջ  
Անմահացած սէրերուն . . .

Մա'նկունք, որ թովքն ունիք թինդ,  
Վառ գոյներու զզիսանքին,  
Մի' ձեր խոռվէք խանդն ու խինդ  
Խոկումներով տխրագին.

Անուշ միրգերն այդ բոսոր՝  
— Գարնանահարս ծառերուն  
Օղ ու գինդ մանր ու խոշոր —  
Լապտերիկներ են սիրուն.

Որոնց մէջ զահն երկնքին  
Գարնան առտու մը պայծառ  
Իր նախաշող ակնարկին  
Վառեր է լոյսը փարփառ :

Ծառերն երբոր կը բանան  
Իրենց աչքերը ծաղիկ  
Առաւօտները զարնան  
Քըթթումներով խաղաղիկ,

Ի՞նչպէս այդ լոյսը աղուոր  
Կարծակէ շողն իր մաքուր  
Մինչեւ ծայրերն հեռաւոր  
Ճամբաներուն մութ եւ լուռ.

Զեր ալ սիրոյն լոյսը վառ  
Թող ցնցղէ ցոլքն իր ժպտուն  
Ամայութեան մէջ խաւար  
Հէք սգաւոր սիրտերուն . . .

Ո'վ «Կեռասեան» տան ծառին  
Դուք պտուղներն անուշակ,  
Եղէ՛ք ճրագներն իր յոյսին,  
Եղէ՛ք իր շնորհն ու պսակ:

ՏԱՊԱՆԱԳԻՐ

S. ԵՂԻՇՔ ՊԱՏՐԻԱՐՔԻ

Որք ընդ հողով, ի տապանի աստ մըթին,  
Սրտասուալից հեծմանց ի կոծ մեծ՝ եղին  
Զամբիծ մարմին շնորհազարդ առնըն մեծի,  
Որպէս ճրագի շիջուցելոյ բեկ խեցի.  
Դիտեն զի լոյսն ի նմա լուցեալ՝ հոգի իւր՝  
Բզզերարփիւոյդ ըմալէ զշողս արդ մըտադիւր.  
Եւ զոր խընդրենն ի Քէն նոքին՝ ա'յս եւ եթ,  
Զի պահեսցես, Տէր կենաց, այժմ եւ յաւէտ,  
Յորդւոցն երամս եւ ի կրօնիս սուրբ ի ծոց՝  
Զիւրոց մըտաց եւ ըզսրբտին մաքուր բոց.  
Զի յամայր ամս իւրոյ անուանն հովանի  
Աստ եւ ի բնաւ ազգին կացցէ կենդանի:

ՔԱՅԼԵՐԳ ԺԱՌԱՆԳԱԿՈՐԱՅ Ս. ԱՅՈՒՌՅ

Սիրտ ի սիրտ եւ ձեռն ի ձեռն  
Բարձած խաչն՝ ուխտից մեր բեռն,  
Հնթանանք յառաջ, եղբարք.  
Նահանջելն է գործ անարգ.  
Վազենք՝ հոգւով ակընդէտ,  
Նըպատակին մեր ի կէտ :

Տաժանքն ըլլայ մեր բաժին,  
Խաչն յոյսն է մեր երազին.  
Թո՛ղ մեր հաւատքն օր քան զօր  
Դարբնէ մեր մէջ սէր հըզօր.  
Քըրտամբ երկաթը կամքին  
Կը դառնայ պողպատ ուժգին :

Կրօնի հուրն եւ ազգին սէրն՝  
Զուզեակ իղձեր սիրտ եւ սեռն,  
Ներշընչումին մեր հոգւոց  
Թո՛ղ լինին, ո՞հ, անբիծ բոց.  
Երկուքն ի մի անբաժան  
Մեր սիրտերուն՝ սըրբարան :

Ոզին նախնեաց վեհանուն,  
Տենչն ուսման տենդը բարւոյն,  
Թող գօրացնեն մեր քայլեր,  
Որ ժամանենք անվեհեր,  
Պարտուց մեր կոչին հըլու՝  
Ազգիս հէք ծառայելու :

Մեզ կը կանչէ ապագան,  
Անոր կ'ուղղէ զմեզ ներկան.  
Խեռ եւ խոլ ծայներու խուլ՝  
Ընթանանք յառաջ անդուլ,  
Դէպի լոյսն եթերային  
Մեր սուրբ մըտատիպարին :

Մայր մեր դու նըւիրական,  
Եկեղեցիդ հայկական,  
Ընդունէ՛ մեր սըրտից զոհ,  
Զոր քեզ քերենք հոգւով զոհ,  
Սըրբոց Յակոբեանց յարկիս  
Ուխտանըւէր մենք որդիքս :

## ԹԱՐԳՄԱՆՈՒԹԻՒՆԵՐ

ԱՐՈՒԵՍՏԸ ԵՒ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ

Սրուեստը , փառքն ու հրճուանքն է ան .  
Ան կ'ջահավառի փոթորիկին մէջ ,  
Կ'լուսաւորէ կապոյտ երկինքը :  
Սրուեստը , տիեզերական պայծառութիւնն է ան ,  
Որ կ'շողայ ժողովուրդին ճակատին վրայ ,  
Ինչպէս աստղը Աստուծոյ ճակտին վրայ :

Սրուեստը մեծասքանչ երգ մ'է ,  
Որ բերկրանք կ'առթէ խաղաղասէր սրախն ,  
Զոր քաղաքը կ'ըսէ անտառին ,  
Զոր մարդը կ'ըսէ կնոջ ,  
Զոր հոգիին բոլոր ծայները  
Միանգամայն կ'եղանակին խմբերգին մէջ :

Սրուեստը , մարդկային խորհուրդն է ,  
Որ կ'ընթանայ , խորտակելով ամէն շղթայ .  
Սրուեստը , հեզ աշխարհակալն է ,  
Իրենն են Հռենոսն ու Տիբերը .  
Գերի՛ ժողովուրդ , ա'ն քեզ ազատ կ'ընէ ,  
Ազա՛տ ժողովուրդ , ա'ն քեզ մեծ կ'ընէ :

Բ.

Ո՞վ անպարտելի բարի Ֆրանսա ,  
Երգէ՛ քու խաղաղիկ երգդ ,  
Երգէ՛ ու երկինք նայէ՛ .  
Քու զուարթ ու խորունկ ծայնդ  
Աշխարհի յոյսն է ,  
Ո՞վ մեծ ժողովուրդ եղբայրական :

Բարի ժողովուրդ , երգէ՛ արշալոյսին .  
Երբ կուգայ երեկոն , երգէ՛ նորէն .  
Աշխատութիւնը կ'շնէ զուարթութիւնը .  
Խնդա՛ անցնող հին դարուն վրայ ,  
Դաշն ձայնով երգէ սէրը ,  
Ու բարձրածայն՝ ազատութիւնը :

Երգէ սուրբ Խտալիան ,  
Թաղուած Բոլոնիան ,  
Նաբոլին , զոր մաքուր արիւն մը կ'կարմրցնէ ,  
Հոգեւարք Հունգարիան . . .  
Ո՞վ բռնաւորներ , ժողովուրդը կ'երգէ այնպէս  
Ինչպէս առիւծը կ'մոնչէ :

ԴԱՐՈՒՍ ԵՐԿՐՈՐԴ ՏԱՐԻՆ

Դարուս երկրորդ տարին . Սպարտի տեղ Հռոմն էր ,  
Պոնաբարդի տակ Նաբոլէոն կ'երեւէր ,  
Երբ առաջին Հիւպատին նեղ դիմակն այն  
Կը պատրուտէր Կայսեր ճակտին վըրայ լայն ,  
Էսպանիական հին Պըզասօն քաղքին մէջ ,  
Սերմի մը պէս , հովէն նետուած հողին գէջ ,  
Ծընաւ տըզայ մ'անգոյն , անծայն , անհայեաց ,  
Բըրտօն - Լօրէն խառն արիւնէ մը սերած :

Այնքան աղկաղկ էր , ցընորքի մը նըման ,  
Որ մօրմէն զատ՝ ամէնքն իրմէն հեռացան .  
Վիզն այնքան ծուռ էր , եղէզի մը հանգոյն ,  
Որ որրոցին հետ շինեցին ճաղն իսկոյն .  
Մանուկն այդ , զոր կը ջընջէր կեանքն իր գիրքէն ,  
Եւ որ չունէր վաղորդայն մ'իսկ ապաքէն ,  
Ես եմ . —

Թերեւս ըսեմ ձեզ օր մը թէ ի'նչ  
Սնըիծ կաթ , ո՞րքան խընամք՝ իղձ եւ սէր զինջ  
Զօրացնելով զըժխեմ ըսկիզբը կեանքիս ,  
Սնվըհատ մօրս երկիցըս ծնունդն ըրին զիս .  
Այն հրեշտակին՝ որ իր երեք որդւոց վրայ  
Կը տարածէր իր գորովանքն անխընայ :

Ո՞վ մայրենի սէր քաղցրիկ , սէ՛ր անմոռաց ,  
Աստուածահրաշ բազմացումով ջամբուած հաց .  
Հայրենի տան մէջ միշտ պատրաստ սուրբ սեղան ,  
Անձնիւրն՝ իր մասն , ամէնքն ամբողջ ունին զայն :

Պիտ' ըսեմ ծեզ, երբ իմ շատզրոյց ծերութեան,  
Լուռ զիշերներն աղօտալոյս՝ խօսիլ տան,  
Խնչակս փառքի ու սոսկումի բախտն այն մեծ,  
Որ ոտքին տակ կայսեր՝ աշխարհը դղըրդեց,  
Իր մըրրիկովն իս քըշելով անպաշտպան,  
Հողմակոծել տուաւ օրերս մանկութեան.  
Զի երբ դողդոջ ալեաց զարնէ հիւսիսին,  
Կատղած ովկիանը կը տանջէ ի միասին  
Թափած սաղարթքը ծառերուն ծովափնեայ,  
Եւ եռայարկ նաւն որ հովուն հետ կ'ոռնայ:

Երիտասարդ թէեւ, բայց փորձ հասակաւ,  
Սըրտիս մէջ կան դառնութիւններ ոչ սակաւ.  
Շատ անցեալներ պիտի կըրնայ կարդալ մարդ  
Խոկումներէ կընճռած ճակտիս վրայ անհարթ.  
Իսկ ծերունին շիզելամերձ եւ ճաղատ՝  
Որ իղձերուն իր ծայրն ինկած է վըհատ,  
Պիտ' գողաք երբ տեսնէր հոգիս անյատակ,  
Ուր կը բնակի միտքս իբր անդունդ մ'ալեաց տակ,  
Տեսնէր ցաւերս՝ փորձութիւններս աղէկէզ,  
Եւ ինչ որ զիս խաբեց վիժած պըտղի պէս,  
Գեղեցկագոյն օրերս՝ անցան յուսակտուր,  
Մէրերս, գործերս, ողջ մատաղ կեանք մը տըխուր,  
Թեպէտեւ դեռ ինծ կը ժըպտի ապագան,  
Սըրտիս մէն մի էջը գըրուածն այն մատեան:  
Եթէ կ'թըռչին իմ խորհուրդներս դիր եւ տար.  
Պատառ պատառ ցըրուած երգերս ընդ աշխարհ.  
Եթէ կ'ուզեմ ծածկել մերթ վիշտ ու անծուկ՝

Հեղնող, ծալրող վէպի մ'անկեան մէջ ծածուկ,  
Եթէ քմայքովս տեսարաններն կը դղբրդեմ,  
Թէ կը հանեմ ընտրեալ մարդոց դէմ առ դէմ  
Ուրիշ մարդեր որ իմ շունչովըս կ'ապրին՝  
Ու իմ ծայնովըս կը խօսին ամբոխին,  
Թէ գլուխս հընոց՝ ուր կ'եռայ միտքն անշըշունջ,  
Կը թափէ պղինձ տաղեր եռեփի՝ ծընաշունչ,  
Կըշուութեան մէջ խորունկ, վրսեմ կաղապար,  
Ուսկից դուրս գայ տունը թեւով երկնապար,  
Պատճառն այն է որ սէր՝ դամբան՝ փառք ու կեանք,  
Խուսող ալիքը, ալիքէն մղուած ցանդ,

Դե՞հ, վաստ օրերըս անցուցի ես մաքուր,  
Գիտեմ ուսկից գալս՝ թէ չգիտեմ երթալս ուր.  
Կուսակցութեանց մըրբիկն հողմովն իր ուժգին  
Թէեւ յուզեց, բայց չայլայլեց իմ հոգին.  
Անբիծ է սիրտս. հոն չըկայ սիկ՝ որ հովէ  
Յուզուած՝ անոր վրճիտ կապոյտր խոռովէ:

ԵՂԻՍԱ

Իմ երկոտասան ամք էին տիոց, նորա՝ վեշտասան .  
Եր երիցագոյն նա քան զիս, եւ ես՝ կըրտսեր ապաքէն .  
Եւ զի համարձակ խօսեցաց նըմա, ընդ երեկս, ի տան  
Մընայի զի մայր իւր թողցէ ըզմեզ միայնակ անդէն .  
Եւ ապա անցեալ նըստէի առ իւր, մերծ յաթոռ նորին,  
Լինիլ խօսակից համարձակօրէն անդ յերեկորին :

Քանիօն անցեալք սահեցան ի մէնջ գարունք ծաղկագուարթ,  
Քանիօն շիջան հուրք ի հող մահու, կընքեցան դամբանք .  
Զայնքանի ըզսիրտս որք կեցին երբեմն, ո՞վ ոք յիշէ արդ .  
Զայնքանեաց վարդից, որք երբեմն էին, լինին այժմիկ բանք .  
Նա յիմ յարեալ սէր եւ ես ի նորայն . էաք երկոքեան  
Զոյգ անմեղ մանկանց՝ բուրմանց՝ ճաճանչից զոյգ անզուզական :

Հրեշտակ ի մարմնի՝ ըղձանոյշ՝ դըշխոյ ըստեղծ ըզնա Տէր .  
Եւ քանզի էր նա երէց ապաքէն հասակաւ քան զիս,  
Դըրդեալ յախորժից ասելոյ եւեթ նըմա «Բա՛, ընդէ՞ր» ,  
Հայցուած անդադար մատուցանէի նըմա անծկալիս,  
Եւ էր զի խօսէր նա, երկիւղախառն, ի խորհրդայոյզ  
Սկնարկից իմոց, յորս անդէն լինէր միտք իւր խորասոյզ :

Ես ըզմանկական ցուցանէի նմա ըզգիտութիւն իմ,  
Ըզիսաղ գընդակին եւ ըզփոթորկին, որ զինքեամբ դառնայ,  
Եւ զի գիտասցէ թէ զլատինական բարբառ ուսանիմ,  
Ըզփետրոսի գիրս եւ ըզկիրզիլին տանէի առ նա .  
Առ ոչինչ զրէի զամենայն, ոչինչ մըսանեալ յիմեքէ,  
Ասէի նըմա . Դիտես զի իմ հայր զօրավար ոք է :

Կանանց եւս է պարտ ընթեռնուլ երբեք երբեք ի հնաւանդ  
Լեզու լատինաց, յօդել սիւղոբայս, իբր ի յերազի .  
Առ ի թարգմանել զհամարս ինչ ի գրոց, յեկեղեցւոզ անդ .  
Հակէի զգուլիս իմ ի վերայ զըրոց նորայն սաղմոսի .  
Զըսպիտակ թեւոյն տարածանէր զմեօք հրեշտակ զհովանին,  
Ցորդամ զշանզստեան պաշտէաք անդէն ժամ կիւրակէին :

Մանուկ ոմն է դա . այսպէս հանապազ ասէր նա վասն իմ .  
Այլ ես յիւր անուն կոչէի ըզնա Օրիորդ Եղիսա .  
Բազում այն է զի, առ ի թարգմանել ի գրոց սաղմոսին,  
Խոնարհէր իմ զլուլիս, յեկեղեցւոզ անդ, ի մատեան նորա,  
Որպէսզի յաւուր միում, Աստուած իմ, տեսե՛ր դու իսպառ,  
Վարդ այտըն նորա հուպ եղեւ շըրթանց իմոց բոցավառ :

Սիրազեղ հոգւոց նորածիլ տարփանք դուք վաղարուսիկք,  
Այգ էք դուք քաղցրիկ եւ առաւօտ սուրբ սըրտի մարդկայնոյ .  
Թովկեսցիք զմանկունս, զմայլանք նորանշանք, նոյն եւ խարուսիկք,  
Եւ յորժամ գայցէ երեկոյն ի վիշտս համակել զմեզ, ո՞հ,  
Թովկեսցին ի շունչ ձեր կինսապարար հոգիք մեր զառամք .  
Սիրատենչ սըրտից տարփանք նորածիլք այլ վաղաթառամք :

## ՄՈՎՍԵՍ ՆԵՂՈՍԻ ՎՐԱՅ

Քոյրեր, զով են զուրերն այգուն առջի շողին.  
Եկէք, հընծուռը չէ թողած դեռ անկողին.  
Ափերուն վրայ ոչ ոք չըկայ:  
Մեմփիսէն լոկ կ'ենէ շըշունց մը խոր, հեռուն.  
Պուրակազուարն մեր այս անմեղ զբօսանքներուն՝  
Սըշալոյն է միայն վըկայ:  
Պըճնումներով՝ հօրս ապարանքն է այնքան լի.  
Բայց կը թովէ զիս ծաղկանց ափն այս աւելի՝  
Քան կոնք մ'ոսկի եւ կամ պորփիւր:  
Այս օդային երգը նուազս է սիրական,  
Կը նախընտրեմ բուրումներէն պալատական՝  
Զեփիւռին շունչը խընկաբոյր:  
Եկէք, ո'րքան է գետն հանդարտ, երկինքն՝ յըստակ.  
Թուփերուն վրայ ծըփա՛ն ծալքերն թող կապուտակ  
Գօտիներուն ծեր նուրբ՝ պըսպղուն:  
Հանեցէք թագս ու քողերս այս նախանձախուով.  
Կ'ուզեմ ծեզ հետ ըլլալ այսօր, զբօսնելով  
Ծոցն այս երգող ալիքներուն:  
Հշտապե՛նք . . . բայց, մէզին մէջէն առտրւան, հո՛ն,  
Ի՞նչ կը տեսնեմ. նայեցէք դէպի հորիզոն.  
Մի՛ վախնաք բնաւ, երկյուտ կոյսեր:  
Հոսանքէն ծով քըշուած, անշուշտ, կոնքը մ'է հին  
Արմաւենեաց, որ խորերէն անապատին  
Կուզայ տեսնել բուրգերը մեր:  
Ի՞նչ. թէ տարտամ ակնարկըն չի սըտեր ինծի,  
Իսիսի կոնքն է կամ մակրոյկը Հէրմէսի,  
Զոր կը հրէ սիւք մը հանդարտ:

Սակայն, ոչ, կուր մ'է ան, ուր քաղցըր նիրհումով  
Կը քընանայ մանկիկ մ'ալեաց ծոցն, ապահով,  
Ինչպէս գըրկին մէջ մօրն իր՝ մարդ:  
Կը քընանայ. ու իր ծըփուն մահճին ի տես՝  
Զայն ըսպիտակ աղաւնւոյ բոյն մը կը կարծես,  
Դետին վրայ թիավարող:  
Մինչ իր որրանը կ'երերայ, հովուն քմայքին,  
Սն կը քնանայ. ու շարժուն վիհը ահազին  
Կը թուի օրբել դամբանն իր հող:  
Կ'արթըննայ. օ'ն, հասէք, կոյսեր Մեմփիսի, շո՛ւտ.  
Պոռաց. ա՛խ, ո՞ր մայրն իր որդին, ո՞ր մայրն անզութ  
Ալեաց քմայքին յանձնեց երբեք:  
Կ'երկարէ թեւը. մինչ զուրերը կը գոռան.  
Սւա՛ղ, մահուան դէմ մէ՛կ պատուար մը ունի ան.  
Պըտուեայ օրրոց մը դիւրաբեկ:  
Փըրկե՛նք. թերեւս իսրայէլի որդի մ'է նա.  
Հայրս աքառեց զանոնք. զարկաւ հայրս անխնայ  
Այս անմեղները անխըտիր:  
Սնզօ՛ր մանուկ. իր վիշտն իմ սիրտըս հանեց դող.  
Կ'ուզեմ իր մայրն ըլլալ. իր կեանքն ի՞նծ պարտի թող.  
Թէեւ իր ծնունդն ինծ չի պարտիր:  
Իփիս, հըզօր արքայի մ'յոյսն, այսպէս կ'ըսէք.  
Երբ նեղոսի ափանց վրայ խումբն իր տիրասէք  
Կը հետեւէք իրեն լըռիկ.  
Աղուորներուն այս զորս ինք դեռ կ'ըստուերածէք,  
Բամբիշն, երբ իր կը մերկանար ոսկի քողեր,  
Կ'երեւէք իրը ալեաց պարիկ:

Փափկիկ ոտքին տակ կը սարսռան ջուրերն արդէն.  
Երբ գութ ու սէր, զինք՝ դողդոցուն՝ կ'առաջնորդեն,  
Դէպի լացող փոքրիկ տղան:  
Բըռնե՛ց, բըռնե՛ց կուրն. ու քաղցրիկ բեռովն հըպարտ,  
Մեծանձնութիւնն, առջի անգամ, ճակտին վրայ վարդ,  
Կը խառնըւի համեստութեան:  
Ն'պատռէ ալիքն. ու փըշրելով եղէզ ու շամբ.  
Զուրէն փըրկուած տղան կը բերէ ըզգուշութեամբ  
Սփունքին վրայ աւազուտ, թաց.  
Ու' ապշած աչքին տալով ժակտ մ'ըզմայլումի,  
Նորածինին ճակտին՝ քոյրերը, մի առ մի,  
Կը դըրոշմեն համբոյր գըթած:  
Վազէ՛, դուն որ դութ կասկածով մ'հեռուէն յար  
Երկնից պահած զաւկիդ՝ աչքովդ հետեւեցար,  
Եկո՞ւր հոս իբր օտար մի կին:  
Մի՛ վախնար բնաւ կուրծքիդ վրայ սեղմել Մովսէս.  
Ո՞չ. արցունքներդ եւ յուզմունքներդ չեն մատներ քեզ,  
Զի Իփիս չէ՛ մայր տակաւին:  
Ու մինչդեռ կոյսը, երջանիկ եւ յաղթական,  
Իր խուժդուժ հօրը կը տանէր անոյշ տըլան,  
Թաթաւուած մօրն արցունքներէն,  
Վերն, երկընքին մէջ, հրեշտակները խըմբովին,  
Աստուծոյ քով թեւասքողուած, հընչեցուցին  
Քընարներնին յաւերժօրէն.  
Աքսորանքիդ մէջ մի՛ հեծեր ալ, Յակոբ, դուն,  
Մի՛ խառներ լացըդ նեղոսի պիղծ ջուրերուն.  
Քուկդ են ափերն Յորդանանու.

Պիտի տեսնէ Գեսեմ փախչիլն, ընդհուալ, գաղտնի,  
Երկար ատեն իր մէջ ապրող ցեղին զերի՝  
Դէպի դաշտերը Քանանու:  
Մանկիկն այդ՝ ո՞հ, լըքուած ալեաց վրայ ամայի,  
Պատիժներո՛ւ արքայ, ընտրեալն է Սինայի,  
Զոր կը փըրկէ կոյս մ'անարգել:  
Աստուածուրաց մեծամիտներ, ծունկի՛ եկէք,  
Որրան մ՞է որ պարտի փըրկել Խորայէլն հէք.  
Պարտի որրան մ'աշխարհ փըրկել:

Գարնան բոլոր այն գոյներուն գողտրիկ՝ թօշնիլը միառմի .  
Անոր շնորհիւն է որ, թէեւ խոց՝ այն սլաքէն որ զարկաւ իմ  
Կեանքըս ճիվան, ես իմ մեռած վայրկեանիս ալ պիտի ժըպտիմ .  
Ու խընդութեան արտասուքներ, մեր հրաժեշտի վերջին պահուն,  
Հուսկ նայուածքիդ ներքեւ պիտի պըսպըղան մէջն իմ աչքերուն:

«Յո՞յս ընդունայն», պիտի գոչէ Եւ երամակն Եպիկուրի,  
Եւ նա որուն եղծիչ ծեռքին տակ բնութիւնն յար կը խարխարի,  
Եւ որ տըմոյն մէկ անկիւնին մէջ դեռակազմ իր ուղեղին  
Կ'տեսնէ որ նիւթը կ'աշխատի, ու ինչպէս բոյս կ'աճի հոգին :  
Անխորհուրդ գու, պիտի ըսեն, ամբարհաւա՛ն սըրտի գերի,  
Նայէ՛ չորս դիդ, կը սկսի ամէն բան, ու ամէն բան կը ծիւրի .  
Կ'մեռնի ամէն ծնող, ամէն բան իր վախճանին կ'երթայ արագ .  
Ծաղիկն ի'նչպէս կը թօշնի, տե՛ս, սա դաշտերուն մէջ դեղնորակ .  
Տե՛ս թէ ի'նչպէս անտառներուն մէջ այն մայրին պերճապըսակ  
Իր տարիքին ծանրութենէն ինկած՝ կ'սողայ խոտերուն տակ :  
Տե՛ս ծովերն ի'նչպէս են ցամքեր իրենց չորցած անկողնին մէջ .  
Երկինքն անգամ կարծես չունի փայլն իր նախկին փողփողնէց :  
Աստղն այն որուն ծածկած է ծնունդը ժամանակը մեր միտքէն,  
Արեւն այդ՝ միշտ դէպի անկում կ'ընթանայ մեզ պէս ապաքէն .  
Եւ երկինքն մէջ ամայի մահացումները խելայել

Պիտի փընտոեն օր մ'ու չկըրնան պիտի զըտնել զայն ոչ մէկ տեղ :  
Դարձո՛ւր աչքերդ, նայէ՛ քու շուրջըդ, բովանդակ բնութեան մէջ տե՛ս,  
Դարերն ի'նչպէս փոշիի վրայ փոշի բարդեր են դէզ առ դէզ .  
Ու ժամանակը մէկ քայլով հըպարտութիւնըդ փըզբելով,  
Ի'նչպէս բոլոր իր ծնունդներուն կ'ըլլայ դագաղ մը անխըռով :  
Ու մա՛րդը, մա՛րդը միայն, ո'վ յիմարութիւն վըսեմական,  
Կը հաւատայ իր շիրմին խորը զըտնել կեանք մը անվախճան .

Ու մըրրկայոյգ յործանկքներէ մըդուած դէպի ցնորքներ անէ ,  
Ժամանակէն զախչախուած, դեռ յաւերժութիւնը կ'երանէ :

Պատասխանէ թող ծեզ ուրիշ մ՝, ո'վ իմաստուն գլուխներ երկրի,  
Թողէ՛ք զիս իմ վրիպանքիս մէջ. իմ սիրտս յոյսով պէտք է բերկրի .  
Մեր անգօր բանը կ'ենթարկուի շըփոթումի եւ շըւարման .  
Այո՛, կ'ըսէ բանը, բայց բնագդն է որ կուտայ ծեզ պատասխան :  
Խսկ ես երկնից դաշտերուն մէջ եթէ երբեք տեսնեմ իսկ ես  
Որ, շեղելով իրենց ծիրէն, բոլոր աստղերը լուսագէս  
Եթերական ոլորտին մէջ զարնըւելով միմեանց ուժգին  
Ահաբեկուած հաստատութեան մէջ շըլմորած կը պըտուտքին,  
Եթէ լրսեմ իսկ որ երկիրը, խորտակուած, կ'ոռնայ սաստիկ ,  
Եթէ տեսնեմ որ գունսն հըսկայ, թափառական, չարափաստիկ ,  
Արեւներէն հեռու կը ծփայ, ու զընջուած մարդը ողբալով  
Կը կորալուի յաւէրժութեան գիշերին մէջ ահեղախուով ,  
Եթէ ես, այդ եղերական տեսարանին վըկայ վերջին ,  
Մահէն միայն շըջապատուած, քաստին մէջ աղջամըջին ,  
Միայն մնացած ըլլայի, ես, հակառակ իմ սոսկումներուս ,  
Էակ բարի եւ անսըխալ, պիտի քու վրադ զընէի յոյս .  
Ու ընդմիշտ վըստահն թէ պիտ' դառնայ յաւէրժական այգը նորէն,  
Քեզ կանչէի պիտի զընջուած աշխարհներու մութին վրայէն :

Շատ անգամ, դուն կը յիշես քաջ, բնակավայրին մէջ այն անոյշ,  
Հոն՝ ուր անմահ մեր սէրը ծնաւ նայուածքի մը լոյսէն մեղոյշ ,  
Մերթ հինաւուրց այն ժայռերուն ծայրերուն վրայ բարձր ինչպէս  
Մելամաղծիկ լիներու լուռ ու ամայի ափանց վրայ մերթ, [բերդ,  
Թըռչուն թեւովը տենչանքին այս աշխարհէս տարուած հեռուն,

Ո՞Վ . . .

Եզը ո՞ւր է . — սպանըւեցաւ .  
Արո՞ւն , կատուն տարաւ նենգաւ  
Ու լափլըփից ուլքերն համբուն .  
Խըշըրտացող այս բոյնն արդեօք  
Այսուհետեւ ո՞վ գայ . — ոչ ոք .  
Վա՛խ ճընճղուկներ , փոքր ու սիրուն :

Խաբեր հովիւն ու տարեր են .  
Ծունն է սատկեր . գայլն ալ մօտէն  
Կ'երկընցընէ թաթն անողոք  
Փարախէն ներս .  
Ո՞վ պիտ' խնամէ զանոնք . — ոչ ոք ,  
Վա՛խ իմ փոքրիկ հէք զառնուկներս :

Հայրը բանտն է . մայրիկն հապա .  
— Հիւանդանոցն . — վիշտք անոպայ .  
Տունն հովերէն է տարութեր .  
Խեղճ օրբոց մ'հոն կը շարժի լոկ .  
Ո՞վ կայ իր մէջ . — աւա՛դ , ոչ ոք .  
Վա՛խ , իմ անմեղ հէք փոքրիկներ :

Ի՞ՆՉ ՓՈՅԹ ՔԵԶ , ՍԻՐՏ ԻՄ

Ի՞նչ փոյթ քեզ , սիրտ իմ , այդ ծնունդներն արքաներու .  
Հանդէսներ , որք համազարկը կ'տանին հեռու  
Զանգակներու եւ ռումբերու .  
Ուր ի գովեստ տիրոջ տօներ են հանդերձեր ,  
Ու ցայզն անքուն քաղաքներու երկինքն ի վեր  
Կը հրախաղեն աստղէ խուրծեր :

Նայուածքդ հեռուն՝ Աստուծոյ վրայ ուղղէ միայն ,  
Այս աշխարհի վրայ ամենայն ինչ է ունայն .  
Խոյս կուտայ փառքն հոս նոյնհետայն .  
Թագ , ոսկի , խոյր կը շողան , բայց քիչ կը տեւեն .  
Անոնք խոտի այն ծղօտին չափ անգամ չեն ,  
Որով ծիծուոնք բոյն կը շինեն :

Ա՛խ , ո՞րքան մեծ է իր մ' , այնքան է ըրքոտի .  
Ռումբն աւելի կոթողներուն վրայ կը պայթի ,  
Քան աղաւնւոյ թառին բարտի .  
Մահով կապուած է արքայից հետ միշտ Աստուած ,  
Անոնց ոսկի թագով իր խաչն է վեր բըռնուած ,  
Տապաններով ժամն յատակուած :

Պալատներնուս զարդ , բերդերնուս բարձունք անմէտ՝  
Պերիկլ , Կեսար , Նաբուլէոն եւ Մէհմէմէտ ,  
Ոչինչ կանգուն ըս մնաց յաւէտ :  
Դանդի՛ռ դըմնեայ , որ կ'ընէ մարդը մըտացնոր .  
Քայլ մը լոկ վարը , հողին տակ , լըութիւն խոր .  
Վերեւն այնքան աղմուկ՝ ժըլսոր :

ԱՆՄԱՀՈՒԹԻՒՆ

ԱՆՄԱՀՈՒԹԻՒՆ

Սա մեր կեանքի արեգակն իր ծագման մէջ իսկ կը տրժգունի .  
Հազի՞ւ նուաղկուն ճակատներուն մեր կ'արծակէ ան մի քանի  
ձառագայթներ դողդոց, որոնք կը ոգորչին գիշերին հետ,  
կ'աճի ըստուերն, կը մեռնի տիւն, ամէն ինչ խոյս կուտայ յաւէտ:

Բայց թող ուրիշը զարհուրի այդ քստմնելի տեսարանէն,  
Ան ու սարասափը անդունդին ափունքէն զա՛յն թող վերջուննեն  
Ա՛ն չը կրինայ թող հեռուէն լրսել առանց հեծեծելու  
Մեռելներու շարականին մօտեցող ծայնը ողբարկու,  
Տարփածուի մը կամ եղբօր մ' հառաչանքներն հեղծամըդուկ,  
Որ կ'առկախուին եզերքներէն անոր մահնին մահաշըշուկ,  
Եւ կամ հեծիւնը արոյրին, որուն դօղանջը մոլեզնած  
Կ'ազդարարէ մահկանացուաց թէ եղկելի մ'եւս է պակսած :

Ես կ'ողջունեմ ըզքեզ, ո'վ մահ, ազատարար երկնային, դու,  
Չես երեւիր ինծի երբեք, երբեք, տեսքովն այն ահարկու,  
Չոր քեզ տըւած են, ի վաղուց, սարսափը կամ կարծիքներ թիւր.  
Չի զիներ ազդ ամենեւին աշխարհաւեր քանդող մի սուր.  
Ճակատը չէ անագորոյն. աչքը չունի նենգութեան մութ.  
Թըշուառներուն՝ քեզ օգնութեան զըրկեց Աստուած մը բարեկութ.  
Ոչընչացնող չե՛ս դուն բընաւ, այլ ազատող. Քու ծեռքիդ մէջ,  
Պատգամաւո՞ր երկնային, կայ աստուածային ջահ մը անշէջ.  
Երբ կը փակուին այս աշխարհի լոյսին հանդէպ յոգնած աչքերս,  
Դուն սըրբագոյն պայծառութիւն մը կը զեղուս կոպերէս ներս.

Ու յոյսը, քովըդ շողարծակ, երազելով շիրմի մը վրայ,  
Հաւատքին վրայ յեցած՝ առջեւըս պերճ աշխարհ մը կը բանայ:  
Եկո՛ւր քակել, եկո՛ւր կոխել մարմնոյս կոպերն այս առաթուր.  
Եկո՛ւր, ինձ բաց դուռն այս բանտին, եկուր ինձ քու թեւերդ տո՛ւր.  
Ե՞ր կը յամնս. երեւցի՞ր, օ՛ն, որ վերջապէս սրանամ մեկնիմ  
Դէպի էակն այն անծանօթ, որ ըսկիզբն է եւ վախճանն իմ:

Ո՞վ զիս քեցեց անկէ. ո՞վ եմ, եւ ի՞նչ պիտի լինիմ ես դեռ.  
Ա՛խ, կը մեռնիմ, ու ծընկին ի՞նչ է տակաւին ես չեմ զիտեր.  
Ո՞վ դու հոգիդ, հիւր անծանօթ, զոր գուցէ զուր կը կանչեմ, դուն  
Երբ դեռ չէիր ոգեւորած զիս, ո՞ր երկինքն էր քեզի տուն.  
Ո՞ր զօրութիւնը քեզ նետեց այս խեղճ գունտին վրայ վերէն.  
Ո՞ր ծեռքն ըզքեզ խըցեց փակեց այս զընդանին մէջ կաւեղէն.  
Ի՞նչ գերահրաշ կըցորդութեամբ, ի՞նչ կապերով գաղտուկ՝ ներքին,  
Քեզի մարմինն է միացած, ու նոյն ատեն դուն մարմինին.  
Ե՞րբ անջատուի պիտի իսպառ հոգին նիւթէն. արդեօք ո՞ր օք  
Թողլով երկիրն այս՝ արդեօք ո՞ր պիտի երթաս պալատը նոր.  
Մոռցա՞ծ՝ մոռցա՞ծ ես ամէն բան. գերեզմանէն ալ, ա՛խ, անդին  
Մոռացօնքի մը մէջ նորոգ պիտի ծընի՞ս դուն վերըստին.  
Պիտի սկըսի՞ս այնտեղ նոր կեանք մ'այս տեղինին համանմանակ,  
Կամ Աստուծոյ զըրկացը մէջ, քու հայրենիքդ ու աղբերակ,  
Ազատագրած իսպառսպուռ՝ մահկանացու այդ կապերէն,  
Յաւէրժական իրաւունքներդ վայելե՞ս պիտի նորէն :

Այո՛, այո՛, ա'յդ իսկ է յոյսն իմ, ո'վ կեանքիս դուն կէմն ըստոյգ.  
Անոր շնորհիւն է որ արդէն հոգիս կըրկին դարձած առոյգ,  
Գիծերուդ վրայ թովիչ կըրցաւ տեսնել առանց բնաւ սոսկումի

Ի՞նչպէս քեզ հետ կը սուզուէինք խորն այդ ահեղ մըռայլներուն։  
Ստուերներն, երկար քըղանցքներովն իրենց իջած վար լեռներէն,  
կը սքօղէին մեր նայուածքէն պահ մը դաշտերը համօրէն։  
Սակայն ընդհուպ խորհրդաւոր աստղերու պարը գիշերին,  
Յառաջելով յուշիկ գնացքով մը, անհանդէս, մեղմ ու լըռին,  
Մեր աչքերէն վարագուրուած իրերն ամէն տալով մեզ ցոյց,  
կը հագուեցնէր անջըրաբսն ողջ շողիւններով խոնաւալոյծ։  
Ինչպէս տիւէն լուսաւորուած տաճարներուն մէջ սըրբազան,  
Երբ հետզհետէ կը տրժգունին նառագայթներն երեկոյեան,  
Տարածելով պայծառութիւն մը երկիւղած՝ կանթեղն անքուն,  
Աւելի գողտր ու մեղմ լոյսով կը լեցընէ սուրբ վայրն համբուն։

Ըզմայլագին՝ մենք այն ատեն, մերթ վար մերթ վեր շուրջ կ'ածէինք  
Մերնայուածքները, երկինքէն երկիր, երկրէ մինչեւ երկինք. [թիւն,  
«Սստուա՛ծ անտես, կ'ըսէիր դուն, քու վեհ տաճարդ է այս բնու-  
երբ զայն դիտէ մեր աչքն, ամէն տեղ միշտ միտքին կ'երեւիս դուն.  
Գերակատար քու ծեռքերուդ, զորս ան ճանչնալ կը ծըգտի յար,  
Աշխարհս այս ցոլք մը լոկ, պատկեր մ'ու հայելի մըն է պայծառ.  
Նայուածքըդ տիւն է, իսկ ժըպիտադ գեղեցկութիւնը անթարշամ.  
Դուն՝ շունչն հոգւոյ, քեզ կը պաշտէ սիրտն ամէն տեղ եւ ամէն ժամ.  
Յաւերժական եւ անսահման, ամենազօր, յաւէտ, բարի,  
Այս պերճ բառերն չեն բաւական արտայայտել քեզ անթերի.  
Ու մարդկային միտքն ընկնծրւած քու գերազանց էութեան տակ,  
Իր լըռութեանը մէջ անզամ կ'երգէ միշտ փառքըդ բովանդակ։  
Սակայն եւ այնպէս, ո'վ Սստուած, վըսեմական իր օրէնքով՝  
Այդ զախչախուած միտքը կ'ու զէ դարձեալ ալանալ մինչեւ քու քով.  
Ու, ըզգալով որ էութեանըդ նըպատակը սէրն է լոկ,  
Զքեզ ճանչնալու տենչանքովն յար կ'աղեկիզուի սիրտս բորբոք։

Կ'ըսէիր դուն. ու մեր սիրտերն դէպ այդ էակը անծանօթ  
Կ'ուղղըւէին հառաչախառն, սըրտազեղմամբ ըղձակարօտ.  
Ի ծունր իջած անոր աւզեւ, սիրելով զինքն իր գործերէն,  
Ցայգն ու ցերեկ իրեն միայն մեր ծօնէին պաշտանքն ամէն.  
Ու մեր աչքերը սըրաբուած՝ կը դիտէին մերթ աս, մերթ ան.  
Երկիրը՝ մեր աքսորավայրն, երկինքն՝ անոր բընակարան։

Ա՛խ, եթէ այն վայրկեաններուն մէջ ուր հոգին, թեթեւաթռիչ,  
Կը խոյանայ դուրս՝ խըզելով մարմնոյն կապերն պարաւանդիչ,  
Տէրն երկինքէն ընդունելով երկուքիս իղձը սըրապին.  
Ազատարար ծայնով մ'իրեն կանչէր ըզմեզ ի միասին,  
Մեր հոգիներն մէկ ոստումով բարձրանալով դէպ իրենց ակն,  
Ու անցնելով աշխարհներէն, իրենց ճամբուն վրայ բովանդակ,  
Անջըրաբետին մէջէն անհուն, բազմած սիրոյ թեւերուն վրայ,  
Դէպի կապոյտն ելլելով վեր, զերդ լոյսի շող մը փախըստեայ,  
Խելակորոյս եւ մըտաքանչ ժամանէին երբ առ Սստուած,  
Պիտի մնային անոր զըրկին մէջ առ յաւէտ համածուլուած։  
Կը պատրէի՞ն արդեօք ըզմեզ մեր տենչանքներն. ի՞նչ, ոչինչի՞ն,  
Ոչութեա՞ն համար ծընած են էակները անդքստին։  
Հաղորդակից՝ ճակատազրին մարմնոյն, որ զինքը կը զօղէ,  
Հողին անո՞ր է բախտակից. դամբանը զի՞նքն ալ կ'ընդհողէ։  
Կ'ամիւնանա՞յ անոր նըման, թէ թըռչելու պատրաստ յաւէտ,  
Պիտի ցընդի, անցնի, ինչպէս ծայն մը լըռած, կամ բոյր մ'անհետ։  
Հառաչանքէ մը վերջ ունայն, հուսկողզոյնէն վերջ աղեկէզ  
Բոլոր ըզքեզ սիրողներուն, չիկա՞յ ալ մէկն որ սիրէ զքեզ։  
Ա՛խ, ահաւոր այս զաղտնիքին մասին դուն քեզ հարցուր միայն.  
Քեզ սիրողին տե՛ս մահն, էլվիր, եւ տուր ըստ այնմ ինծ պա-  
լտասխան։

Հ. ՀԱՅՆԻ

**“ՈՉ ՈՔ ԳԻՏԵ,,”**

Փոքրիկ սիրուն ծաղիկներն , որոնք լոյսին երկնային  
Կ'ուղղեն իրենց քունթաթախ աչերն , եթէ գիտնային  
Թէ ի՞նչ կըսկիծ սիրտս այրեց , ա՞հ , տեսնէիք պիտի դուք ,  
Իրենց շաղոտ կուրծքերէն անոնք որքա՞ն արտասուք  
Պիտի իմ վրայ թափէին :

Թէ թըռչուններն , որք կ'երգեն ծառերու զով շուքին տակ ,  
Դիտնային որքան է խոց սիրտս հոգերով դըժընդակ ,  
Եւ ի՞նչ թաղծոտ հառաջներ շըրթներուս վրայ կը ճընշեն ,  
Պիտ , ըսէին . «որպէսզի հովահրի , սիրտն ըլլայ շէն ,  
Երգենք ձայնով մ'անուշակ» :

Թէ աստղերը , որք ծագին երբոր արեւը սուզի ,  
Ա՞հ , գիտնային թէ հոգիս կըրծեն վէրքեր որպախի՛ ,  
Խսկոյն պիտի ուզէին իջնել պահիկ մը իմ քով ,  
Էսփոփել սիրտըս զողտրիկ սիրոյ անոյշ զըզուանքով ,  
Ինծ տալ ճաճանչ մը յոյսի :

Ո՞չ ծաղիկները գիտեն , ո՞չ թըռչուններն անտառին ,  
Եւ ո՞չ լոյսերն , որք երկնից կամարին վրայ կը վառին .  
Այն ծեռքն որ ա'յնքան խորունկ կերպով հոգին իմ խոցեց ,  
Միայն ա'յն ծեռքը կըրնայ սիրտս ըսփոփել դառնահեծ ,  
Ու զընգել մուայլն իմ ճակտին :

Ա.ՅԱՐԵՑ ՏԸ Ա.ԻՆԵՒ

**ԶՐՅԵՂԵՂԸ**

Դեղածիծաղ էր դեռ երկիրն , եւ առաջին իր ծաղկին մէջ .  
Տըւընջեան շողն իր մէջ ունէր տակաւին միեւնոյն այն լոյսն ,  
Ու պըսակեց գեղեցկացած երկինքին վեհ բարձրութիւններն ,  
Երբ Աստուած իր արարչագործ մատներէն վար կը թափէր զայն .  
Ոչ մէկ բանէ այլափոխուած չէր դեռ բնութիւնն իր ծեւին մէջ .  
Ու լեռներուն կանոնաւոր ճարտարակերոտ շինուածքն անհուն  
Կը բարձրանար մինչեւ երկինքը՝ հաւասար որոշներով ,  
Ու ոչինչ չէր կոտրած անոնց շըղթային քնաւ դեռ օղակներն :  
Յուռթի անտառն կը ծածկէր իր զըմբէթներուն հովանւոյն տակ  
Ծաղիկներու եւ տունկերու պետութիւնները շնորհագեղ .  
Ու կանոնուած էր գետերուն ընթացքը դէպի ծով՝ ա'յնպէս ,  
Կարգով մը ա'յնքան կատարեալ , որ երբեք չէր խանգարուած դեռ :

Ամենեւին ճաճապարհորդ մը չէր կըրնար , սաղարթքին տակ ,  
Հանդիպիլ հոն , ջուրէն հետու , խեցեմորթի մը խեփորին .  
Ու մարգարիտն իր բիւրեղենայ պալատին մէջ կը բընակէր .  
Ամէն մէկ զանձ հայրենական իր տարրին մէջը կը մընար ,  
Սպաւինած բոլորովին երկնի՛ց միայն պաշտպանութեան .  
Ու աշխարհի գեղեցկութիւնն իր մանկութիւնը կուտար ցոյց .  
Ամէն բան իր քաղցր օրէնքին՝ իր բընազդին՝ կը հետեւէր :  
Ու ամէն բան անխառըն , զուտ էր տակաւին : Բայց մարգն էր չար :

Ժողովուրդները՝ արդէն ծեր , ցեղերն՝ արդէն իսկ չափահաս ,  
Տեսած էին մութ գիտութեանց մինչեւ յատակն աղջամըջին :

Մահկանացուք ամենազէտ էին, ինչպէս ամենավիշտ .  
Խընդազուարն չը երբեք իշխանը, ինչպէս չը իր հըպատակն .  
Երսուն կրօններ, բա՛, ունեցեր էին իրենց մարգարէներն ,  
Մարտիրոսներն իրենց, կուլներն իրենց, փառքերն, պարտութիւն-  
Անհոգութեան իրենց շըրջանն, իրենց դարը մոռացումի, լներն,  
Ու ամէն մէկ ժողովուրդ, իր կարգին, թաղուած բատուերին մէջ,  
Հիւծած ծայնով մը դեռ կ'երգէր իր զընջըւած մեծութիւններն :  
Սառած շիջած հոգիներուն մէջ արդէն մահը կը տիրէր .  
Ու մարդէն շատ աւելի վեր էին ելած իր աղէտքներն .  
Իր արցունքներն ու իր վիշտերը ուրիշներ կը փընտուէին : լւաճ,  
Շատ անգամներ, անանուն պտուղ խառնակութեան մ'անքարհա-  
Մահկանացու աղջկայ մը գիրկը կը տեսնուէր Զուարթնոյ մ'որդին :  
Տիեզերական եղեռնը վեր՝ մինչեւ երկինք կը բարձրանար :  
Ու Աստուած ինքն ալ տըրտմեցաւ, եւ իր աչքերն դարձուց անդին :

Եւ սակայն, օր մը մենաւոր գագաթին վրայ  
Սրարատի այն սուրբ լեռան, որ բարձրագոյն սարն է երկրի,  
Երեւեցաւ կուսան մ', հովիւ մ'ալ իրեն քով .  
Երկուքն ալ ծնած դաշտի մէջ, նենգ մարդիկներէ իսպառ հեռու,  
Կը խօսէին լեզու մ'անոյշ, ու ծեռք ծեռքի էին տըւած ,  
Ինչպէս այն օրն երանաւէտ, երբ կ'օրհնըւին միտութիւններն :  
Կարծես անոնք, մինչ կ'անցնէին այն անծանօթ լեռնաշարքէն,  
Կը դառնային երկինքն ուսկից էին եկած :  
Եթէ չըլլար վիշտի տեսքն այն, Աստուծմէ մեզ տըրւած նըշան ,  
Ոչինչ, ոչինչ պիտի ցուցնէր տըրկարութիւնն անոնց բնութեան .  
Այնքան գիծերը նախնական, եւ իրենց պարզ գեղեցկութիւնն  
Անոնց դէմքին վրայ վեհութիւն էին դրոշմած :  
Երբ մըրըրկոտ լեռան կատարն հասան անոնք ,

Ոտքերնուն տակը բացուեցաւ դաշտը ինչպէս վիճ :  
Այն ժամն էր ուր ցայզը տիւին կուտայ երկինքն .  
Համաստեղունք կը մարէին հետըզնեսէ ,  
Ու երկրի վրայ արձակելով տըխուր նայուածք մ' ,  
Կը վազէին դէպ արեւելք, արշալոյսին մէջ կորսըւիլ .  
Կարծես ընդ միշտ կը թողուին ալ այն աչքերն ,  
Որ երկընքին մէջ իրենց բախուն անոնց վըրայ կը կարդային :  
Քօղազերծած իր լայնարծակ դէմքը , արեւն ,  
Սնտառներուն վրայ բարձրացաւ զերդ մեծ հըրդեհ մ' ,  
Ու երկիրն , իսկոյն , շարժըլելով երկար ատեն ,  
Հեծեծիւնով մը ողջունեց դարձը անոր :  
Սնշարժ ամպեր լեռներուն ծայրը կուտակուած ,  
Կը թըւէին պատրաստել հոն զինարաններ փոթորիկի .  
Երկնահաղորդ ճակատներուն վրայ անոնց սեւ  
Լըուին փայլակը կը շողար անդուլ , անվերջ ,  
Եւ թըւչուններն ամէն կարծես մըզուած բնազդէ մ'եղերական ,  
Միասին ի հիռ կուզային նոյն շըրջանակին մէջ երկնային .  
Կարծես ամէնքն աքսորեալներ նըմանավիշտ ,  
Այերին մէջ կ'արձակէին ճիչ տըրտմազին :

Սակայն երկիրը կը ցուցնէր իր սեւ զիծերն  
Տըգոյն երկրին արիւնազանգ, որ ըստուերները կը փախցնէր :  
Բայց եթէ մարդն անցնէր անկէ, ոչ մէկը զայն կըրնար տեսնել .  
Մէն մի քաղաք կարծես թէ կէտ մըն էր տըմոյն եւ սեւագոյն .  
Այնքան անհուն բարձրութեանց չափն ելած էր լեռն .  
Ու գետերուն հեռաւոր տեսքը աղաւաղ ,  
Կը նըմանէր հովէն եղծուած այն պատկերին ,  
Զոր մանկան մատն աւազին վրայ կը գըծազրէ .

ձիշդ այն պահուն, երկու ծայներ, անապատին մէջ կորսըւած,  
Որոնք օդին բարձրութեանց մէջ դըժուարութեամբ կը լըսուէին,  
Ըսկսան վայրկեան մ'իրարու հետ փոխանակել  
Անմեղութեան եւ սիրոյ սա վերջին խօսքերն:

«Երկինքն որքա՛ն է գեղեցիկ իր անսահման կլորութեան մէջ.  
Կը տեսնես ան կը տարածուի մինչ ուր երկինքը կը սկըսի:  
Կը տեսնե՞ս ի՞նչպէս երփնազեղ ան պըճնըւած է գոյներով:  
Ծաղիկներուն ահա անոր կը շընչէ տիւն ալ բուրմունքներն,  
Զորս կը բերէ մեր լեռներուն՝ առաւօտեան անոյշ զեփիւռն:  
Կարծես այսօր դաշտավայրերն անծայրածիր  
Խունկն իրենց վեր կ'ուղղեն, իրենց գեղեցկութիւնը կը պարզեն,  
Որ ամոքեն, թէ կարենան, զայրագնած Տէրն:

«Բայց երկընքի գոլորշիներն, զերդ ուրուներ սեւաթորմի,  
Այս գոռիւնները կը բերեն, այս աղեխարշ ախտանիշներն,  
Որպէսզի օր մը, սահմանուած պահ մ', անվըրէպ,  
Կորսըւելիք տիեզերքին մահը գումեն.  
Եկո՞ւր, մինչդեռ սարսափն ըզմեզ ամէն կողմէ կը պարուրէ,  
Եւ մինչ զիշեր մը անվախնան կը պըսակէ զմեզ առ տակաւ,  
Եկո՞ւր, ով սէր իմ, եւ փակած՝ ալուոր աչքերդ,  
Զորս երկընքի ամալորապայոյզ տեսիլն այդքան կ'ահաբեկէ,  
Հանգչցուր գլուխըդ կուրծքիս վրայ, թեւերուս տակ,  
Ինչպէս թըռչունն՝ որ կը նիրհէ մըրըրկին մէջ.  
Պիտի քեզի լուր տամ՝ երկինքը երբ ժըպտի.  
Քեզի իմ ծայնս պիտի խօսի վտանգի ատեն:»

Կոյսն իր սիրտին վըրայ հակեց խարտեաշ գըլուխն:  
Հեռուն աղմուկ մը կը տիրէր, նըման ալեաց շառաչիւնին.  
Բայց խաղաղիկ էր ամէն ինչ. ամէն բան քուն էր օդին մէջ.  
Ոչ մէկ բան չէր թուեր կենդանի. ոչ մէկ բան՝ բաց ի փայլակէն:

Հանդիսաւոր ծայնով մ'հովիւն շարունակեց.  
«Մնաք բարեա՛ւ դուք, ով մայրենի երկիր, աշխարհ դու անսահման.  
Հորիզոնի ծեւեր, ստուերներ անտառներու,  
Լերանց սարեր, գաղտնածածուկ եւ քաղցրահոտ.  
Մարգեր գալար, ովասիսին աղուոր՝ ծաղկունք դուք գեղեցիկ,  
Նառեր, ծանօթ ժայռեր, դուք՝ տեսքն հայրենիքին:  
Մնաք բարեաւ դուք. պիտի զընջուի, պիտ' վերջանայ ամենայն ինչ.  
Մարդուն տըրուած ատենն այսօր կը վերջանայ.  
Վաղը ոչինչ պիտի ըլլայ. ոչ թէ սուրով,  
Ով Սդամի մերունդ, պիտի զարնըւիս դուն.  
Ոչ մարմինի ցաւով եւ կամ սիրտի վիշտով.  
Ոչ. յաղթականդ տարերքներէն մին պիտ' ըլլայ:  
Յաւերժական ջուրերուն տակ քու այս երկիրն պիտի մեռնի,  
Պիտի յոզնի հրեշտակն որ զայն պիտի փընտուէ իր թեւերով.  
Տիեզերքին մէջ յաջորդէ պիտի, առանց աղմուկի, միշտ  
Յերեկներու մունչ լըռութեան զիշերներու լըռութիւնը խուլ:  
Անպէտ արեւը, եթէ այգն առաջնորդէ անոր դարձեալ,  
Պիտի չըսէ ալ ոչ մէկ ծայն, խօսք մարդկային,  
Երբ ալիքի մը վրայ մեռած, նորէն իր բոցը շողշողայ,  
Ամուկ ճաճանչն իրեն դառնայ պիտի կըրկին:  
Ա՛խ, ինչո՞ւ քոյլ աչքերէս վերցըւեցաւ:

Հովիւներու տարեգրութիւնք, անապատի զիտութիւն դու,  
ես ժուռ. եկայ, այս գիշեր, ծեր աստուածային բարձրութիւններն,  
Որոնց խորհուրդն Աստուած միայն եւ Եգիպտոս զիտեն ստուգիւ.  
Երկինքին մէջ կ'որոնէի ես երկիրին մութ ապագան,  
իմ զիտուն ցուաս, հըպարտութիւն հովիւներու,  
Յաւերժական կարգը գըճէր աւազներուն վըրայ թեթեւ.  
Բաղդատեղով — որ կարենայ անցնող աստղին ժամը ճըշդել —  
Կայծքարերը դաշտավայրին՝ նըշոյներուն հետ միջոցին:

Սակայն անքուն գիշերին մէջ յանկարծ հրեշտակ մ'երեւեցաւ.  
Սնոր ճակտէն գացած էր փայլը բոսորի.  
Կուլար, եւ իր դառըն վիշտին մէջէն կ'ըսէր.  
Ինչո՞ւ չմեռայ ես, երբոր քու մայրըդ մեռաւ.  
Սըխալեցայ. կը սիրէի զայն. Աստուած սէրը այդ պատժեց.  
Սյն օրն որ քեզ տրւաւ ծրնունդ՝ գընաց ինքն ալ:  
Երկրի քեզի տրւած անունն՝ էմմանուէլ,  
Իմ անունն է. աղօթեցի ես որ Աստուած քեզի ներէ.  
Գնա Արարատ լեռն. հոն ժայռերն ըրէ խորան.  
Աղօթէ, բայց մահկանացուաց ճակատազրին վրայ մի՛ խորհիր.  
Նայուածքըդ վեր բըռնէ, միշտ վեր շատ այս երկրէն.  
Մարդուն համար խորհուրդ մ'է մահն անմեղութեան.  
Մի զարմանար, աչքերըդ մի՛ ուղղեր անոնց.  
Մահացուին գութը երկնից գութը չէ երբեք.  
Առանց սիրոյ ստեղծողն՝ առանց ատելութեան կը կորսընցնէ.  
Մինակ եղիր. եթէ Աստուած լըսէ ինծի՝ կուզամ նորէն. ու մեկ-  
Որքա՞ն լացի, աւա՞ղ, երբ ինքը կը խօսէր: լնեցաւ:  
Արարատ լեռն ելայ, սակայն, կընոց մը հետ:

Սառա ըսաւ անոր. Հոգիդ իմ հոգիիս է նըմանակ. մահացու մ'ըսաւ ինծի. Գեղբուա եկո՛ւր.  
Յարէթ է իմ անունս, որդին եմ ես նոյի.  
Կին եղիր ինծ, եւ անոր գուստըր պիտ' ըլլաս.  
Պիտի կորսուին ամէնքը վաղը, բացի մեր ընտանիքէն:  
Ես թողուցի զայն, պատասխան իսկ չը տալով:  
Վախնալով որ էմմանուէլ շատոնց ինծի կը սպասէ հոն:  
Յետոյ երկուքը, գըրկախառն, ըսին միասին.  
Փառաւորենք Ամենակալն. ան կը պատժէ, բայց կը ժողվէ.  
Կը գոռային որտումներն. ծունկի եկան երկուքը հոն,  
Ու պոռացին ի միասին. Մեր դատաստան դուն տե՛ս. ով Տէր:

Բ.

Կը մոռնչէին բոլոր հովերը, եւ լիռները սարսեցան.  
Գետերուն կանգ առած ջուրերը դարձան ետ,  
Ու աւելի վեր ելան քան հորիզոնին բարձունքը մութ,  
Աստուածասատ վրէժի գործիքը անսահման՝  
Ովկիանոսն երեւեցաւ: Մըրըրկազայր եւ մեծապանծ,  
Վըշելով հետք անտառներն, զերդ խոտ ու խիճ,  
Գըրաւելով գոզն ողողուած դաշտազետնին,  
Իբր յաղթական կը պասքի խոր ամայքին մէջ,  
Առքերելով հետն, իբր աւար յաղթանակի,  
Խեղդարկըւած քաղաքներու կըտորուանքները անհանաչ,  
Եւ հոն իսկոյն, իբ աճքին մէջ ալ հանդարտած,  
Պահ մը կեցած աշխատանքին մէջ կարծես ետ,  
Խառնամառնել կ'ուզէ, եւ իբ ծըփանքներուն մէջ խորտակել

Անդամներն, զորս հանաւած կորզած էր աշխարհի մեռած մարմնէն.  
Այն ատեն է որ անծանօթ հիւրեր յանկարձ  
Օտարական ափերուն վրայ տեսնըւեցան .  
Մայրին մինչեւ հիւսիս եկաւ՝ ջաղխել ուռին .  
Խըլդուած արջերը, բեւեռի սաւոյցներուն վրայ ծըփանուտ,  
Զարնըւեցան նեղոսի մօտ քնացող փիղին .  
Ու ճիւաղն այն, զոր կիսով չափ վեր կ'առնուր ջուրն,  
Սահմըւկեցաւ զախախելով, անոր դէմ իր կըոխին մէջ,  
Կոհակ մ'ոյր մէջ կը լողային վագր ու վիթեր :  
Ի զուր լայնշի կոհակներուն առաջիններն ետ մղելով,  
Անոր պատիճը շըրջադարձ փըրցուց ծառերն արմաւենեաց :  
Անոնց պէս ինքն ալ զլորեցաւ դաշտերուն մէջը տօթակէզ,  
Աւաղելով իր եղէզներն ու աւազները անջըրդի,  
Իր բարձրուղէշ պամպուներուն անկողինը ճապուկ, կանաչ,  
Ու մինչեւ հովը բոցանուտ, անապատին խորքէն շընչող :

Ամէն կարգի արարածոց զարհուրանքին մէջ ընդհանուր,  
Ամենաշուժ վայրագն անգամ իր բընութիւնը կը մոռնար .  
Կենդանիք սիրտ չէին ըներ ոչ սողալու, ոչ վազելու .  
Խւրաքանչիւրն համակերպած էր մեռնելու համար պառկիլ :  
Ի զուր երկինք թըրցնելով ջուրն՝ իր ժայռերուն վրրայ եկած,  
Արծիւր վար ինկաւ օդէն, ամարուպներէն տարամերժուած,  
Շըւարեցուց վտանգը բոլոր արարածները դողդոջուն :  
Մարդը միայն իր արիւնոտ ծրագիրներուն էր անձնատուր :  
Սակաւաթիւ հոյլ մը նաւեր, իրարու դէմ պատերազմող,  
Երկրի մնացած մասին վրայ կը կըռուէին դեռ ընդ երկար .  
Բայց մինչ անոնք կը կըռուէին, ալիքներն՝ միշտ աւելի խիտ,  
Կը զընջէին անոնց աչքէն այդ ընկլուզուած մընացորդներն :

Ալիքներէն ալ աւելի ահեղ ոսոխ մը այն ատեն  
Եկաւ ամէն տեղ վերջացնել ա'լ պարտութիւնը աշխարհի :  
Քաղցը բոլոր սիրտերէն դուրս վանեց կիրքերն .  
Եղկելիներն, իրենց մեռած սերուղէն վերջ դեռ կենդանի,  
Չունէին այլ ինչ բայց խորհուրդ մը լոկ, տանջանք զարհուրելի,  
Տեմըւեցաւ կուրի մը մէջ, ծովէ ի ծով հալածական,  
Սովամահ աչքը հըզօրի մը՝ տըկարի մը տընկըւած :  
Կիներ, որոնք բընութիւնը կ'անցունէին մեծակական,  
Ճակատազրէն կը հայցէին իրենց ճարակը մարդկային .  
Անաստուածը, ահաբեկած Ս.ստուծոյ մեծ յաղթանակէն,  
Օրուան մը կեանքը կը ծըծէր մանուկի մը երակներէն .  
Մերժուածներու յետիններուն ոգեւարքն այսպէս վերջացաւ :  
Արտաքսըւած բարութենէն վերջ սէրը դեռ միայն կ'ապրէր .  
Փոխադարձուած երդումներով իրարու հետ միացածներն ,  
Զորըս նոյնպէս մահացուաց հեռն կը հալածէր ,  
Ինքնամատուց կը նետուէին ալիքին մէջ, անխոռվ ճակտով :  
Ամէնքն իրենց վիշտերուն դէմ նոյն ապաւէնը զըտնելով :

Սակայն Սրար լեռան վրրայ, դեռ օրհասին չը մօտեցած ,  
Իր զաւակները փըրկել չէր եկած Հրեշտակը տակաւին .  
Կը փընտուէին զայն ընդունայն . փոթորիկները եւ հովերն  
Իրենց ճակտին վրայ կը կրէին խաւարակոււ ամպեր միայն :

Ամէն կողմ նոյնքան բարձրացած ալիքներուն ներքեւ սակայն ,  
Ալ ամենայն ինչ յամրօրէն անյայտացած էր մաս առ մաս :  
Ալ քաղաքները չը կային . բան չէր ապրեր . ու ալիքներն  
Մէկ տեսարան մը կուտային ալ աշխարհի կերպարանքին :

Միայն, երբեմն երբեմն, խորունկ տարրին վըրայ համատարած,  
Սուլգուած պալատ մ'իր ճակատին փալփլող ոսկին կը ցուցընէր,  
Կըզգիներու պէս մոզական, գըմբէթներ տեղ տեղ կը մնային,  
Վըկայելու համար իրենց քաղաքներուն շըքեղութեան։  
Սնգամ մ'անոնց մօտ երեւցան մահկանացու երկու անձեր.

Մէկը գահու մ'արատ, միւսը՝ բագիններու.

Մէկը իրեն իսկ արծանին թեւին փարած,

Միւսը կոտրած կուռքի մը՝ բարձըր մեհեանին։

Երկաքանչիւրն զերար ի զուր կ'ամբաստանեն մինչեւ ի մահ  
Թէ Աստուծոյ ահեղասաստ ցամանն է զոհ։

Անդրագոյն տեղ մը, դիտելով խոնաւալոյժ միայնութիւնն,  
Ուրիշ արքայ մը կը մեռնէր, իր յուրանին վրայ միայնակ։  
Գերեզմանին մէջ անսահման՝ ապաստանած էր նախապէս  
Այն ժողովուրդը զործաւոր, որ կառուցած կանգնած էր զայն,  
Բայց անողոք ծովն պեղելով զերեզմաններն,  
Գետնադամբան յատակներէն կորզած հանած էր ամէն ինչ,  
Մեռելներն եւ իրենց դիքերն, ուրուականներն անմահական,  
Զըմբռած մարդերուն ցեղն, ու ըստինքսը բագիններուն.  
Ու թագաւորն այս նետուեցաւ մոմիաներուն վըրայ մըռայլ,  
Որոնք, ծըփուն ճաղերնուն մէջ, կ'ընդհարէին միմեանց, քնացած։

Հոգին փըչած պահուն հեծիւն մ'արծակեց ան,

Տեսնելով որ քովէն կ'անցնին կիսաստուածներն այն մեռուտած,  
Որք մահէն օր մ'էին զերծած, բայց նըւաճուած յետոյ նորէն,  
Յաւերժական դամբաներուն պալատերուն տակ խորափոր։

Ատեն գրտաւ ան դեռ անզամ մ'ալ խորհելու

Թէ այնքանի արքաներուն անուններն ոչ ոք չէր գիտեր.

Թէ պատմութիւնն անոնց պիտի պարունակէր օր մը միայն,  
Զի սերունդներն անոնց փառքին հետ կ'անցնէին։

Սնցաւ տապանն աստուածային՝ ինչպէս պալատ մը թափառկոտ։  
Տեսնելով որ ան պաշարուած էր հոսանքին ալիքներէն,  
Հնտրեալ զարմին զաւակներուն էն վերջահասն  
իր փարանոտ ծեռքը անոնց կարկառելով գաղտագողի,  
Սակայն վերջին ճիգով մ'անոր ըսաւ. Դընա',  
Ես կը մերժեմ աքսորը քու վատ փըրկութեանդ,  
Գնա', զուրերէն արհամարհուած ժայռերուն վրայ  
Կառուցանել քու քաղաքներդ՝ զերեզմանին վրայ աշխարհի։  
Իմ մեռած ազգս հոս է ահա. Ես ծովուն տակ եմ թագաւոր:  
Նուազ յանցաւոր քան թէ անոնք, որոնք քենէ պիտի սերին,  
Զարմացնելու համար այս լոյժ դաշտերուն տակ քու որդիներդ,  
Կ'թողուն բուրգերն իմ հըսկաներըս փառաւոր.  
Եւ լիւներուն բարձունքին վրայ անոնց խոշոր ոսկերոտին,  
Երկինքի այս ոսոխներուն զարհուրելի յիշակերտներն  
Երբ ողողուած երկրի, օր մը, բեկորներուն մէջ զըտնըւին,  
Անաւագուած քու սերունդիդ նըւաստացում պիտի ազդեն։  
Կ'ըսէր, եւ իր կը փորձէր ոյժը շարժմունքի ծեւով, ծայնով,  
Վէս յարոխտանքի կերպերովն այն մարդոց որոնք են արքաներ,  
Երբ թաւալզլոր ինկաւ քարին վըրայ յանկարծ, կայծակնահար,  
Գերեզմանին վըրայ անշարժ, ու փոշիի վերածուեցաւ։

Սակայն Արար լերան վըրայ Հրեշտակը չէր երեւեր դեռ.  
Ժայռերն ի վեր հըսկայական քայլեր կ'առնէր հեղեղուող զուրն,  
Ու մըռընչող իր ալիքները դէպի սարը մենաւոր  
Կը տանէին որոտումին ամբողջ գոռիւնը իրենց հետ։  
Վերջապէս յամըր պառուհասն, որ կը զարնէր մարդկայիններն,  
Մածկեց անոնց ծեռակերտած զործերուն հուսկ վերջին կէտն ալ,  
Լեռներն, ընդհուալ ալիքներէն վերելակուած,

Անոնց ծոցին մէջ ծածկեցին իրենց գլուխները ողողուած.  
Հանգաւ հրաբուխը, եւ կըրակը շիջանուտ  
Ի զուր ջանաց այնտեղ մըղել կըռիւ անզօր.  
Յաղթող տարրին տեղի տրւաւ հրաբերանն.  
Ու շընչելով ծուխ՝ դուրս ելաւ հուրը երկրի երակներէն:

Գ.

Ոչ մէկ բան չէր տեսնուեր ա'լ, ոչ իսկ բեկորներ,  
Չէր արծակեր ճիչ՝ ջախջախուած տիեզերքն այլեւս:  
Երբ վանեց ծովը լեռներուն բոլոր ամպերն,  
Տեսնուեցաւ որ կը փարատի մըրրիկներու թանձրութիւնն հոծ.  
Ու ճանանչերն տիւին իրենց՝ պարզելով գանձն,  
Արեւակնի եւ ոսկիի ժայթքեր մինչեւ ծով կ'արծակեն.  
Խաղաղիկ էր կոհակը, թոյլ եւ կըշուաւոր,  
Ու մեղկօրէն ճօնուած, բիւրեղ օրոցներով.  
Հովերն անձայն էին, այլեւս անդիմահար.  
Կայծակն, առանց արծագանգի, երկինքին մէջ կը լըմըննար.  
Երկինք տակաւ կը յըստակուէր, ու, զուրերուն մէջ ցոլացիկ,  
Բիլ կապոյտի գոյն կուտար խոր անմահութեան:

Յաղթանակուող ալիքներուն տակ ընկլուզուած էր ամէն բան,  
— Ա'խ, տեսարան սըրտակեղեք — բացի երկու մանուկներէն.  
Արարատի կատարին վրայ դեռ այս երկուքը կ'ապրէին,  
Արշալոյսէն ի վեր, սակայն, ծեծուած զուրէն եւ հովերէն,  
Վուշէ թըրջած պատառատուն լողիկներու տակ ծածկըւած

Կոյսը ինկած էր թեւերուն վըրայ որբին.  
Իսկ ան, ընդմիշտ մըտացըրիւ,  
Կը խառնէր իր արցունքն, անոր վրայ, անծրեւին կաթիլներուն:  
Երբ սակայն վերջապէս ալիեզը վերածնող  
Անոր անմեղ ճակատին վրայ ծըգեց ճանանչ մ',  
Ան, բըլշակնած պահ մը՝ տիւին պայծառ շողբէն,  
Ինչպէս շուշան մը ճըզմըւած, թօթուելով ցողն,  
Բացաւ կիսով չափ իր աչքերն, եւ ըսաւ. Ով էմմանուէլ,  
Սրժանանա՞նք արդեօք երկնից քաղցր ակնարկին.  
Կապոյտին մէջ կը նշմարեմ եւ աղաւնի մը որ կ'անցնի,  
Ան ահա ոստ մը կը բերէ. ներե՞ց մեզի արդեօք Աստուած.  
— Անցաւ, գընաց աղաւնին. չէր գար ան մեզի.  
— Էմմանուէլ, ծովը մինչեւ ծունկիս դըպաւ.  
— Մըրբիկներուն դէմ մեզ Աստուած կը պաշտպանէ.  
— Կը տեսնե՞ս զուրն ոտքերուս վրայ.  
— Գլուխներնուս վրայ կը տեսնե՞ս երկինքն :  
— Ճայրդ չեկաւ. պիտի ուրեմըն պատժըւինք .  
— Մահերնէս վերջ, անշուշտ զիրար պիտի գտնենք.  
— Եկուր, Հրեշտակ երկնից, առ զայն թեւերուդ վրայ.  
— Յաւերժական կամարներուն ներքեւ, հայր իմ, ընդունէ  
[զայն]:

Վերջին ճիչն այս եղաւ վերջին մարդկայինին,  
Անող զուրին վրայ ընդերկար բարձրացնելով երկու թեւերն,  
Կը պահապանէր ան զուրերէն հալածական եղած Սառան.  
Երբ կորսընցուց սակայն ան ոյժը կեանքին հետ,  
Երկինքն ու զուրը լեցուցին ամբողջ աշխարհն.  
Ու ծիածանը նըշուլեց. զի կատարուած էր ամէն բան:

## ՅԵԲԹԱՅԷՒ ԱՂՋԻԿԸ

Աւասիկ ինչ որ երգեցին Խսրայէլի աղջիկներն ,  
Արցունքներնին կարմեղոսի խոտին վըրայ թափելով :

— Երեք քաղաք ասպատակեց Գաղաատցին Յեթայէ՝  
Յարէ՛լ . շողաց բոցը անոր այգիներուն վրայ բերի .  
Մոխիրներու տակ իր երգերը լրոեցուց Սրոյէր .  
Միննէթ , քաղաքը երջանիկ , նրատած իր հունձքը կուլայ :

Ձընջըւեցան բոլորովին Ամմոնացւոց մարտիկներն .  
Անոնց երկիրն է հարկատու արդ մեր տիրուն՝ Աստուծոյ .  
Յաղթանակած է Խսրայէլ , եւ այժմ իր սուր ճիշերով  
Ան բարձրեալին կը տարփողէ ամենակար օգնութիւնն :

Անապատէն արծագանգուած տիեզերական օրհներգին՝  
Կը խառնրի երկարահունչ գոչիւնով ծայնը փողին .  
Ու քալելով բանակն յառաջ դէալ ամրոցներն Մասփայի ,  
Հեռուներէն կը պատմէ ան թ'յաղթանակեց Յեթայէ :

Կը խայտայ ազգը բովանդակ հանդիսական ցնծութեամբ ,  
Սակայն տըխուր է յաղթականն , ան կը քալէ գըլխիկոր .  
Խուլ՝ այս փառքի կանչիւններուն . ու միայնակ , անխօսուկ ,  
Յանկարծօրէն ան կանգ կ'առնէ , ու կը փակէ իր աչքերն :

Փակեց աչքերը անիկա . քանզի հեռուն , քաղաքէն ,  
Ահա կոյսերը , երգելով , հանդարտ ու յամըր քայլով  
Կուգային . ան կը նըշմարէ նըւիրական երգչախումբն .  
Այս է պատճառն որ , երկիւղով լեցուած , փակեց իր աչքերն :

Կը լըսէ նուազը զինք պատուող , որ կը մօտի հետզհետէ ,  
Դաշնակաւոր տաւիղը , բա՛րձը թընդիւնով գոռ թըմբուկն ,  
Ու քնարը տասն աղիքներով , ինչպէս Քիննորը թեթեւ ,  
Ու արծաթէ ծայներն անուշ օտարական Նեքելին ,

Ապա , աւելի մօտէն , երգերն , անոնց խօսքերն երկիւղած ,  
Քայլափոխները , կըշուած զըւարթագին պարերով ,  
Ու գըգուազեղ կայթիւններով ծափահարող այն ծեռքերն ,  
Ու ճամբաները հոտաւէտ ընող ոստեր ծաղկազարդ :

Իր զէնքերուն ծանրութեան տակ կը դողդըզան իր ծունկերն .  
Կոպերն իր կէս մը կը բացուկին արցունքներէն առաջին .  
Որովհետեւ այն ծայներուն մէջէն ճանչցաւ հայրն իսկոյն  
Զայնն ամենէն գորովալի՝ սա երգին մէջ միամիտ .

«Խսրայէլի աղջիկներ , իմ պըսակս է որ էն առաջ  
Կը պատրաստուի ահա անոր գըլխուն մազերը պըճնել .  
Իմ հայրս է ան , ու ինձմէ զատ ուրիշ զաւակ մը երգեք  
Իր օրէնքին տակ ը շատցուց իր բարեբաստ ընտանիքն» :

Ու իր թեւերը սըրտագին Յեթայէի երկարեց  
Սնոնց քընքուշ խանդաղատանքն անոր վիզէն կախելով .  
Հայր իմ, գըրկէ՛ զիս, բայց ինչէ՞ն այդ վարանումը տըրտում,  
Միայն արցունքը կը տեսնեմ, եւ ո՛չ քընաւ նայուածքներդ :

Ես չեմ մոռցած ամենեւին անուշ կնդրուկը զոհին .  
Քեզի համար ես նորածին երինջն երէկ զոհեցի .  
Ո՞վ կըրնայ քեզ տըխրեցընել . Ամենակալը միթէ  
Ոտնածայնիդ առջեւ միայն՝ չը կործանե՞ց քաղաքներ :

— Դո՛ւն, աւա՛ղ, դո՛ւն, իմ սիրական եւ անձկալի դուստըր, դո՛ւն,  
Արտեւանունքը բոցանուտ բանալով հայրը ըսաւ :  
«Ա՛խ, պէ՞տք էր որ դուն ըլլայիր, զաւակս, ո՞վ վիշտ վիշտերու .  
Պէ՞տք էր որ քու գըրկախառնումդ ինծի թափել տար արցունք :

Վրէժխնդրութեան Աստուածն ես դուն, Ամենակալ Տէր, զիտենք .  
Դուն ոմիրին փոխան ինձմէ անմեղութիւնը կ'ուզես :  
Սրեան շոգին է որ հաճոյ է Աստուծոյ նախանձուտ .  
Ես իրեն զոհ մը կը պարտիմ, այդ զոհը դուն ես, դուստր իմ» :

«Ե՞ս», ըսաւ ան, ու իր աչքերը լեցուեցան արցունքով .  
Ան դեռատի էր, զեղանի . ու կեանքն ունի հրապոյրներ :  
Յետոյ իսկոյն պատասխանեց . «Օ՞հ, եթէ քու երդումիդ  
Առարկան ի՛մ օրերս եղան, ներէ՛ ինծի զէթ միայն,

Որ տանելով ինձ հետ կոյսերը այս բոլոր, ընկերներս,  
Երթամ երկու ամիսներ ողջ, բարձունքին վրայ լեռներուն,  
Վերջին անգամ, թափառայած՝ ազատութեան մէջ լոռին,  
Երիտասարդ կեանքիս վըրայ ու կուսութեանլա վրայ լամ :

Որովհետեւ պիտ՝ չը կըրնամ երբեք, հըպարտ ծեռքերով  
Լըւալ զաւակըս ծոցածին՝ ջուրերուն մէջ հրաշալի .  
Պիտ՝ չը կըրնաս օրինել զալուստն անոր, եւ իմ արցունքներս  
Եւ իմ երգերս պիտ՝ չը կըրնան քընացընել վիշտն անոր :

Եւ իմ մահուան օրը յետին, ո՛չ մէկ կուսան նախանձուտ  
Պիտի չի գայ հարցաքըննել՝ որո՞ւն ես հարսը եղայ .  
Ո՞վ է մարտիկն այն որ ինծի համար հագաւ սուզի քուրծ .  
Ու դուն միայն, հա՛յր իմ, դուն լոկ, դագաղիս քով պիտի լաս» :

Այս բառերէն վերջը բանակն, որ հոն նըստած էր ամբողջ,  
Կուլար յուշիկ, ու ճակատին վըրայ փոշի կը ցանէր :  
Տառատոկին տակ կը ծածկէր իր արցունքներն Յեթայէ ,  
Հեծկըլտուքին մէջէն, սակայն, լըսուեցաւ ձայն մը . «Գընա» :

Խոնարհեցուց աղջիկը գլուխն, ու մեկնեցաւ : Ընկերներն,  
Ինչպէս կուլանք մենք զայն, լացին բարձունքին վրայ լեռներուն:  
Յետոյ եկաւ ան ինքզինքն յանձնել իր հօրը սուրին :

— Աւասիկ ի՛նչ որ երգեցին Խսրայէլի աղջիկներն :

## ՄՈՎՍԵՍ

Վըրաններու կատարին վրայ՝ երկրնցուցեր էր արեւն  
Այն շեղագիծ ճառագայթները, այն բոցերը փարսիառ,  
Այն ոսկեփայլ հետքերը լայն՝ զորս կը ծըգէ օդին մէջ,  
Երբ կը մըտնէ անապատի իր անկողինն աւազէ:

Կարծես ոսկի եւ ծիրանի հագեր էր դաշտը ամբողջ:  
Մինչ նաբաւի ապառաժուտ կը մագըլցէ լեռն ի վեր,  
Աստուծոյ մարդը, Մովսէս, կանգ կ'առնու, եւ լուռ, անհրապարտ,  
Հորիզոնին վրայ ընդարձակ կը պտրտցընէ ծիգ ակնարկ մ'.  
Առջեւն է հոն՝ Փասգա, չորս դին թըզենիներ անհամար.  
Յետոյ, անդին այն լեռներէն՝ ոյց վրայ աչքերն կը յածին,  
կը տարածուի ողջ Գաղաաղը, Եփրայիմ, Մանասէ,  
Որոնց երկերը արգաւանդ իր աջակողմը կ'իյնայ:  
Դէպի հարաւ, Յուղա, անքեր խոշոր գաւառ, կը փրոէ  
Իր աւազներն, ուր կը քնանայ Արեւմուտքի ծովը մեծ:  
Ճեռագոյն եւս, հովտի մը մէջ՝ իրիկունէն տըժգունած,

Զոր կը պսակեն ծիթենիներ, կը տեսնուի Նեփիթաղիմ.  
Դաշտերու մէջ, ուր ծաղիկներ կան վեհագեղ ու հանդարտ,  
Հոն Երիքովը կ'երեւի, արմաւենեաց քաղաքն այն.  
Երկարելով իր անտառներն՝ պիստակենին թաւախիտ,  
Փողորի կարծըր դաշտերէն մինչեւ Սեգոր կը համնի:  
Կ'տեսնէ Քանանը բովանդակ, եւ Սւետեաց այն Երկիրն,  
Ուր գերեզմանն իր, ինք գիտէ, պիտի երբեք ընդունուի:  
Կ'տեսնէ, ու աջն իր օրհնաբաշլս կը կարկառէ իր հօտին,  
Յետոյ ճամբան կ'ըսկսի նորէն՝ դէպի բարձունքը լերան:

---

Արդ, Մովարի մեծաստարած դաշտերուն գոգը լիցուած,  
Նըրիրական լերան ստորոտը լայնանիստ խըռնըւած,  
Հովիտին մէջ կը շարժէին Խրայէլի զաւակներն,

Ինչպէս հասկերն ատոք զորս հովը կը շարժէ հիւսիսի:

Այգուն, երբ ցողն աւազներուն արդէն թըրջած է ոսկին,  
Ու մարգարիտն իր կը ճօմէ զըլքիներու զագաթէն,  
Հարիւրամեայ վեհ մարգարէն, պատիւներով մեծարուած,  
Մովսէս, մեկնած անոնց մօտէն, զացած էր Տէրն զըտնելու:  
կը հետեւէր ամենուն աչքն անոր, զըլխուն շողերովն:  
Երբ անիկա իր ոտքը դրաւ արտեւանին վրայ լերան,  
Երբ իր ճակատը վերջապէս ճեղքեց ամպրոպն Աստուծոյ  
Որ կը պսակէր փայլակներով բարձրավայրին սուրբ զագաթն,  
Ամէն կողմ խունկը այրեցաւ խորաններուն վրայ քարէ,  
Ու վաթսուն բիւր երայեցիք, փոշին մէջ խոնարհած,  
Արեգակէն ոսկեզօծուած բուրումներու շուքին տակ,  
Երգեցին մէկ ծայնով օրհներգը նուիրական այն ատեն.  
Ու Պետի որդիքն ամէն, ամբոխէն վեր բարձրացած,  
Ինչպէս անտառ մը նոճիներ՝ աւազին վրայ թաւալող,  
Նուազակցելով ժողովուրդին ծայնին՝ իրենց տաւիղով,  
Դէպի Երկինք վերուղղեցին երգն արքայից արքային:

---

Ու Աստուծոյ առջեւ կանգուն, Մովսէս իր տեղը կեցած,  
Մութ ամպին մէջ կը բարբառէր Անոր հետ դէմ յանդիման.

Կ'ըսէր Տիրոց. «Տակաւին չը հասած վախճանը կեանքիս.  
Ո՞ւր կ'ուզես որ տարուբերեմ դեռ իմ քայլերս Երկրի վրայ.  
Պիտի ապրիմ ուրեմն այսպէս, միշտ միացնակ եւ հրզօր.  
Թո՛յլ տուր ինծի որ քընանամ այլեւըս քունը Երկրի. —  
Քու ընտրեալդ ըլլալու համար ի՞նչ գործ ըրի ես.  
Տարի ես միշտ Քու ժողովուրդըդ ուր որ Դուն ուզեցիր.  
Ահաւասիկ, թեւակոխեց ալ խոստացուած Երկիրն ան.  
Քու եւ անոր միջնորդութիւնը թող ուրիշ մըստանձնէ,

Խսրայէլի երիվարին ա՞ն թող կապէ ալ պախուրց .  
 Անո՛ր կուտամ ես իմ մականս ու գաւազանը պղինծէ :  
 Ի՞նչ բան արդեօք Քեզ հարկադրեց ցամքեցընել իմ յոյսերս ,  
 Ու չը թողուլ որ մնամ ես մարդ՝ անգիտութեանրս գերի ,  
 Զի Քորերի լեռնէն մինչեւ Նաբաւի լեռը այս , հոս ,  
 Ես չը կըրցի գըտնել ինծի գերեզմանի տեղ մ'անգամ :  
 Աւա՛ղ , ըրիր Դուն իմաստուն զիս իմաստնոց կարգին մէջ .  
 Թափառական ժողովուրդին գնացըը մատո՛վս ուղղեցի .  
 Հրեղէն անձեւ տեղացուցի արքաներու գըլխուն վրայ .  
 Ծունկի եկած՝ պիտի պաշտէ ապագան իմ օրէնքներ .  
 Ես մարդկային շիրիմներուն ամենէն հինը կ'բանամ ,  
 Մանի իմ ծայնիս մէջ կը գըտնէ մարգարէի ծայն մ'ազդու .  
 Ես մեծ եմ շատ , ու իմ ոտքերս ազգերուն վրայ կը կանգնին ,  
 Ես իմ ծեռքո՛վըս կ'ըստեղծեմ ու կը եղծեմ սերունդներն ,  
 Աւա՛ղ , սակայն , որ ես հըզօր եւ միայնակ եմ , ո՞վ Տէր ,  
 Թո՛յլ տուր ինծի որ քընանամ այլեւըս քունը երկրի :

Աւա՛ղ , զիտեմ նաեւ բոլոր ես գաղտնիքներն երկընքին ,  
 Քու աչքերուդ ինծի՝ տրւած ես զօրութիւնը ամբողջ .  
 Ես զիշերին կը հրամայիմ որ իր քոլերը պատուէ .  
 Աստղերն՝ իրենց անուններովը՝ կը համբեն իմ շըրթներս .  
 Ու շարժուածով մը երբ կանչեմ հաստատութեան մէջ զանոնք ,  
 Խւրաքանչիւրն հո՛ն կը վազէ «Աւասիկ եմ» ըսելով :  
 Երկու ծեռքերըս կը դընեմ ճակատին վրայ ամպերուն ,  
 Որ չորցընեմ կողերնուն մէջ մըրքիկներուն աղքերակն ,  
 Ես քաղաքները կը թաղեմ աւազներուն տակ շարժուն ,  
 Կը տապալեմ լեռներն ամբողջ թեւերուն տակ հովերուն ,

Իմ անխոնգ ոտքս է աւելի զօրաւոր քան անջըռպետն ,  
 Երբ ես կ'անցնիմ , առատազուր գետը կուտայ ինծ տեղի ,  
 Ու ծովուն ծայնը կը լըոէ աղաղակին իմ առջեւ :  
 Կը տառապի երբ ժողովուրդըս կամ կ'ուզէ օրէնքներ ,  
 Նայուածքս երկինք կը վերուղին , ու կ'այցելէ ինծ Հոգիդ :  
 Կը դանդաչէ երկիրն յայնժամ , կը վարանի արեգակն .  
 Կը նախանձին վրաս հրեշտակներդ , հիացումով առլրցուն .  
 Սակայն եւ այնպէս , ո՞վ Տէր , չեմ ամեննեւին երջանիկ .  
 Ծերացուցիր Դուն զիս այսպէս , միշտ միայնակ եւ հըզօր ,  
 Թո՛յլ տուր ինծի որ քընանամ այլեւըս քունը երկրի :

Երբ առաջին անգամ , այն օրը , շունչդ հովիւը լեցուց ,  
 Մարդերն ըսին իրարու մէջ՝ ինծ համար . «Զէ՛ սա մենէ» .  
 Ու աչքերնին խոնարհեցաւ աչքերուս դէմ բոցափայլ .  
 Զի անոնց մէջ տեսեր էին , ա՛խ , հոգիէս աւելին .  
 Տեսայ որ մէրը շիջաւ մէջըս , ցամքեցաւ գորովանքն ,  
 Հսկօղուեցան կոյսերն , անոնք կը վախնային մեռնելէ :  
 Այն ատեն սեւ սիւնի մը մէջ պարուրելով անծս ինքնին ,  
 Անցայ առջեւը ամենուն , տըրտում ու միայն փառքիս մէջ .  
 Հսի սըրտէս այն ատեն , ի՞նչ պէտք է ուղեմ ես հիմակ .  
 Ճակատս է ծանր ա՛յնքան որ չիմ կըրնար նիրեկ կուրծքի վրայ .  
 Չեռքըս սոսկում կը հաղորդէ իրեն հըպող ծեռքերուն .  
 Աղաղակիս մէջ փոթորիկ կայ , շըրթներուս վրայ՝ փայլակ .  
 Զիս չեն սիրեր . ընդհակառակն , ամէնքն ինծմէ կը դողան .  
 Ու , երբ թեւերըս կը բանամ , կ'իյնան ամէնքը առջեւս .  
 — Ո՞վ Տէր , հերիք ես ապրեցայ , ալ միայնակ եւ հըզօր ,  
 Թո՛յլ տուր ինծի որ քընանամ այլեւըս քունը երկրի :

Արդ, ժողովուրդը կ'ըսպասէր, եւ կ'աղօթէր երկիւղով.  
 Զը նայելով երբեք լերան Եհովային նախանձոտ.  
 Զի երբ ուղղէր աչքերը վեր, սեւ կողերէն ամպերուն  
 Թաւալգըլոր կը ժայթքէին մըրըրկախատըն շանթեր,  
 Ու կիզի հուրն փայլակներուն, կուրցընելով նայուածքներն՝  
 Բոլոր գլուխները փայրահակ կը շղթայէր իրարու:  
 — Յանկարծ լերան տեսնըւեցաւ բարձունքն՝ առանց Մովսէսի:  
 Լացին ամէնքը զայն: Եւ երբ, դէպի երկիրն Աւետեաց  
 Կ'ընթանային, Յեսու կ'երթար առջեւէն լուռ եւ տրժգոյն.  
 Զի հիմակ ի՞նքն էր ընտըրեալն ամենակալ Աստուծոյն:

## ԶԻԹԵՆԵԱՑ ԼԵՌԸ

Ա.

Դիշերի պահն էր այն ատեն, ու կը նեմէր Յիսուս մինակ,  
 Հազած ճերմակ հանդերձ, ինչպէս մեռել մը իր պատանքին մէջ.  
 Եւ լստորոտը բըլուրին, աշակերտներն կը քնանային:  
 Զիթենիի ծառերուն տակ, զորս չարաշուք հով մը կը ծուէ,  
 Յիսուս մեծ մեծ քայլեր կ'առնու, սըրալփալով անոնց նլման.  
 Տըխուր մինչեւ ի մահ, ու աչքը մըթագին ու խաւարչուտ,  
 Ճակատն հակած, երկու թեւերը լողիկին վըրայ խաչած:  
 Հարթ ճամբայէն ալ աւելի՝ ան ժայռերուն քաջածանօթ,  
 Կանգ կ'առնու տեղ մը, զոր մարդիկ կը կոչէին Գեթսեմանի.  
 Կը խոնարհի, ծունկի կ'իյնայ, կը դնէ ճակատը զետնին վրայ.  
 Յետոյ նայուածքը կ'ուղղէ վեր, դէպի երկինք, զոչելով «Հայր».  
 — Սակայն երկինք կը մնայ մռայլ, ու պատասխան չիտար Աստուծած:  
 Ոտքի կ'ելնէ զարմանահար, նորէն կ'առնու մեծ մեծ քայլեր,  
 Սարսեցնելով ծիթենիներն, որք կը դողան. ցըրտին ու յամր,  
 Գլուխէն քըրտինք մ'արիւնախառն կը հոսի վար.  
 Ետ ետ կ'երթայ պահ մը, կ'իջնէ վար, կը ծայնէ ան սոսկումով.  
 «Զէի՞ք կը ընար միթէ ինծի հետ աղօթել եւ հըսկել հոս:»  
 Մահահանգոյն քուն մը սակայն առաքեալներն ընկճեր էր հոն:  
 Միւսներուն պէս, խուլ է Պետրոս Տիրոջ ծայնին:  
 Մարդուն Որդին յամր ու յուշիկ այն ատեն վեր կ'ելնէ նորէն:  
 Ինչպէս հովիւ մ'եղիպտացի, Հաստատութիւնը կը զըննէ՝  
 Թէ խորքին մէջ աստղի մ'արդեօք հրեշտակ մը չի նըշուլեր հոն:  
 Եւ սակայն ամալ մը սըգաւոր կը տարածուի ինչպէս սեւ քող  
 Մը այրիի. ամայքն անոր ծալքերէն է շըրջապատուած:  
 Ցիշելով իր երսուն երեք տարիներուն կրած տառապանքն,  
 Յիսուս յայնժամ ըզգաց իր մարդ ըլլալն, ու վախն

Անյաղթելի անձկութեամբ մ'իր մահկանացու սիրտը սեղմեց :  
 Մըսեցաւ : Զուր տեղը երեք անգամ ծայնեց :  
 — Հայր : Հովը միայն պատասխանեց իր կանչիւնին :  
 Սւազին վրայ ինկաւ նըստած , եւ իրեն այդ տագնապին մէջ  
 Մարդոց վրայ եւ աշխարհին՝ կազմեց խորհուրդ մը մարդկային .  
 — Դողաց երկիրը , այն ատեն , ըզգացումովը ծանրութեան  
 Փըրկիչին՝ որ ոտքն էր ինկած Սրարիչին :

## Բ.

Յիսուս կ'ըսէր . «Հայր , թո՛ղ ապրիլ ինծ տակաւին .  
 Վերջին բառէն առաջ իմ զիրքըս մէ՛ գոցեր .  
 Չե՛ս ըզգար այս աշխարհը դուն ու մարդկային ազգը ամբողջ ,  
 Որ միսիս մէջ կը տառապի եւ քու ծեռքիդ մէջ կը սարսուայ .  
 Քանզի երկիրը կը վախնայ մնալէ այրի եւ միայնակ ,  
 Երբ մեռնի ան որ իրեն խօսք մը ուղղեց նոր .  
 Եւ վասընզի թոյլ տըւիր դուն , որ սըրտին մէջ անոր ցամքած  
 Երկինքէն բառ մ'իյնայ միայն , իմ բերանովլս բաշխրւած :  
 Սակայն այդ բառն ա'յնքան մաքուր է , ա'յնքան քաղցր ,  
 Որ արբեցուց կարծես թէ զարմը մահացուաց՝  
 Աստուածութեան եւ կիանքի սոսկ մէկ կաթիլով ,  
 Երբ բանալով թեւերս , ըսի . ԵՂԲԱՑՐՈՒԹԻՒՆ :  
 Հայր , ո՞հ , եթէ կատարեցի ես իմ պաշտօնը ցաւազին ,  
 Խմաստունին եթէ դէմքին տակ ես Աստուածը ծածկեցի ,  
 Եթէ կըրցայ ես մարդկային զոհին զինը փոխանակել  
 Հոգինկալ մարմիններուն ընծայացման հետ ,  
 Ամենուրեք իրերուն տեղ խորհրդանիշը դընելով ,

Կըուիւին տեղ՝ խօսք , ինչպէս եւ զանձին տեղ՝ դանգ ,  
 Արեան կարմիր կոհակներուն տեղ զինիի բոսոր ալիքն ,  
 Ու մարմինի անդամներուն տեղ անխրմոր հացը զերմակ :  
 Թէ ժամանակը երկուքի կըրցայ բաժնել , մէկը՝ գերի  
 Միւսը՝ ազատ : — Կէսը՝ յանուն անցեալին զոր ահա կը լուամ  
 Շիշելամերծ եւ տառապող այս մարմինի իմ արիւնովն ,  
 Հեղո՛ւնք միւս կէսը՝ ապագան լուալու համար :  
 Հայր ազատիչ , ցողէ՛ այսօր , առաջուընէ՛ ,  
 Անմեղութեան եւ սիրոյ այս արիւնին կէմն՝  
 Անո՞նց զըլխուն վրայ՝ որ պիտի գան , ըսելով .  
 — Սպանել արդարը ներելի է ամենուն :  
 Գիտենք , այո , հեռուութեան մէջ դարերուն պիտի ծընին  
 Տիրապետներ դաժան , որոնց կ'ընկերեն սուտ իմաստուններ ,  
 Որ պըղտորեն պիտի մէն մի ազգի հողին ,  
 Իմ վիրակութեանս վերագրելով սըլսալ իմաստ մ' ,  
 — Սւա՞ղ , ես զեռ կը խօսիմ , մինչ արդէն իմ խօսքս  
 Թոյն է դարձած իմ ամէն մէկ առակիս մէջ :  
 Ա՛խ , հեռացուր ինծմէ բաժակն այս՝ աւելի դառըն եւ պիղծ  
 Քան մաղձն , օշինդրը , ծովերու ջուրն աղտաղտին .  
 Գանակոծող գաւազաններն , պըսակը փուշ ,  
 Չեռքերս ու կողըս ծակող տէզն ու բեւեռներն ,  
 Ու խաչն ամբողջ , որ կը սպասէ ինծ , կանգնած դէմս ,  
 Ոչինչ են , Հայր , ու զիս բնաւ չն ահաբեկիր .  
 Երբ աստուածներն աշխարհներու վրայ խոյանան ու ժղին թափով ,  
 Պէտք է այնտեղ խորունկ հետքեր միայն թողուն .  
 Ես ոտք դըրի այս անկատար երկրին վըրայ ,  
 Ոյր անդադրում հեծկըլտուքը զիս կը կանչէր ,  
 Որ հոն թաղում հըեշտակներու զոյգ մը իմ տեղս ,  
 Որոնց հետքին՝ մարդկային ցեղը կարենար զըոշմել համբոյր .

Յոյսը վըստահ եւ Ստուգութիւնը երջանիկ ,  
Որոնք դրախտին մէջ ժուռ կուգան միշտ ժըպտաղէմ :  
Պիտի թողում սակայն երկիրն այս չըքաւոր ,  
Հազիւ շարժած պատմութանն այն թըշուառութեան ,  
Որ կը պատէ զայն մեծածալ , դիապատիկ օթոց տըխուր ,  
Չոր մէկ ծայրէն ևէթն է բըռներ , միւսէն՝ Զարիքն :

Զարի՞ք եւ ևէթ . կըրնամ ես մէկ բառով զանոնք փոշիացնել :  
Նախատեսած էիր զանոնք դուն : Ինձ թոյլ տուր որ ներեմ քեզի  
Որ թոյլատրած էիր զանոնք : — Այս է ստգըտանքն  
Որ կը ճընշէ արարչութեան վրայ ամէնուս :  
Իր պարպըւած շիրմին վրայ հանենք Դազարն .  
Մեռելներու մեծ գաղտնիքին վրայ թող ըրլայ այլեւս ազահ .  
Եւ իրեն տանք ի յուշ ածել իր տեսածներն :  
Թող խօսի ի՞նչն է տեւական , ի՞նչն անցաւոր .  
Ի՞նչ է դըրած Տէրը սըրտին մէջ Բընութեան .  
Այս վերջինն ի՞նչ կուտայ մէն մի արարածի , եւ կ'առնու ի՞նչ .  
Երկընքի հետ ի՞նչ են իր մունջ խօսակցութիւնքն ,  
Անպատմելի իր սէրը . իր ըզգաստ կապերն ,  
Ի՞նչպէս ամէն բան անոր մէջ կը զընջուի , կը նորոգուի :  
Ինչո՞ւ իրքեր կան հոն թաքուն , եւ իրքեր՝ որ են յայտնըւած .  
Միթէ աստղերը երկինքին , որ փորձարկուած են միառմի ,  
Իրե՞նք ալ , ի՞նչպէս սէր ինքնին , յանցաւոր են կամ փորկըւած .  
Երկի՞րն անոնց համար եղած է թէ անոնք՝ երկրի համար :  
Առասպելն ի՞նչ ունի ըստոյգ , խորհուրդը ի՞նչ ունի յըստակ .

Դիտնալը ի՞նչ անգիտակ , բանը՝ ի՞նչ սըխալ .  
Ինչու հոգին մըրգուզ բանտի մէջ է կապուած :  
Է՞ր չկայ երկու ճամբաներուն միջեւ լայն՝ ոչ մի արահետ .  
Հանդարտութեան եւ խաղաղիկ հըրմուանքներու տաղտուկներուն՝  
Եւ շըւարած հընարքներու կատաղութեան միջեւ անվերջ ,  
Քընէութեան եւ զըղածիզ բերմանց միջեւ :  
Է՞ր կը կախէ մահը կարծես սուր մը մըռայլ  
Որմէ բնութիւնը կը տըրտմի , հարուածուած մէն մի վայրկեանին .  
Սըդեօք արդարը եւ բարին , արդեօք չարը եւ անիբաւն  
Եղերական շըրջանակի մը պատահմունքն են գըռեհիկ ,  
Կամ թէ արդեօք տիեզերական մեծ բեւեռնե՞րը են երկու ,  
Որ իրենց լայն ուսերուն վրայ կը կրեն երկինքը եւ երկիրն :  
Ինչո՞ւ Զարին ոգիներն միշտ են յաղթապանծ՝  
Զարիքներով միշտ տարապարտ , մահով մանկանց .  
Սըդեօք ազգերը են կինե՞ր , առաջնորդուած  
Աստուածային տեսիլներու ոսկի աստղէն ,  
Թէ ցայգին մէջ յածող տղաքներ , խօլ՝ անկապտեր ,  
Որ կ'ընդհարին ու կ'արտասուեն , անառաջնորդ մնացած իսպառ :  
Ժամանակին կորընչական ժամացոյցն երբ  
Սակայն իր հուսկ աւագիտիկն ալ կը պարպէ ,  
Զեր աչքերուն մէկ հայեցուածը , մէկ կանչիւնը ձեր ձայնին ,  
Իմ սըրտին մէկ հառաչըր , մէկ խաչակընքումս ,  
Պիտի կըրնա՞ն յաւերժական պատիժներուն քակել նիրանն ,  
Թող տալ իրենց մարդկային որսն , ու թեւերնին վերամփոփել :  
Պիտի ամէնն այս յայտնըւի այն վայրկեանէն , երբ մարդ զիտնայ  
Թէ ուսկի՞ց է ինքը եկած , եւ թէ դէպ' ո՞ւր է որ կ'երթայ :

Գ.

Աստուածային Ռոդին՝ այսպէս Աստուածային Հօր կը խօսէր .  
Ծունկի եկած է տակաւին . ան կը սպասէ , ան կը յուսայ .  
Բայց կը քաշուի ետ , եւ կ'ըսէ . «Թող քուկին կամքդ  
Ըլլայ եւ ոչ իմինս , հիմակ եւ յաւիտեան» :

Խորունկ սարսափ մը , անձկութիւն մը անսահման  
Կը սաստկացնեն իր չարչարանքն , իր յամբ օրհասն .  
Կը նայի ծիգ , կ'որոնէ ծիգ , բայց չի տեսներ :

Ամբողջ երկինք սեւ էր ինչպէս մարմար սուզի .  
Երկիրն՝ առանց պայծառութեան , անաստղ , առանց արշալոյսի ,  
Եւ խաւարած հոգւով , ինչպէս է Ան ցայսօր ,  
Կը սարսըռար . — Խորն անտառին ոտնածայներ լըսեց յանկարծ ,  
Յետոյ տեսաւ որ դէս ու դէն կը շարժկըսէր զան Յուդայի :

ԱԼԱՐԻՑ ՏԸ ՄՐՄՄԵ

ՅՈՅՍ ԱՌ ԱՍՏՈՒԱԾ

Յորչափ սիրտ իմ անզօր , դեռ եւըս լի մանկութեամբ ,  
Զասիցէ պատրանաց իւրոց բարեա՛ւ մնացէք դուք ,  
Յանկացայց կալ յարեալ յիմաստութիւնն հինաւուրց ,  
Որ զըզգաստըն Եպիկուր ի կիսադիս փոխարկեաց .  
Յանկացայց կեալ՝ սիրե՛ւ ընդելանալ ընդ մարդկան ,  
Սակաւիկ ինչ խընդրել իսինդ , ո՞չ եղեալ յայն զբնաւ յոյս .  
Սոնել զոր ինչ առնեն մարդիկ , լինել որ ինչ եմքս ,  
Եւ հայիլ ընդ երկինս , անդորր զըսիրտ ունելով :

Ոչ կարեմ , հակառակ ինծ , չարչարէ զիս անհունն .  
Յայն խորհիլ առանց յուսոյ եւ երկիւղի , կարեմ ոչ .  
Զոր եւ ի՞նչ այլք ասասցեն ընդ այս , միտք իմ զարհուրին ,  
Թէ զիարդ զոր տեսանեմ ցանգ , հասու ոչ կամ նըմին :  
Զի՞նչ ուրեմն աշխարհս , առ ի՞նչ իցէ եկեալ մեր ի նա :  
Զի կեցցէ ոք յանդորրու , ըսքօղե՞լ պարտ է զերկինս ,  
Սնցանել որպէս անդեայ , զաչս ի գետին սեւեռեալ ,  
Եւ մերժել զայլն ամենայն . ա՞յս իցէ կեալն երջանիկ :  
Ո՞չ . որ զայս առնէ՞ չէ մարդ նա , անարդէ զհոգի իւր :  
Զիս դիպուածն էարկ աստէն յարարածոցն ի կարգի .  
Երջանիկ կամ թըշուառ , կին ոմըն ծնաւ զիս յաշխարհ .  
Ոչ կարեմ ի մարդկայնոյ ազգէն արտաքս ելանել :

Զի՞նչ գործել . վայելեսզի՞ր , ասէ պատգամն հեթանոս .  
Վայելեա' եւ մեռի՞ր , դից չէ ինչ այլ հոգ բաց ի քնոյ :  
Յուսա' եւ եթ . ասէ քրիստոսական կրօնից բան .  
Հանապազ հըսկեն երկինք , մնուանել ոչ կարես դու :  
Ի մէջ շաւղաց երկուց , դադարեալ , կամ ի վարանս .  
Կամէի զայլ իմն ընտրել ինձ դիւրագոյն ճանապարհ .  
Ոչ գոյ այլ , հըծէ , ոչ գոյ , յականջս իմ ծայն մի ծածուկ .  
Սուազի երկնից մերժել կամ հաւատալ պարտ է քեզ .  
Յիրաւունս ինձ թըւի այդ . որք չարչարեալքն են հոգւով ,  
Արկանեն զանծինս իւրեանց մերթ յայս յեղմունս եւ մերթ յայն .  
Սնըզզամք են այնոքիկ , որք զԱստուած ոչ ճանաչեն ,  
Յորոց խոյս տայ յաչաց քուն , յորժամ յերկմիտըս լինին :  
Հաւանիմք ապա ուրեմն , եւ քանզի նիւթ տարրեղէն  
Ի սիրտ իմ արկանէ զտենչանըս լի պակուցմամք ,  
Ծո՛ւնըր կըրկնեցից . յուսամ , կամիմ հաւատալ :  
Զի՞նչ եղէց , ո՞հ , զի՞նչ եղէց . զի՞նչ ինչ վասն իմ կամին այլք :

Սւասիկ , ես ի ծեռին կամ Սստուծոյ , առաւել  
Սոսկալոյ քան զոր շիցեն չարիք ասդեացս համօրէն .  
Սւասիկ միայնս՝ անզօրս , թափառայած եւ չըւառ ,  
Սուազի տեսողի՝ աչք որոյ ոչ թողուն զիս .  
Ինձ նա դէտ կայ , զհետ զայ ինձ . թէ տրոփէ սիրտ իմ երագ ,  
Զիւրային աստուածութեամք եւ զմեծութեամք քամահեմ :  
Էնդ ոտիւք իմովք է վիհ , յոր թէ անկայց զահավէժ ,  
Ի քաւել ըզմի ժամ , յաւիտենից լիցին պէտ .  
Դատաւորն իմ է դահին ոմն որ ըզզոհ իւր պատրէ :  
Ամենայն ինձ ի թակարդ է եւ զանուն իւր փոխէ .  
Մեղք են սէր , ապա եւ է երջանկութիւն՝ ոճիր մեծ .

Եւ գործ եօթանց աւուրց չէ այլ ինչ բայց փորձութիւն :  
Ոչ եւս այլ ինչ յիս կալայց ի մարդկայնոյ բնութենէն ,  
Ոչ գոյ վասն իմ , ոչ լաւութիւն , ոչ խիղճ մըտաց :  
Ակն ունիմ վարձուց , եւ ի պատժոյ տամ ես խոյս .  
Առաջնորդ ինձ միայն զահ ունիմ եւ զմահ նըպատակ :

Ասեն ինձ , սակայն , թէ ցընծութիւն անսահման  
Բնտրելոց մընայ ոմանց : — Երանեալքդ ո՞ւր են դոքա :  
Եթէ զիս խարիցէք , տազի՞ք ուրեմն ինձ ըզկեանս :  
Թէ զըստոյգն ինձ ասացէք , բանայցէ՞ք դուք ինձ զերկինս ,  
Ո՞հ , չըքնաղդ այդ աշխարհ , զոր պատմէին մարգարէքն ,  
Թէ գուցէ ի բարձունս անդ , է ապաքէն ամայի :  
Երջանիկքն ծեր կամիք զի իցեն յոյժ անարատք ,  
Այլ երք զայ խինդ առ նոսա , գտանէ զնոսա վշտահարս .  
Մարդ եւ եթ եմ ես եւ ոչ կամիմ չլինել այնպիսի ,  
Եւ ոչ ցանկալ այլում իմիք : Այլ ո՞ւմ եղից ունկն .  
Քանզի ոչ կամիմ բանի քահանային հաւատալ ,  
Սրժա՞ն իցէ խընդրել զանզգայիցն ըզխորհուրդ :

Յորժամ սիրտ իմ խոնջեալ յերազական խուճապիցն ,  
Միւսանգամ զայ յազենալ իրօք կենացս ըզգալեաց .  
Ի խորս անդ սուստ հաճութեանց , զորս ի թիկունս ինձ կոչեմ ,  
Զայնպիսիս գտանեմ զյափրանս , զի զգամ յանծին մնուանել .  
Եւ յաւուրս յորըս երբեմըն ամբարըշտին միտք մարդոյ ,  
Եւ կամին մերժել եւ եթ , զի մի՛ յերկուանս ինչ կայցեն ,  
Յորժամ իմ լինէին ամենայն ինչ ոյց յայս կեանս

Մարդոյ ցանկանալ մարթի յանձայր իղձս իւր,  
Զմեծութիւն՝ զառողջութիւն տուք ինձ, ո՞հ, տո՛ւք զօրութիւն,  
Էզսէր իսկ ըզսէր, զմիայն բարին աստ յերկրի.  
Թէ խարտեաշն Աստարդէ կըուպարիշտն Ելլադայ  
Ի կապոյտ գայցէ կըղցեացն, ըզթեւս առ իս տարածեալ,  
Յորժամ ի ծոցի երկրի ունել կարէի  
Էզնորա ծընընդոց գանտեսական ըզտարես,  
Փոփոխել ըստ հաճոյից իմոց ըզնիթն յարակայ,  
Եւ առնել վասն իմ եւ ելթ զեղեցկութիւն մի միայն,  
Յորժամ Որատիոս՝ Լուկրետ եւ ծերն Եպիկուր  
Երջանիկ զիս ծայնէին յաջ եւ ի ծախս իմ նըստեալք,  
Եթէ մեծքս այս տարփաւորք վաղընջականըն ըընութեան  
Հզդից ինձ երգէին զանարգութիւն եւ գիրճուանս,  
Ասէի ամեննեցուն. «զոր ի՞նչ եւ մարթն էր առնել,  
Վըշտանամ, է անազան, աշխարհ անցեալ է զաւուրբք.  
Յոյս անզրաւական անցեալ է թափ ընդ աշխարհ.  
Հակառակ մեր պարու է մեզ զաչս ի յերկինս ամբառնալ» :

Զի՞նչ ուրեմըն ինձ մընայ. բան իմ ապստամբ ի նանիր  
Հաւատալ փորձէ, եւ սիրտ իմ յերկմըտիլ նըկըրտի.  
Քրիստոնեայն ինձ ազդէ ահ, եւ զոր ասէն անաստուածն  
Հակառակ իմոց կամաց լըսել երբեք ոչ կարեմ.  
Ճըշմարիտքն հաւատացեալք առ ամբարիշտ կալցին զիս,  
Եւ անմիտ կարծիցիմ յանըզգայիցըն դասուէ.  
Առ ո՞ երթայց ուրեմն, ո՞րպիսի ծայն բարեկամ  
Տացէ դիւր իմում սըրտի՝ զոր խոցեցին կասկածանք :

է, ասեն մարդիկ, իմաստութեան զիտութիւն,  
Որ մեկնէ մեզ զամենայն, առանց իրիք յայտնութեան,  
Որ կարէ տանել ըզմեզ ուղիղ ընդ կեանս այսոսիկ՝  
Ի շաւիղ միջասահման անըզգայից եւ կրօնից :  
Հաւանիմ ընդ այդ. — ո՞ւր են յօրինողք այդքը կարգաց,  
Որք ի գիւտ ճըշմարտութեան ճըգնին առանց հաւատոյ .  
Իմաստակը ապիկարք, յանձնապաստանք մանաւանդ :  
Զի՞նչ իցեն ընծայութիւնք նոցա եւ ո՞ր նոխութիւն :  
Ոմն յաստիս ինձ ցուցանէ սկըզբունս երկուս ընդդիմակս,  
Որք, պարտեալք մի զկնի միոյ, կան մընան դա՛րձեալ անմահք.  
Յերկինս անդ հեռաւոր՝ այլ ոք ածէ յերեւան  
ՉԱստուած ոմն անօգուտ, որ ոչ կամի իւր բագինս .  
Տեսանեմ զՊղատոն յակճիռս, զՍրիստոտէլ ի խոկմունս .  
Ունկն եղեալ, ծափ ըզծափի հարկանելով գնամ ի բաց .  
Առ հըզօր արքայիւք գտանեմ Աստուած բըռնաւոր .  
Զընկերնաշտ Աստուծոյ՝ ի մեր աւուրս լինին բանք .  
Պիւթագոր եւ Լայքնից այլակերպեն զոզիս մեր .  
Ի ծուփըս մըրըրկաց արկանէ զանձն իմ Տէքարդ .  
Զանձըն իւր բըննէ Մոնղայն, այլ ճանաչէ ըզնա ոչ .  
Բասգալ, դողահար, տայ խոյս յիւրո՛ց իսկ տեսլեանց .  
Կուրացոյց զաչս իմ Պիւռոն, եւ Զենոն զյոյզըս սըրտիս .  
Կործանէ Վոլդէռ յերկիր զոր ինչ կանգուն տեսանէ .  
Սպինոզա, ի փորձելոյ զանհընարինսըս խոնջեալ,  
Զոր խընդըէրն ընդվայր զԱստուած, գտանէ ըզնա ընդ հանուր .  
Մերենայ իմն է մարդ առ Բրիտանիկն իմաստակ .  
Ի ծոցոյ ապա միգին զայ զերման ոմըն հուետոր,  
Որ յամբոկ հանեալ զաւեր իմաստագէտ հընարից,  
Թափուր ծայնէ զերկինս եւ կընքէ զբան իւր յոչինչն :

Այսոքիկ են մարդկայնոյս ահա բեկորք զիտութեան :  
 Եւ յետ հինգ հազար ամաց հանապազորդ յերկուանաց ,  
 Յետ այնքան յարատեւակ նըզանց՝ ա'յնքան վաստակոց ,  
 Ա՞յս իցէ բառն հետին , որ մեզ անտի էր մնալոց :  
 Ո՞հ , անմիտ չըւառականք , գըլուխք՝ ուղեղք ողորմուկք ,  
 Որ պէսպէս եղանակօք ի յայտ ածէք զամենայն :  
 Թեւոց էին ծեզ պէտք առ ի յերկինըս չուելոյ .  
 Տանկանալ ցանկանայիք , այլ պակասէր ծեզ հաւատք .  
 Ո՞հ , հոգւոյ խոցելոյ է հպարտութիւնըն ծեր ծնունդ .  
 Դիտէիք դուք ըգտանջանս որովք լըցեալ էր սիրտ իմ .  
 Դիտէիք ապաքէն եւ զդառնաշունչն այն խորհուրդ ,  
 Որ տայ մարդոյ սարսուել ի տեսանելըն զանհունն :  
 Կացցուք ապա յաղօթս , նըզովեսցուք զեղկութիւն  
 Մանկամիտ հաշուոց ծերոց , զայնքան սնոտի վաստակոց :  
 Աւասիկ մինչդեռ մարմինքը ծեր յանիւն կան դատեալ ,  
 Հզշիրմօք ծեր վասըն ծեր եկեալ կամ ծունըր դընել :  
 Եկայք , ճարտասանք հեթանոսք , տեարք զիտութեան ,  
 Քրիստոնեայք անցեալ դարուց , Եւս եւ այժմուս երազողք :  
 Աղօթք , հաւատացէք ինձ , են յուսոյն աղաղակ .  
 Կարդասցուք Առ Աստուած , զի խօսեսցի նա ընդ մեզ :  
 Է արդար նա եւ բարի . թողցէ անշուշտ ծեզ ըզմեղս .  
 Շատ լիցին վիշտքըն ծեր . այն ամենայն մոռասցի :  
 Թէ երկինք իցին ունայնք , թշնամանեմք եւ ոչ զոք .  
 Թէ զոյ ոմըն որ լըսէ մեզ , կալցի զմէնց ինքնին զութ :

### ՏԻՐՈՒԹԻՒՆ

Կեանքս ու ոգիքս ըսպառեցան .  
 Զունիմ ոչ խինդ , ոչ բարեկամ .  
 Կորսընցուցի խրոխտ բարքս անգամ  
 Հանճարեղի յաւակնութեան :

Ծանօթացայ երք նըշմարտին ,  
 Ինծ բարեկամ կարծեցի զայն .  
 Երք լաւ մը զայն զգացի սակայն ,  
 Ա՛լ յափրացած էի ինքնին .

Եւ սակայն միշտ անմահ է նա .  
 Ու ո'վ որ զայն կ'անգիտանալ ,  
 Անգէտ կը մնայ ամէն բանի :

Թ՛ Աստուած խօսի , տո՛ւր պատասխան .  
 Միակ բարիս անանցական՝  
 Սըցունքն է այն՝ զոր թափեցի .

## ԱՌ ԱՍՏՈՒԱԾ

Դու, որում ո'չ եղեւ երբեք ոք հասու,  
Եւ ո'չ յուրաստ եկաց առանց սըտելոյ,  
Որ ինձ որպէս ետուր հրաման ծնանելոյ,  
Նոյն եւ տացես մեռանելոյ, ասա՞ ինձ.

Եթէ կամիս, զի ծանիցեն զքեզ մարդիկ,  
Հնդէ՞ր ապա տաս երկմըտել մեզ ըզբէն.  
Զի՞նչ քեզ հաճոյք պատճառեցին դրժընդակք  
Ի փորձելոյ զանկեղծաւոր զմեր հաւատոս.

Յորժամ ըզգլուխ իւր ամբառնայ մարդ ի վեր,  
Կարծէ զքեզ իսկ տեսանել յերկինս անդ.  
Սրաբչութիւն, կալուած իւրոյ տէրութեան,  
Է տաճար իմն ընդարձակ յաչըս քոյին:

Յորժամ ի խորս անձին իւրոյ իջանէ,  
Դտանէ ըզքեզ անդէն՝ ինքեան կենակից.  
Ի տառապանս իւր, յարտասուս եւ ի սէր  
Պատճառ բնաւից համարի զկամս Աստուծոյ:

Ազնըւագոյն հանճարոյ չիք այլ ինչ սէր  
Վըսեմական փառաց՝ քան տալ զանձըն իւր  
Ի հաստատել եւեթ զքոյդ լինել գոյ,  
Եւ տալ յօդել ըզմեծասքանչ քո զանուն:

Որո՞վ կերպիւ եւ կոչեսցեն զքեզ մարդիկ,  
Յանուն Պրահմայ՝ Արամազդայ՝ Յիսուսի.  
Ճըմարտութեան՝ արդարութեան անվախնան.  
Ամենեցուն ձեռք միշտ առ քեզ կարկառին:

Յետին յորդիս մարդկան երկրիս այսորիկ,  
Գոհանայ զքէն ի խորութիւնըս սըրտին,  
Յորժամ ի մոայլ վիշտս աղետից իւր խառնի  
Փայլ ինչ թեթեւ երանաւէտ խընդութեան:

Աշխարհ համայն վերառաքէ առ քեզ փառս.  
Երզէ զըւարթ թըլուսնն ըզքեզ յիւրն ի բոյն,  
Վասըն միոյ եւեթ կաթին անձրեւի  
Օրնեն ըզքեզ բոյլք բիւրաւոր էակաց :

Հսքանչելի ես դու ի գործս քո բնաւ,  
Ոչինչ ի քէն ոչ կորընչի վասըն մեր:  
Ամենայն ինչ յաղօթըս կայ. այլ յա'յնժամ  
Եւեթ ժըպտիս, յորժամ ի գուճս անկեալ կամք :

Հնդէ՞ր ապա, ամենակալ տէր, ընդէ՞ր  
Հստեղծեր դու զչարիս այնպէս ահաւորս,  
Զի քան մըտաց նւ լաւութիւն գըլխովին  
Ի տաս նորա ահաբեկեալ զարհուրին:

Յորժամ յերկրի բազմատեսակք այնքան իրք  
Զաստուածութեանը քո հըռչակ հարկանեն  
Եւ զհայրենիդ քարոզել իմըն թըւին  
Հզօրութիւն եւ զբարութիւն եւ ըզսէր,

Զիա՞րդ ապա ընդ ճաճանչիւք լուսոյն սուրբ  
Տեսանին գործք զազրազդեցիկք այնպիսիք,  
Զի ցամաքի աղօթանուէր ըղձից շունչ  
Յօրհնաբանիչ շըրթունս բիւրոց եղկելեա :

Ընդէ՞ր, ընդէ՞ր, յաստուածեղէն գործի քում  
Տարերք այնպէս անմիաբանք ընդ միմեանս .  
Առ ի՞նչ ուրեմըն ժանտ ախտ, հի՞մ եղերուք .  
Աստուած արդար, վասն է՞ր եւ մահ արարաւ :

Գորովեցան ապաքէն գործք ի սըրտիդ,  
Յորժամ աշխարհս ըսքանչելի եւ տըխեղծ  
Ընդ բարելից եւ չարախառն ետ մասունս,  
Եւ լալազին ի խաւարին ծոցոյն դուրս :

Եթէ քեզ կամք էին մատնել զայն իսպառ  
Ի չարչարանս որովք լի է նա այնքան,  
Պարտ էր եւ քեզ գոնեայ չըտալ թոյլ նըմին  
Ընդ անջըրապետն անհուն ըզքեզ նըշմարել :

Վասն է՞ր ետուր թըշուառութեանըս մերում  
Հնարել ի միտս կամ յերազել զԱստուած ոմն .  
Աւերեցին երկուանք զերկիրս այս համայն .  
Կամ տեսանեմք զնա կարի քաջ, կամ՝ ո'չ բնաւ :

Եթէ մըրգուզս այս արարած ծեռաց քոց  
Զէ արժանի մերծենալոյ առ քոյ անծն,  
Պարտ էր տալ թոյլ զի բընութիւնն ըսքողէր  
Հզքեզ ծածկեալ յաչաց մերոց եւ մըտաց :

Զօրութիւն քո յայնժամ դարձեալ մնայր առ քեզ,  
Եւ զգայաք մեք ըզհարուածըս նորին .  
Սակայն հանգիստ եւ անգիտանքըն գոնեայ  
Առաւել քաղցըր գործէին զվիշտըս մեր :

Եթէ աղօթք եւ տառապանք մեր բնաւին  
Ոչ հասանեն առ վեհասքանչ փառըս քո ,  
Հզմենաւորըդ մեծութիւն քեզ կալչիր ,  
Զանեզրութիւնն առ միշտ փակեա' շուրջ ըզքեւ :

Եթէ սակայն մահահանգոյն անծկութիւնքս  
Կարեն մինչեւ առ ոտըս քո հասանել ,  
Թէ ի վերին յաւերժական գաւառս անդ  
Լըսես երբեք երբեք ըզմեր հառաչանս ,

Խորտակեսջի՞ր ապա զգըմբէթս այս անհուն  
Որ ընդ իւրեւ պարածածկէ զհամագոյս .  
Բա՛րծ եւ ընդ նոյն ըզվարագոյրս աշխարհիս ,  
Ցո՛յց զանծըն քո , Աստուած արդար ու բարի :

Յերկրի աստ ո՛չ այլ ինչ տեսցես դու յայնժամ ,  
Բայց միայն սէր եռանդնալից հաւատոյ ,  
Եւ համօրէն ազգ մարդկան յայնժամ համայն  
Ծունըր դիցէ առաջի քո երկիւղած :

Որք մաշեցինն ըզնորա անծն արտասուք  
Գետահոսեալ յաչաց իւրոց յարաժամ ,  
Յայնժամ որպէս ըզթեթեւ շիթըս ցողոյ  
Փարատեսցին շոգիացեալ ընդ երկին :

Ո՛չ այլ ինչ յայնժամ լըւիցես այլ զգովեստու  
Հզքէն , նըւագ ուրախութեան եւ սիրոյ ,  
Զօրէն որովք զուարթնոցըն դասք հանապազ  
Լընուն զերկնիցն յաւերժական օթեւանս :

Եւ ի հընչել ովսաննայիցն ի բարձունս ,  
Տեսցես՝ յերգոցըս մեր զիա՛րդ ի ծայնէ  
Փախնուն ի բաց հայհոյութիւնք եւ երկուանք .  
Մինչ , ըզնորին հակառակ , նոյնինքն իսկ մահ  
Յաւելուցու զիւր զյետին շեշտս ի նոսին :

## ԵՐԲ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԷՒ...

Երբ դըպրոցական էի տակաւին ,  
Եւ , իրկուն մ' , ի'մս էր կարգը հըսկելու՝  
Մեր վարժարանի սրահին մէջ մինակ ,  
Սեղանիս առջեւ քովս եկաւ նըստիլ ,  
Տըղայ մը թըշուառ , որ սեւ էր հազած ,  
Եւ որ եղբօր պէս ինծի կը նմանէր :

Իր դէմքը տըխուր էր եւ գեղեցիկ .  
Լոյսովը ճրագիս  
Հսկըսաւ կարդալ ան իմ զիրքըս բաց .  
Ու ճակատն հակած իր ծեռքին վըրայ ,  
Այդակէս ալ մընաց մինչեւ առաւօտ ,  
Մըտախոհ , զաղտուկ ժըպիտ մ'երեսին :

Տամնումէկ տարին նոր էի մըտած .  
Կը պըտըտէի , օր մը , յամրաքայլ ,  
Անտառի մը մէջ , վայր մը մացառուտ .  
Մառի մ'ըստորոտը եկաւ նըստիլ  
Երիտասարդ մը , որ սեւ էր հազած ,  
Եւ որ եղբօր պէս ինծի կը նմանէր :

Հարցուցի թէ ո՞րն է արդեօք ճամբան .  
Մէկ ծեռքը վին մը ունէր անիկա ,  
Միւսովս էր բըռնած փունջ մը մասրենի :  
Բարեկամօրէն բարեւեց նախ զիս ,  
Յետոյ կիսով չափ անփին դառնալով ,  
Մատովը բլուրը ցոյց տըւաւ ինծի :

Տարի մը յետոյ , գիշեր ժամանակ ,  
Մընրադրած էի մօտն այն մահինին ,  
Ուր հոգին դեռ նոր աւանդեր էր հայրս .  
Մընարին վերեւ եկաւ նըստիլ հոն ,  
Որք տըղայ մը , որ սեւեր էր հազած ,  
Եւ որ եղօր պէս ինծի կը նմանէր :

Աւելի յետոյ , տաժանքներէ խոնջ ,  
Կերածնելու կամ վերջ տալու միտրով ,  
Երբ ֆրանսայէն դուրս նետելով ինքինքս ,  
Ճամբայ ընելու տաժանքով անզուսա՛  
Ուզեցի երթալ եւ այլուր փընտոել  
Հետքի նըշաններն անկորուստ յոյսին ,

Ամենուրեք ուր ուզեցի նընջել ,  
Ամենուրեք ուր ուզեցի մեռնիլ ,  
Ամենուրեք ուր դըպայ ես հողի ,  
Իմ ճամբուս վըրայ եկաւ միշտ նըստիլ ;  
Ա՛խ , թըշուառ մը , որ սեւեր էր հազած ,  
Եւ որ եղօր պէս ինծի կը նմանէր :

ԱՅ ԳՈՒԴ ՏԸ ԼԻՒ

**ԳԵԹՍԵՄԱՆԻ**

Գիշերն իր մէջ էր սուզած զանգուածն ամբողջ Տաճարին :  
Այն ծորէն՝ ուր Մարգարէ-Արքան ըմպեց , քիչ մ'անդին ,  
Լերան վրայ՝ ոյր կողերն լի էին ցախով եւ խիճով ,  
Սեւ ծիթենեաց տակ պառկած են Տամումէկն անվըրդով :  
Կը քնանային մինչ անոնք , խոնջ՝ հոգերով դառնահեծ ,  
Գերմարդկային հառաջանք մը միջավայրը խոռվեց .  
Ապրողներուն մէջէն ո՛չ մէկ մարդ սակայն լըսեց զայն .  
Ու արիւնէ արցունքներն կը ցողէին խոտին վրան ,  
Ինչպէս այն հին հրաշքներու անհետացած օրերուն  
Ուր մեռելոց տակաւին կը ցարժիլ համը անիւնն :  
Ու չը կը նար պիտի մարդը ունկընդրել անսարսուռ .  
Միջոցին մէջ արձակուած անյուսութեան ճիշն այն սուր .  
Քանիզի անհուն անձկութեան մ'հառաջանքն էր ան . նոյն ինքն  
Սստըւած էր կը քըրտնէր ոգեւարքին իր քըրտինքն :

Զայն դո՛ւք միայն լըսեցէք , դուք , երկնառաք հրեշտակներ ,  
Աչքերնիդ , վառ՝ արցունքով , զոր չէին ցայն վայր ճանչցեր ,  
Ամոքելու համար գէթ անոր վըսեմ հեւքն ու հեծ .  
Կը սրսակէին իրենց սուրբ գութը՝ Զոհին վըրայ մեծ ,  
Գեթսեմանի , որ ծաղկիս պիտի փառքով , օր մ'անեղծ ,  
Դո՛ւն ալ կոծքէն Սստուծոյդ կը սարսուայիր սիրայեղծ :

Իր անկարան լողիկին մէկ ծայրին մէջ փաթթըւած ,  
Կը շարժկոծի՝ կը հեծէ ան ճակատով փոշեմած :  
Մազերն երկայն , ցիրուցան , — որոնց մէջ դեռ կը տրոփեն  
Տըրտում քանի մը ցոլքերն լուսապսակ մ'ոսկեղէն —  
Կը քաշկըրտուին խառնամառն , մէջը աւագ ու տիղմ լիքն :

Սն կը լըսէ իր ներսէն լալը ցեղին ջընջուելիք .  
 Շիջած դարերը բոլոր կը վերածնին իր աչքին .  
 Ու , գոչելով երկընքի լոռութեան մէջէն անձկագին ,  
 Թափուած արեան կոհակներն , փըրփրած ծովու մը հանգոյն ,  
 Կը բարձրանան մինչ իր սիրտը՝ տըրտութեամբ տոգորուն :  
 Ո՞վ Կեդրոնեան պարտէզ , վայր տուրք այլ նաեւ չարաշուք ,  
 Ո՞վ ապաւէն վեհ , ուր տեղ Դաւիթ թափեց արտասուք ,  
 Տեսար գուն թէ արդարն ի՞նչպէս , անդո՞ի մատնըւած ,  
 Պըղծութիւններն աշխարհին սոսկ իր սիրտովը լըւաց ,  
 Ու մարդկային խըղճիսայթի ու մեղքերու շալկած բեռն ,  
 Գիշերին մէջ բարձրացուց աղերսարկու իր ծեռ քերն .  
 — Զարհուրեի այս բաժակը , ա՞խ , ինձմէ տա՞ր անդին ,  
 Դուն որ տըւիր անըզգայ անէութեան՝ կեանքն ինքնին ,  
 Եւ որ կըրնաս , առանց բնաւ ուղղութենին շեղելու ,  
 Յաւերժութեանն օրէնքիդ՝ ընել միշտ գործըդ հըլու :  
 Թո՞ղ կատարուի սակայն ո՞չ իմ կամքս , այլ քուկըդ միայն :  
 Ու դուք զարմին մարդկային նախածինները համայն ,  
 Եւ դուք , զորս Տէրն է պահեր ապագայի՛ մ'յայտնապէս ,  
 Ամէնքդ՝ օրհնեա՛լ դուք , որո՞նց համար պիտի մեռնիմ ես :

Կ'արտաբերէր մինչդեռ նա իր այս Տըրտունջքը անմահ ,  
 Սուրբ հրեշտակները , անխօս , թեւասքօղուեր են ահա .  
 Մէջտեղերէն ծանրօրէն շարժող ծառոց ճիւղերուն ,  
 Գիշերական հոմն անցաւ ինչպէս տըրտում մի վայիւն ,  
 Ու երեւցաւ քաղքին սեւ պարիսպներու ոչ շատ մօտ ,  
 Շողքն ու սողալն մութին մէջ , անքեր լերան ըստորոտն ,  
 Հորիզոնին եղերքին , փայլակներու պէս տըրմոյն ,  
 Մատնութեան եւ մախանքի ատելավառ ջահերուն :

## ՄՈՒՍԱ-ԷԼ-ՔԷՄԻՐԻ ԱՍՏՈՒԱԾԱՑՈՒՄԸ

Դամասկոսը արքունական , երկինքին տակ վլճիտ , զով ,  
 Խընկահոտուած դաշտի մը մէջ , որ քընացած է դեռ լուռ ,  
 Եղջիւրներու , արմաւներու , յասմիկներու ծոցէն կուռ  
 Վեր կ'ելլէ վեր , զերդ մեծ շուշան մը՝ լի ոսկի շիթերով :

Արևելքը բացուած է հոն , ու կ'արտասուէ վարդ խուրձեր ,  
 Ու կը խայտայ աշտարակիկը , կը փալփիլ գըմբէթն հին ,  
 Զըլարթ հովին թեւերը բոյրը վարդերուն կը տանին  
 Ցողերուն՝ ծեր Լիբանանի , զորըս գիշերն է լացեր :

Զարթօնք , զով օդը երգերով ու թեւերով կը թըրթռայ .  
 Սիւրիացի յովատակներն վըրընջալով կը ցատկեն ,  
 Ու զգաստ՝ ըզգօն արագիլներն տանիքներուն բարձունքէն  
 Ահա կը դիտեն արեւին ժայթքը խոյանքոն իր հըսկայ :

Թըթենիի , ժանտաթուզի կանաչներուն վերեւէն  
 Ժանեկագեղ ծնօտին վըրայ մինարէին , աւասիկ ,  
 Մուէզզինը կը ծայնարկէ վանկերով սուր ու սաստիկ ,  
 «Ալօթքի , օ՞ն , աղօթքի . Զիք Աստըւած՝ բաց Ալահէն» :

Իշապաններ , ուղտապաններ , փողոցներու մէջէն նեղ ,  
 Կը քըշքըշն իրենց ուղտերն ու էշերը ծանրաբեռն .  
 Ու ժըխորէն բազմապատկուած աղաղակներն , կանչիւններն ,  
 Շըրջան կ'ընեն զըռիններէն , պազարներէն ներս շըքեղ :

Հըրեաներ , կըշիռքը ծեռքին , ու մէջքերնին կաղամար ,  
Վաճառողներ , ծաղկի , միրքի , կերպասներու եւ սաթի ,  
Ու հեծեալներ անապատի , նիզակախրոխտ , դեռատի ,  
Շուներուն միջեւ հոս ու հոն , կը վազվըոտին անդադար ,

Սըրինգ ածող , թըմբուկ դափող , դըժնեայ դէմքով խեռ մարդիկ ,  
Էմիրներ ու մուրացիկներ , օտարական գերիներ ,  
Ու կընիկներ , նըստոցներուն մէջ՝ զոր սեւեր եւ շալկեր ,  
Մեւեռելով աչքերնին սուր՝ քողին տակէն թափանցիկ :

Կը խըռովի , կը խառնըւի , կ'ալեկոծուի ամբոխն հոծ ,  
Խեղերինըւած՝ մեծ պատերու միջեւ ճերմակ ու երկայն ,  
Հանգոյն ծովու մը ծըփանուտ , ու անոր պէս մողնչածայն ,  
Մինչ կ'ելլէ տիւը վեր երկինք , ուսկից կ'իջնէ կրակ ու բոց :

Ու կ'ողողէ լոյսը զերմին բովանդակ մէջը ամպին .  
Արեգակին թանձըր մոխիրն այերին մէջ կը լողայ .  
Դեռ նոր շարժող տերեւին տակ թըրոչունը քուն է հիմայ .  
Ու դադարած ամէն աղմուկ , կ'այրի կէս օրը լըոին :

Ժամն է արդ , ուր խալիքան , նախ քան ցերեկի իր յոյլ քունն ,  
Հարեմէն դեռ նոր դուրս ելած՝ յասմիկի հեշտ բոյքերով ,  
Կը լըսէ դատն , ու ներում կամ մահ կը վըճոէ անվըրդով ,  
Զի ծեռքին մէջ ունի պատիւը , կեանքն ու մահն ամէնուն :

Ահաւասիկ դիւանը բաց է , անոր մէջ , ամէն տեղ ,  
Մէն մի համարը Գիրքին սուրբ՝ դըրուագուած վրան պատերուն ,  
Արծաթ , բիւրեղ , տառերով նուրբ շողահիւսուած է սիրուն ,  
Դետնէն մինչեւ կամարը , միշտ պահելով փայլն իր շըքեղ :

Պատմուճանին ներքեւ ասուի , վըտաւակին տակ հիւսկէն ,  
Գարգմանակին՝ ուսկից նիզակը դուրս կ'ելլէ քառանկիւն ,  
Արեւելքի էմիրներն բարձր հասակնին ցից՝ կանգուն ,  
Շուրջը Ռւմմեան վեհապետին , Սիւէյմանին , կը տրնկեն :

Ու իմամները Մէքքէի , ծանրագըլուխ , աներեր ,  
Հոն են , գերձած ճակատներնին փաթթած շըլարշը կանաչ .  
Ու անոնց քով գերեհալած ցեղերու զոյգ պետեր քաջ ,  
Որոնց՝ արեւն եզիպտոսի՝ թեւերնուն կոճն է մըրկեր :

Խորը , պողպատ հագած ըզզեստ , դուռներուն քովը կանգուն ,  
Եթովպացի սեւամորթներ , որ կը թըւին՝ լըռակաց՝  
Ուրուականներ ռազմիկներու , որոնց հոգին է մեռած ,  
Ու փայլող կայծ մը միայն լոյս կուտայ իրենց աչքերուն :

Խըրուկի գոյն կօշիկներով ոտքերը դրած խաչածեւ ,  
Խալիքան իր բարձերուն վրայ ընկողմանած կողմնակի .  
Զեռքը թուրին մարզըրտայեռ խընձորակին վրայ ոսկի ,  
Կը մըտածէ՝ յափըշտակուած խորհուրդներէ կընճուոտ , սեւ :

Զի ա'լ անցած է ժամանակը մեծութեան խըստամքեր,  
Աստուածային այն ուղտապանն, ու կաշեգործը բարի,  
Եւ Սի, Սուրբը Ալահին, հրաժեշտ տալով աշխարհի,  
Հոգիներէն իրենց՝ ներքին երկինք մ'էին յօրիներ :

Ազնիւ՝ անոնք, պարտեալներուն հանդէալ իրենց այն դարու,  
Խոնարհներուն հետ կ'ընէին ծընրադրութեան ելեւէջ,  
Իրենց ուղտին ըստեւն, հիւսուած ազօթանուէր խոկմանց մէջ,  
Ոչ ծիրանին՝ կը փաթթէին ճակատնուն հեզ եւ արու :

Աւա՛ղ, անցած են արդ անոնք այս աշխարհէն ալ անդին,  
Ու գըռեհիկ ժառանգներուն թողլով իրենց սուրն ու զահ,  
Եթէ կ'ապրին իսկ յաւըրժ փառքը դեռ կեանքի մը անսմահ,  
Բայց մեռած են ամբողջապէս՝ նըկատմամբ որբ աշխարհին :

Ումեանին սիրտը կը կըրծեն կասկածներ սուր ու խէթ խոր,  
Իր ծանր արկղերն անուշահուտ մայրով, փղոսկրով են առլի,  
Եւ սակայն ո՞վ պիտի կըրնայ կըշոել ծարաւն ահոելի  
Ազահութեան պիղծ հործքերէն մաշած հոգւոյ մ'ախտաւոր :

Գահուն Հանէպը, բարապանն օգոստական մեծ շէմքին,  
Որ կնիքն ունի ծեռքը, մականն ու թուրն, երեք անգամներ  
Ծունկ չոգելով՝ ըստու. Տէր մեծ. Տէր խըստադատ, արդար Տէր,  
Դուն իսլամին՝ վահան, պաշտպան՝ օրէնքներուն երեքին,

Փառաւորուած Ալահին աչք, Մարգարէին խալիփան,  
Որ տիեզերքը կը վարես՝ ելքէն մինչ մուտքն արեւուն,  
Արդարամիտ իմաստութեամբ եւ զօրութեամբ մը անհուն,  
Հաւատացեալ հոգւոյն բերկանքն՝ որմէ չարերն կը զոփան,

Ինչպէս արդէն իսկ գըրուած է սուրաթներուն մէջ գիրքին,  
Քանի որ պէտք է տալ հաշիւ, ու ըլ մընալ պարտական,  
Եկած է մարդն՝ առնուլ վընհոք իր կեանքին կամ մահուան.  
Մ'յս՝ ըսելիքս. — ու Սիւլէյման լըռեց, շարժեց մատ մ'ուժգին :

Ալրահակները մետաքսէ, տակաւին նոր ծալլուած,  
Բացուեցան: Յա՛նկարծ, ծեր մը մեծ, հագած սուզի խեղմ լաթեր,  
Ուները բոկ, զըլուխը մերկ, երկու ծեռքերն են կապեր,  
Մեմին վըրայ կ'երեւի հոն, զերդ ծեր արծիւ մը զածած :

Մօրուքը, ծանըր ծուէններով, կուրծքին վրայ լայն՝ ահազին,  
Ա՛լ աւելի ըսպիտակ քան ծովուն փըրփուրը փախչող,  
Ի կախ կ'իյնայ: Արհամարիանքն ուռուցած է ողնգափողն,  
Ու ակնախորշ անծաւին մէջ շող կուտայ վէս նայուածքին :

Կարմիր ակօս մըն ալ կայ դեռ, վէրքի ըսպի մը զըմնէ,  
Գանկէն մինչեւ ազ յօնքին վրայ, անցնելով ողջ ճակատէն,  
Որ կը ցըցուի, ամբաստանող նախանձին դէմ բրոնած քէն,  
Ու լուտանքին դէմ սըրտմըտած՝ թըշնամանքը կ'այպանէ :

Եէմէնցիներն, Հիմազցիներն, Սիւրիացիք, Ափրիկեանք  
Ճամբայ տալու համար իրեն, պահ մը կ'երթան մեկուսի.  
Ու ան, առանց բնաւ ծըռելու իր կառուցուածքն հերոսի,  
Երբ կը հասնի բազմած վեհին առջեւ, յուշիկ՝ կ'առնէ կանգ:

Մին՝ շանթահար, կար կործանած երազներուն բարձունքն,  
Միւսն ակուաներն փայլեցնելով ծիծաղի մը մէջ լեղի,  
Ինչպէս կըրկնակ փայլով մը որ զոյգ սուրերէ կը ժայթքի,  
Անոնք միմեանց կը փոխանցեն հուր աչքերով ոխ ու քէն:

Արդ, կեղծելով — իբր անգուսնանք — չը ճանչնալ մարդն առջեւի,  
«Այս զերին ո՞վ է, ո՞վ Հանէպ», հարցուց յանկարծ Սիւլէյման.  
«Ի՞նչ է ըրած» . — «Մատնիչ մ'է, ո՞վ խալիփա, եւ կ'ըսուի ան  
«Մուսա-Պէնի-Նոզայր, ա'յո, ու Մաղրէպի է վալի:

Գոհ չը մնալով կեղեքիչն Ափրիկէն, ու խեռ լուծին՝  
Ենթարկելէն միւս էմիրներն, հաւասարները իրեն,  
Զըսպասելով ծեր հրամանին, ու հրահանգի՝ իր Տէրէն,  
Գոթերուն հնտ կըուուի համար, ծովէն անցած է անդին:

Ինչպէս սեւ անգըլ, մ'ահարկու, որ կը յածի հոլաթեւ,  
Լեցուած է ան միտով՝ արեամբն ու ոսկիովը առատ  
Կըռապարիշտ Քրիստոնէից եւ Հըրէից անհաւատ,  
Կողոպտած է այսպէս քու ինչքդ, ու զողցած գանձդ՝ անդեղեւ,

Ամբարտաւան, նախանձամիտ, յափլշտակող բընութեամբ,  
Ատելավառ ընդդէմ Անոր՝ որ Խոլամին է հոգին,  
Ան կայսրութեան միութեան տալ խորհած է ցունց մը ուժգին,  
Որ Արեւելքը բաժնը Արեւմուտքէն ապրստամբ:

Մոռնալով թէ ուրիշ բան չէ ինքն այլ աղտոտ փոշի լոկ,  
Որ բերանիդ մէկ շունչը միայն պիտի ցընդէր՝ փարատէր,  
Ան երազած է ուռեցնել իր դիրքն, հանել այնքան վեր՝  
Մինչեւ հասնի կատարն այն վեհ, ուր քեզ կը տեսնէ ամէն ոք:

Եւ ո՞վ զիտէ — զի փառասէրն, եւ որուն շիլ է հոգին  
Կը մըխըրճի սեւ ճամբուն մէջ զոր Անիծեալն է զըծեր —  
Բերանով ու սիրտով՝ Աստուածն իր ուրացած արդեօք չէ՞ր,  
Սիրովը լոկ կուսածինին, անոր անմիտ կըրօնքին.

Կանգնեցնելով նորէն ոտքի՝ կործանածներն երէկուան,  
Ու զըծուծներն այդ ընելով վատ իղծերուն իր գործիք՝  
Զէ՞ր մըտածեր միթէ մատնել իր ընկերները ուազմիկ  
Շուն հրէից, զայլ քրիստոնէից վրէժխընդրութեան անսահման :

Ու, ինչ որ ցոյց կուտայ ներքինն իրենց հոգւոյն գաղտնիքին,  
Յաջողցնելու համար իրենց դաւն ու ոճիրը՝ ի՞նչպէս  
Այրին մեռած գոթ արքայի մ', որուն անունն էր Քսերէս՝  
Ասոր որդին Ապտէլազէզ կ'առնու կ'ընէ իրեն կին:

Բայց անսայթաք իմաստութիւնդ, մեծ է եւ բարձր այնքան՝ որ  
կը ընայ փշքել անհաւատին նիւթած հնարքներն ամէն՝ ցած։  
Սղուէսն աւա՛սիկ, խալիքա, ծուղակին մէջ է ինկած։  
Դատապարտէ՛ կամ ներէ՛, ա՛յս է խընդրանքս, ո՛վ դատաւոր։

Ճռընչեցնելով ծեր Մուսան յայնժամ իր շրդան երկաթէ,  
Ու տանելով խոժոռ ճակտին՝ իր բազուկներն ամրակուռ,  
Պոռաց. — Թո՛ղ սուտը ամընայ, ու մախանքը մընայ լուռ,  
Զի իմ ութսուն տարիներուս պատիւին վրայ կը թընդէ։

Գովե՛ստ Անոր՝ որ է Մինակն ու Բարձրեալը, զի մենք միայն  
Ուրուականներ ենք սընոտի։ Անեղ՝ յաւէտ կենդանի,  
Մարդերու հոծ բազմութեան վրայ աչք մը կ'ածէ լոկ անի,  
Ու, ինչպէս ծուխ մը ցընդական, կը տարտըղնէ յանկարծ զայն։

Փա՛ռք Բարձրեալին. ինքն է միայն յաւերժ։ Աշխարհս այս բոլոր  
է անցաւոր, ու կը թըռչի դէպի բոպէն վեհագոյն.  
Բայց դարձնելով ինք իր ազին մէջ խոր՝ երկինքը անհուն,  
Դատաստանին վերջին՝ պիտի հընչեցնէ փողն ահաւոր։

Անոր՝ վըսեմ աչքին առջեւ պիտի լինին մերկ՝ սիրտերն,  
Ու Սուրաթի այն կամուրջէն, որ սուր է քան ածելին,  
Պիտի անցնի Արդարն՝ առանց իյնալու մէջն անդունդին,  
Ինչպէս փայլակն որ կը ճեղքէ երեկոյի թանձր ըստուերն։

Հոտաւէտուած՝ մուշկով, զմուռսով, ու նարդոսով քաղցրաբոյք  
Անոր վէրքերն պիտի փայլին քան արշալոյսն երկնից վրայ,  
Պիտի ժայթքեցնէ Սլահն անոր շըրթանց համակ սիրահմայ  
Քառեակ գետեր կաթի, մեղքի ու զինիի լուսաթոյք։

Յաւերժավարդ ճակատներով պըսակագեղ կուսաններ,  
Որոնց աչքերը քան ամրան մեր արեւներն են փայլուն,  
Եւ ա՛յնքան քաղցր, որ բիբերնէն ինկած նայուածք մը իսկոյն  
Պիտի փըրկուած ու հնազանդած Խալիսն ինքնին արքեցնէր։

Ու Հուրիները երկնային, այդ էակներն անարատ,  
Շուշանի պէս ներմակ, խունկի մաքուր բոյրով թաթաւուն,  
Իրենց թեթեւ թեւերուն մէջ, կուրծքերնուն վրայ պաղպազուն,  
Պիտի ընեն իր հեշտանքին հրայրքն աւելի եւս առատ։

Ու օրերէն եւ դարերէն եւ միջոցէն ալ անդին,  
Մըլիմանին վերապահուած երանութեամբը անվերջ  
Պիտի տեսնէ Բարձրեալը՝ Միակն իր առջեւ կանգնած պերճ,  
Պիտի գիտնայ՝ ինչ որ ոչ ոք երազած չէ տակաւին։

Բայց շընագայլն այն զարշելի, որ կը բզբքաէ խածնելով,  
Սըլինոտած առիւծը ծեր՝ զերեզմանին հասած մօտ,  
Դեռ չը փըչած հոգին, անոր շողիքին ժահրը կեղտոտ,  
Հստուերին մէջ, պատառ պիտի լափէ զայն, անխոռով։

Իսկ այն վատը, էմիր՝ Հաճէալ կամ խալիֆա լինի՛ ան,  
Զոր կը տրորէ, կը գունատէ ուրիշին փառքը անշէջ,  
Զայն Քարկոծուած Խպիսն առնէ պիտի իր պիրկ ճանկին մէջ,  
Ու սոսկումով եւ զըզուանքով պիտի թըքնէ անոր վրան:

ԱՌ ի՞նչ ըսեմ. ոչինչ. քանզի գործիս հասած է վախճան.  
Սպրեր եմ շատ. պիտի մեռնիմ. աշխարհի ա՛յս է օրէն.  
Հըշտակները, կեանքըս, արիւնս, Սլլահն ու իր մարգարէն  
Որոտէն աՌ բարձըր ծայնով իմ տեղ տըւին պատասխան:

— Մատնի՛չ, բերանըդ մի՛ առնուր, մի՛ պլողեր այդ սուրբ անունն.  
Պոռաց Սուլթանը. պատասխան տուր. ոճիրներդ ըսէ՛ շուտ  
Գոթաց քըսան ոսկի թագերը, եւ հարուստ կողոպուտն  
Սքայական քաղաքներուն, գո՛ղ, ըսէ՛, ի՞նչ ըրիր դուն:

Կիրք լըռութեան կամ նըրբամիտ նենզի անցած է ատենն.  
Սրեւմուտքի ամբաստանած են քեզ բոլոր էմիրներն.  
Իբրեւ փըրկանք անպէտ կեանքիդ՝ այդ զանձերուն քեր հոս քեռն.  
Ու տո՛ւր կորանքդ անապատի թո՛ղ աւազները ծածկեն:

Կերածներն իր թո՛ղ դուրս փըօխէ՛ ըստրուկներու այն զոլիրն,  
Որ ամբոխն եւ արքայից կաշառքներովս է զիրցեր.  
Հսաւ Մուսա. աՌ խօսք չունիմ. իմաստուններն եւ քաջեր,  
Ո՛վ խալիֆա, զիտցի՛ր ասի, երկու անզամ չեն խօսիր:

Դահուն առջեւ կը կանգնի, դես դեղին կրտրած, Սիւլէյման.  
— Մատնիչն այդ, բոկ՝ բացգլուխ՝ կապուած՝ թո՛ղ նըստի, դէմքն  
իշու մը վրայ, ու իր գնացքին շըքաղիներն՝ ամբոխին լետեւին,  
Մոլեգին ճիչն ու կանչը, ցեխն ու թող խիճերը ըլլան.

Իսկ ներքինի մը չուանով մը զայն վիզէն թող բըռնէ.  
Մարմինին վրայ, արիւնլըւայ՝ ուսէն մինչեւ բոյթն ոտքին,  
Շաչող մըտրակը, գուիհէ գուիհ, հարուած տեղայ թող ուժզին,  
Ու կրտրեցէք գըլուխն անոր, արեւն երբ մարը մըտնէ:

Գացէ՛ք ամէնքըդ եւ զիտցէ՛ք թէ իմ անլըէալ՝ անաչառ  
Սրդարութեանս առջեւ ոչ ոք պէտք չէ շնորհի բնաւ յուսայ.  
— Կ'արժէ վլճիւը, դատաւոր. այո՛, ըսաւ լոկ Մուսայ.  
Խալիֆ, ի հուրն յաւիտենից վըրաս խորհիլ մի՛ մոռնար:

Հայհուչներէ, հարուածներէ պատուած, քաղքին ընդմէջէն,  
Թասուն իշու մը վրայ, անարգ բեռներու միայն անդրուվար,  
Ռազմիկը ծեր, հագուած քուրչի կտորուանքներով հողմավար,  
Կ'երթայ անվիշտ, անյոյզ. ծեռքերը թիկունքին կապուած են:

Կ'ոռնայ ամբոխն ու կը վազէ իր ետեւէն, մինչ քարեր  
Կը թըռկոտին, ջաղխելով դէմքն ու բազուկներն. մըտրակէն  
Սրիւնոտած է մէջքն ամբողջ. սակայն աչքերն իր փակ են,  
Զի տեսներ բան մը. չի լըսեր բան մ՛, անըզգայ, աներեր:

Անոր հոգին կ'երթայ դէպի այն տարիները փայլուն,  
Որոնք իրեն կը թւրէին աննուազելի եւ անվերջ,  
Երբ, խորհելով, ա'յն ատենէն, ճակատազրին վրայ իր պերճ,  
Կը թողուր իր երկիրն՝ Եշմէնը, կաշիէ վրանն՝ իր տունն:

Երբ դեռ արբշիո՛ մատղաշ սըրտի բուռնաւիւնով, մոլեզին,  
Երկիրն ի վեր կ'աղաղակէր ինչպէս կրոիւն մ'առիւծի,  
Որ կը փորձէ մոլնչել, կեղեւը պատռելով ամեհի՝  
Արմաւենւոյն կարծր, որուն շուքն էր կայքը իր որրոցքին:

Կը վերյիշէ Սիւրիոյ, Պարսից հետ կրոիւներն՝ զորս մըղեց,  
Կարթագինէն ու Եգիպտոսն ու անապատն հըրավառ,  
Ու կատաղի այն խեռ ցեղերն զորս հալածեց դիր եւ դար,  
Ատլասի մութ կիրճներէն մինչ արեւմուտքի ծովը մեծ:

Յետոյ, նեղուցն՝ ուսկից անցաւ Պէրպէրներու նաւերով,  
Ու յովատակն իր ազնուատոհմ, որ տընկելով բաշքը վեր՝  
Հինն երերիոյ առջի անգամ հողն երբ կոխեց անվեհեր,  
Թունդ ցաթկըռտեց փըրփուրին մէջ ու ծովեզրի շաշիւնով

Միջնաբերդ բարձր ամրոցներու յարձակումներն ու աւեր,  
Խառնուրդին՝ ուր լայն ասպանդակին վըրայ կեցած միշտ յոտին,  
Անհաւատից հրոսներէն ներս զբոհ տալով սուր ի ձեռին,  
Դինովութիւնը ուազմիկի երկարաշունչ կը խըմէր:

Ու գոթերուն խումբերը, շէկ կապոցներով ծանր՝ հիւսկէն,  
Մէջքերնին տէգ, խուճապահար դէպի լեռներն ու ծորեր,  
Ու Մաղրէպի ծիաւորները սեւ՝ անոնց հետքն ի վեր՝  
Խուժելով զերդ դեւերու գունդ մ', ու վազելով ոռնալէն:

Ալա՛հ, օրեր յաղթանակի, ժամեր՝ ժամեր լուսաւոր,  
Նախնիքներէն ժառանգըւած դիւցազնական խրոխտութիւն,  
Երբ Թարիւկի սարէն մինչեւ լեռնաշըլթան Պիրէնեան,  
Կը ծածանէր Խալամութեան դրօշակը վեհ եւ հրզօր:

Քրիստոնեաներն երբ Աստուրեանց ժայռերուն գոզը, հեռուն,  
Լեռներուն վրայ ծիւնազազաթ, սարերուն մէջ խուլ եւ խոր,  
Փախած սիրուն քաղաքներէ եւ դաշտերէ ծաղկածոր,  
Արզերուն հետ կ'ապրէին, արծիւներուն, զայլերուն:

Մուսա՝ մէջէն կապանքներուն՝ հասակն ամբողջ ցըցած վեր,  
Ու յօնքերուն տակ ըսպիտակ հրեղէն աչքերն յառելով,  
— Հաւատացեալք, օ՛ն, աւլեցէք մըրթիկներով մարտախուով  
Աստուածառաք մարգարէին դէմ հայհոյող պիղծ շուներն:

Հեղեղներուն պէպէս որ ճերմակ սարերէն վար կը հոսին,  
Ֆրէնկին երկերը խուժեցէք, ո՛վ դուք՝ իմ քաջ առիւծներ.  
Զեզի՝ պտուղներն ուսկի ամէն, ոյց տակ ճիւղերն են ծըռեր,  
Դեղեցկութիւնը կոյսերուն, հացաբոյսերն ակօսին,

Պիդծ կռապաշտին սովորեցուցէք մեր սուրբ օքէնքն անհրաժեշտ ,  
Մի՛ տաք ո՛չ դուլ , եւ ո՛չ դադար այդ մարդերուն զինեզէն .  
Տարէք անունը Ալլահին երկրի ծայրերը ամէն .  
Ու երկինքի Դրախտին մէջ լոկ փընտուցէք ծեր հանգիստն հեշտ :

Հերոսը ծեր կը բարբառի զառանցանքին մէջ այսպէս .  
Ու ցեխն ու քարն ու նախատինքն ու հարուածները անթիւ  
Գաղանական կանչիւններն այն , ծաղր ու ծիծաղն անպատիւ  
Զայն կը տրորեն բիւր գայլերու յարձակումով մը կարծես :

Սրեւմուտքի բոցը , սակայն , Լիբանանի ծայրն , հեռուն ,  
Աղիքներով բոսոր՝ պատէ պատ ուռեցած աւելի ,  
Ողողելով իրմէ բուրնկած ժայռերն՝ կ'երթայ կ'ծաւալի  
Մինչեւ վըրան անշարժ ուղիղ եւ հինաւուց մայրերուն :

Ժամն է մահուան , ա՛լ աւարտած՝ վերջ են զըտած տանջանքներն .  
Սհաւասիկ եղերական գոիիը , փողոցը տրխուր .  
Կը մերկացնէ Եթովպացի մը մութ՝ ծեռքով մը ամուր ,  
Շատ անգամներ փործըւած նուրբ երկայնածիգ իր սուսերն :

Ամբոխն , յայնժամ՝ որուն նայուածքը բազմաչեայ կը լայննայ ,  
Պայծառակերպ կը տեսնէ մարդն՝ արիւնըւայ մարմնոյն մէջ .  
Ցընցոտիներն են երկնագոյն , ու պըսպղումով մը անշէջ  
Պողպատ լողիկը կը փայլի , շըկահելով կողին վրայ :

Ա՛լ հետը չէ հոն անիկա այն չարաշուէք կըմախքին ,  
Զոր պարանովը կը քաշէ ծիգ ներքինի մը ապուշ ,  
Որ կը գայթի , եւ կը հեւայ , յոգնութենէն խոնջ՝ վատոյժ ,  
Եւ կ'երկարէ վիզը վըտիտ դէմքով մը խօլ՝ ցաւագին :

Եթովպացին , ներքինին , էշը խեղճուկրակ , հեւասպառ ,  
Կը ջընջըւին , ի՞նքը միայն կ'երեւի , սուրը ծեռքին .  
Կը ճաճանչեն մազերն , մօրուքն . աշտանակած է իր ծին՝  
Բոսորափայլ շըրթունքներով արարածն այն վեհափառ :

Սպիտակ՝ տասնեակ զոյգ թեւերով արծուէմազիլ էլ-Պօրաքն ,  
Որուն գաւակն-որդան կարմիր մեծղի կըտոր մը կարծես ,  
Որ , բիբերով համաստեղուած սէգ սիրամարգ մը ինչպէս ,  
Փըռեց՝ պարզեց շըբեղութիւնը պոչին դէպ արեգակն .

Ոսկի բաշերը շարժելով , երկնաթըւիչ երիվար ,  
Օդին խաղաղ պայծառութեանը մէջ , հանդարս ու լըռին ,  
Անհառելի բուրումներով խընկեց միջոցն անհունին ,  
Զոր կըտրելով՝ անցաւ մէջն մէկ խոյանքով մ' երկնապար :

Սաւառնաթե՛ւ , կ'երթայ , կ'երթայ ան վեհօրէն , սիգաբար ,  
Կոյսի աղուոր իր աչքերէն , աստուածային իր լանզքէն՝  
Գոլորշացած լոյսի ցոլքեր ու փաղփիւններ կը ժայթքեն ,  
Ու կ'ողողեն իր փետուրները , բացուած՝ զերդ հողմահար :

Կը բարձրանա՞ն երկուքն ալ վեր, վեր այս երկրի ժըխորէն,  
Թեւածումով մը դիւթական, անդիմադիր, ապահով,  
Ու անզըրպետը մենաւոր՝ իրենց լեցուած է փառքով,  
Երբ վեհագոյն սահմաններէն կապոյտին՝ ներս կը մըտնեն:

Ինչպէս անհուն ջահ մը, սաստիկ շարժած՝ ցունցով մ' անսահման,  
Սրեւմուտքը կը ցայտեցնէ մինչ Սրեւելքը սեւցած,  
Ամպրոպներու փայլատակում մը վեհաշուք, մըթամած,  
Ու երկրւան ծիրանիին մէջ կ'անհետի հէք Մուսան:

ՅՈՒ ԱԿՐԻԵՆ

**ՈՎ ԻՄ ԱՍՏՈՒԱԾՍ**

Ո'վ իմ Աստուածս, դուն խոցեցիր զիս սիրով,  
Ու վէրքը դեռ կը կոտոայ.

Ո'վ իմ Աստուածս, դուն խոցեցիր զիս սիրով.

Ո'վ իմ Աստուածս, երկիւղըդ զիս հարուածեց.  
Այրուցքն հոն դեռ կը շանթէ,  
Ո'վ իմ Աստուածս, երկիւղըդ զիս հարուածեց.

Ո'վ իմ Աստուածս, ամէն բան զարշ է, զիտցայ,  
Ու փառքդ իմ մէջ բազմեցաւ,  
Ո'վ իմ Աստուածս, ամէն բան զարշ է, զիտցայ.

Դինւոյդ ալեաց մէջ թաթաւէ՛ իմ հոգին,  
Զանգէ՛ իմ կեանքըս սեղանիդ սուրբ հացոնլու  
Դինւոյդ ալեաց մէջ թաթաւէ՛ իմ հոգին.

Ահա՛ արիւնըս զոր թափել չը կըրցայ,  
Ահա՛ մարմինըս տաժանքի անարժան.  
Ահա՛ արիւնըս զոր թափել չը կըրցայ.

Ահա՛ ճակատըս որ շիկնիւ գիտցաւ լոկ՝  
Քու պաշտելի ոտքերուդ տակ պատուանդան .  
Ահա՛ ճակատըս որ շիկնիւ գիտցաւ լոկ .

Ահա՛ ձեռներս որ չը կըրցան աշխատիլ՝  
Ածուխ հրանուտ եւ ընտիր խունկ ճենճերման .  
Ահա՛ ձեռներս որ չը կըրցան աշխատիլ .

Աւասիկ սիրտս, որ բաբախեց ընդունայն՝  
Դողգոթայի տախտակներուն վրայ տրոփուն .  
Աւասիկ սիրտս, որ բաբախեց ընդունայն .

Ահա՛ ոտներըս նանրագնաց ուղեւոր,  
Շնորհահրաւէր ծայնիդ յօժար հնտամուտ .  
Ահա՛ ոտներըս նանրագնաց ուղեւոր :

Աւասիկ ծայնըս, խըղուըրտիւն նենգ՝ տըխեղծ՝  
Ապաշաւի կըշտամբանքներն ընդունող .  
Աւասիկ ծայնըս, խըղուըրտիւն նենգ՝ տըխեղծ .

Ահա՛ աչքերս, մոլորանքի լապտերներ,  
Աղօթայոյզ արցունքներէ շիջանուտ .  
Ահա՛ աչքերս, մոլորանքի պատկերներ .

Եղո՛ւկ, Աստուա՛ծ ողորմութեան՝ սիրոյ, Դուն .  
Ապախտութեանս անդընդախոր այն վիրապն,  
Եղո՛ւկ, Աստուա՛ծ ողորմութեան՝ սիրոյ, Դուն :

Արհաւիրքի՛ Աստուած, Աստուա՛ծ սըրբութեան,  
Ոճիրներուս, աւա՛ղ, այն վիհը մըթին,  
Արհաւիրքի՛ Աստուած, Աստուա՛ծ սըրբութեան ,

Երջանկութեան, խաղաղութեա՛ն Աստուած, Դո՛ւն,  
Բոլոր վախերըս, բովանդակ անգիտանքս,  
Երջանկութեան, խաղաղութեա՛ն Աստուած, Դո՛ւն,

Դուն այս ամէ՛նը, այս ամէ՛նը գիտես,  
Եւ թէ մարդոց մէջ ամենէն հէքն եմ ես,  
Դուն այս ամէ՛նը, այս ամէ՛նը գիտես .

Բայց ունեցածս, ո՞հ, Աստուա՛ծ իմ, կուտամ Քեզ :

ՀԻՆ ՀՈԳԻՆ

Ունայն ու բիրտ էր իր հոգին.  
Ան վիշտին մէջ կը տեսնէր լոկ  
Սաստկութիւնը տառապանքին,  
Կամ աղէտքին զարմանքն անհոգ.

Արուեստն, անոր տիպն է՞ն յըստակ,  
Զոյգ մ'ըզգացմունքն այս կը ցուցնէ  
Երկու շըքեղ տիպարի տակ  
Մօր մ'եղած որս վըշտաց դըժնէ.

Մին՝ ծեր դըշլսոն է ծրովայի.  
Զարկեր է սուրն որդիքն անխնայ.  
Կը հաչէ այդ սուզն ամեհի,  
Ու ծովեզրին վըրայ կ'ոռնայ.

Ափունքին վրայ կ'վազէ վեր վար,  
Փըրփրոտ ալեաց դէմ կ'ժայթքէ թուք,  
Կը կաղկանձէ վայրագաբար,  
Շուն իրական, ինքնայատուկ.

Միւսը, նիոքէն, որ, շըլմորուն,  
Կը սեւեռէ աչքն աներեր,  
Գեղեցկաշար սալքարերուն.  
Զաւկըներն զոր դիք են սպաներ,

Կ'սպառի շունչը շըրթանց վրայ.  
Կը մեռնի խօլ շարժմամբ մ'յանկարձ.  
Ա՛լ մարմարիոն մ'է անըզգայ,  
Զես զիտեր հոն ուսկի'ց բերուած.

Քրիստոնէական վիշտն է անհուն,  
Ինչպէս մարդուն միրտն ինքնին, ան  
Կը տառապի, յետոյ, խոհուն,  
Կ'տանի յառաջ, լուռ, իր ճամբան.

Գողգոթայի վըրայ կանգնած,  
Արտասուալից, անմըռունչ, ո՞հ  
Մայր մըն է ա'ն ալ սըրտազգաց,  
Բայց ի՞նչպիսի մայր ի՞նչ որդւոյ:

Կը մասնակցի ան տանջանքին,  
Որ կը փըրկէ ազգերն համայն,  
Զոհին տալով գորովազին  
Կարեկցութիւնն իր անսահման.

Եւ զի ամէնքն իրեն որդի  
Են, աշխարհի՛ վրայ համօրէն  
Ամբողջ իր գութը կը յորդի  
Իր սըրտի եօթը վէրքերէն.

Ա՛խ, ի՛ր փառքին համար, երբոր  
Բացուի երկինք օր մ'յանօրէն,  
Սնոնք որ հեզ՝ հաւատաւոր՝  
Բարի եղան, հեռու Զարէն,

Սնոնք Սիոնի բլրին վրայէն  
Պիտ' վերթեւեն երանաւէտ,  
Վերափոխման բացած ճամբէն,  
Դէպի վերին բերկրանքն յաւէտ:

ՍԻՒԼԱԲ ԹՐԻԽՑՈՄ

ԿՈՐՍՈՒԱԾ ԺԱՄԱՆԱԿԸ

Ո՞րքան քիչ գործ այնքան ջանքի եւ տաղտուկի փոխարէն .

Ամուլ հոգեր կը լեցընեն օրերնիս .

Անոնց վոհմակն անազորոյն կը հալածէ մեզ սաստիկ ,  
Մեզ կը քըշէ , մեզ կը լափէ . ու կ'անցնի պահն օգտակար . . . :

«Վաղը երթամ պիտի տեսնել , վաղն , այն հիւանդն իր տան մէջ .  
Վաղը , դեռ նոր բացուած զիրքն այս՝ պիտի նորէն առնեմ ծեռք .  
Վաղը , ըսեմ պիտի , հոգիս , թէ ես քեզ ո՛ւր կը տանիմ .  
Վաղը արդար եւ զօրաւոր պիտի ըլլամ . . . ոչ այսօր» :

Այսօր , սակայն , ի՞նչ գըրգանքներ , ի՞նչ երթուգնաց , ի՞նչ այցեր .  
Ու մեր թէյի բաժակներուն շուրջը ի՞նչպէս կը վըխտայ  
Սնկարեկիր պարը ամբողջ , ա՛խ , մակաբոյծ պարտքերուն .

Այսպէս անգործ կը մնան եւ սիրտը եւ խորհուրդն եւ զիրքն .  
Ու մինչ մարդիկ իրար կ'ուտեն քաշկըռտելով կեանքերնին ,  
Բուն ճշմարիտ պարտքն ըստուերին մէջ կ'ըսպասէ , հոն , կամքին :

ՍԻՐՏՍ Է ԲԱՐԻ

Սիրտս է բարի . չեմ ցանկար ոչ մէկ անձի ոչ մէկ չարիք .  
Բայց ուրիշին մորթած եզէն կ'ուզեմ բաժինըս առնել .

Ու , հակառակ քաղցր բարքիս , կը փափաքիմ վերջապէս  
Որ մըտրակը կառապանիս արագոտնէ քիչ մը ծիս :

Արդար եմ ես . ու կ'զգամ թէ աղքատ մ'է ինձ հաւասար .  
Եւ սակայն , մինչ նաքարակիտ մը կը նետեմ այդ մարդուն ,  
Կ'երթամ բազմիլ կոչունքին մէջ , զոր խնայասէր հայր մ'երբեմն  
Է պատրաստեր , մեծ ջանքերով , իմ ապագայ զուարճանքիս :

Ուղղամիտ եմ . իմ ըստացուածքըս չեմ պարտիր ոչ ոքի .  
Բայց իմըս չէ հացն այն որ իմ հասկերուս մէջ կը խըշայ .  
Ժառանգորդ յոյլ՝ մեռելներով աղբըւած մեծ դաշտերու :

Զիս զիրցընող այս անդադրում կոտորածին մէջ , այսպէս ,  
Բընութենէն նըշանակուած , կը քընանամ՝ կը ծաղկիմ ,  
Ճիւաղի մը արիւնարբու եւ անմեղուկ ծագին պէս :

ՀԻՆ ՏՈՒՆԵՐ

Նոր տուներն չեմ սիրեր բնաւ ես .  
Անոնք ունին դէմք անըզգած :  
Հիներն , այրի կիներ կարծես ,  
Կը մըտածեն , տըրտում նըստած :

Ճեղքերն անոնց գաճին մըռայլ  
Խորշո՞մներ են կարծես ծերի .  
Ապակիներն կանաչափայլ  
Նայուածք մ'ունին թախծոտ , բարի :

Ասոնց դուռներն են մըշտաբաց ,  
Զի ծըխնիներն ալ հինցած են .  
Ու պատերն են ընտանեցած՝  
ԱՇՆՔԱՆ շատ մարդ ընդունելնէն :

Բալին կոպղին մէջ՝ կապեր ժանգ ,  
Զի սիրտերն ալ զաղտնիք չունին .  
Թափեր՝ ոսկւոյ փայլ , զարդարանք .  
Բայց պատկերներն կը նըմանին :

Անոյշ ծայներ հոն կան ի քուն .  
Ու սրահակին տակ լայն մահճին՝  
Շունչն հայրենի հոգիներուն  
Կը շարժէ դեռ ծալքերը հին :

ԱՇԽ , ծըխնելոյզն այն՝ մուքէն սեւ ,  
Ուսկից կը լսես որ կը շուընչան  
Ծիծառնիկները կամ անծրեւ ,  
Գարնան ըսկիզբը կամ ձըմրան :

Սանդուխն , որուն այնքան ճըշդիւ  
Դիտէ ոտքն՝ այն լայնկեկ ու ցած  
Որոշներուն համրանքն ու թիւ ,  
Զի զանոնք ինքն է փոսցուցած :

Տանիքն՝ հակած կողերուն վրայ .  
Ու որդնակեր ըշտեմարանն ,  
Ատաղձն որուն խորհիլ կու տայ  
Անտառներուն՝ որ ալ չը կան :

Միրե՛մ սրահին մեծ զեղեցիկ ,  
Ուր է օմախն ընտանիքին ,  
Միակ գերանն այն շեղածիգ ,  
Որ կը կրէ շէնքն ամբողջ ինքնին :

Իր տեղն անշարժ , սակայն ժիր խիստ ,  
Կը պահպանէ ան տակաւին  
Սերունդն այն զուարթ այլ անհանգիստ ,  
Որ կ'վըստահի դեռ իր փայտին :

Իր բեռին տակ չի կոտրիր ան ,  
Թէեւ կողերն իր արդէն բաց  
Կը զգան վէրքեր աւելի լայն ,  
Ու որդերէն են ծակծըկուած :

Ներքին գաղտուկ ոյժով մ'հըսկաց  
Ժողվելով իր մասերն վերջին՝  
Կաղնին լայնաիրտ դեռ կը տոկայ  
Որրաններու շարժուկոծքին :

Բայց կը մնծնան տղաքն օրէ օր .  
Դերանը ծռած է քիչ մ' արդէն .  
Ու պիտի ծռի դեռ մինչեւ որ  
Ապերախտներն զայն կրակ նետեն :

Ու զայն իսպառ երթոր զընզեն ,  
Իր յիշատակն այնքան բարի  
Պիտի թըռչի ծռւխին մէջէն :  
Ան այն ատեն պիտի կորսուի

Իր մնացորդին մէջ ամէն կերպ ,  
Ցըրուած ուրիշ բիւր անուանց հետ .  
Մեռա՛ծ , մեռա՛ծ , զի իրերն երթ  
Մեռնին , ա՛լ չեն թողուր բնաւ ճետ :

Ինչպէս ծիւրած նաժիշտներն ծեր  
Առանձնացման մէջ կը մարին ,  
Իրերն՝ որոնց օրն է անցեր՝  
Կը վերջանան բոլորովին :

Ատո՛ր համար , այրեացաւեր  
Հին տուներու կտորներուն բոց  
Լուրթ գոլին մէջ՝ երազողներ  
Կը տեսնեն միշտ այրիլն հոգւոց :

## ՕՏԱՐԱԿԱՆԸ

Ինքնիրենս կ'ըսեմ յաճախ . Դուն ի՞նչ տեղէ ես արդեօք .  
Զի զըտներ սիրտըդ բան մ'որ զինքն իրեն քաշէ կամ գրաւէ .  
Ոչինչ կըրնայ յազեցընել ըզգացումներդ ու խորհուրդդ .  
Կարծես անհուն երջանկութեան մը բացը կայ հոգւոյդ մէջ :

Եւ սակայն , ի՞նչպիսի դըրախտ կորսընցուցած ես միթէ ,  
Եւ կամ թէ ի՞նչ վեհ դատերու ծառայութիւն մատուցած ,  
Որ հոս ամէն ինչ կը տեսնես տըգեղութիւն՝ մոլութիւն .  
Ո՞րն է քուկին գեղեցկութիւնըդ , ո՞րն է քու լաւութիւնդ :

Մըտածումէս ծընած երկնի մ'այն կարօտներն իմ տարտամ ,  
Աստուածային իմ յափրանքներն ալէտք է ծագում մ'ունենան .  
Ի զո՞ւր , ի զո՞ւր կը փինտըռեմ զայն իմ տըղմուտ սըրտին մէջ :

Ու մինչ պատմած այս ցաւերուս վրայ զարմացած կը մընամ ,  
Կը լըսեմ որ մէջըս կուլայ օտարական մը վըսեմ ,  
Ու իր անունն ու հայրենիքն ինձմէ ծածկած է ի սպառ :

**ՄԵԾ ԱՐԶ**

Մեծ Արջն, անեզբանվկիանին կը զգեխումքն այդ,  
Տեսնըւելէն դեռ շատ առաջ կը նըշուէքր,  
Քաղդէացի հովիւներ դեռ չը թափառած,  
Չը բընակած՝ մարմիններու մէջ դեռ հոգին:

Անկէց ի վեր անթիւ ողջեր կը նըկատեն  
Կուրցընելու չափ սըլաքուած շողքն հեռաւոր.  
Ան, անտարբեր զինք չարչարող նայուածքներուն,  
Պիտի փայլի մեռելներու վերջինին վրայ:

Զարմանալի՛ որ քրիստոնեայ տեսք չ'ունիս բնաւ,  
Ո'վ դրժընդակ ծեւ դու, ճրցդրիտ եւ միակերպ.  
Սեւ ասուիի վրայ գամուած եօթն ոսկի սեպ:

Դանդաղութիւնըդ բացայատ ու լոյսըդ ցուրտ  
Կը տարտըննեն հաւատքը. դուն էիր որ նախ  
Քըննել տըւիր երեկոյեան աղօթքս ինծի:

**ԱԼՊԻՐԻ ՍՍՄԷՆ**

**Ի Տ Է Ա Լ**

Այն երկաթի եւ քարի մեծազանգուած քաղքէն դուրս,  
Արշալոյսին, զեղանի պարմանիներ, խըմբովին,  
Գնացին բոկոտըն, խոտին մէջէն տամուկ եւ առոյգ,  
Մաքուր սըրտով, կոյս մարմնով եւ աչքերով՝ անմեղուկ:

Հոգիներնուն մէջ ողջ այգ մը կը յառնէ սարսուալից.  
Կ'երթան, ոսկի կառք՝ կամար երազելով յաղթական.  
Երիվարներ, որ իրենց կը կրեն զահերը փառքին.  
Կայսրութիւններ, նըւաճուած արեւներու ներքեւ նոր:

Անոնց խորհուրդն է նըման ուռենիի սաղարթքին,  
Որ կը շարժի շարունակ էն անըստոյգ շըրշիւնէն,  
Ու ձեռքերնին վէսօրէն ուսերնուն վրայ կը բըռնէ  
Իրենց աղուոր պատմուճանն, առտուան հովէն սըրսըփուն:

Հուրն կը թըխսէ իրենց մէջը եղծումի ստեղծումի,  
Կ' աշտարակներ տապալող սրափողերուն հաւտալով,  
Կ'երթան լեցնել իրենց կուժը նուիրական աղքիւրէն,  
Ուսկից կ'ելլէ լայն ու խոր հինաւուրց գետն օրերուն:

Անոնք ունին արդարին սէրն՝ վատերուն քամահանքն,  
Ու կ'ուզեն որ, ուր ուրեմն, արքայութիւնդ հասնի, Տէր.  
Կը պըղպըզայ աւասիկ, լրւանալով ամէն բիծ,  
Անոնց արինը կարմիր սուրբ ոտքերուն վրայ Վիշտին:

Ոսկի փողեր , թըմբուկներ , դաշտերուն մէջ հընչեցէք .  
Հըպարտութիւն , տարածէ՛ վրանին թեւերդ երկաթէ .  
Ինչ որ կուգայ անոնցմէ՛ զինջ է լերան ջուրին պէս .  
Եւ զօրաւոր ինչպէս հովս որ կը փէ՛ ծովուն վրայ :

Քայլերուն վրայ կը գոռայ զուարթութիւնն քըլքչալիր .  
Կը ներկուի հո՛ղը տիւին աստուածային բոցերով ,  
Քընարներնուն լարերուն մէջէն կ'երգէ հովս անոյշ ,  
Ու կը պըսպղան սըրտին վրայ վարդին՝ սիրոյ արցունքներ :

Դէպ հորիզոնն , հեռուն , հոն , գուրշիներ գլեւով վարդ ,  
Դէպ բարձունքներ ակնախտիղ , ուր կը թըրթուայ շըլացում մ' ,  
Սըբշիո՛ յառաջ խաղանէն զեղեցկութեան մէջ իրաց ,  
Ու մէն քայլին երկնից ա՛լ աւելի մօտ լինենէն .

Դէպ զագաթներն պիսակուած փըրփուրներով լուսափայլ ,  
Ուր կը սիզան փոքնչախրոխտ երիվարներն արեւին ,  
Վերն , աւելի վերը , միշտ , դէպի կատարը վերջին ,  
Հըեղէն երկնից սեամքին վրայ , զարհուրելի , կարմրերփեան .

Դ'երթան , կ'երթան , տարուելով ազդումներէ բոցաշունչ ,  
Եւ Յոյսն , աղէ , թաղծազին , աստուածային աչքերով ,  
Աղքատ կընոջ վերարկուին տակ սեւ , տըժգոյն , դալկադէմ ,  
Որ մ'ն ալ երկինք կը վերցնէ նորէն ձեռքերն իր ծերցած :

\* \* \*

Տառատոկնին տարուբեր հովէն , բոկոտըն , այգուն  
Ճամբայ ելան այդ կերպով , օր մ' այդ տըղաքը աննենգ ,  
Կոյս սըրտով , սուրբ ձեռքերով եւ հոգիով հընչական ,  
Ո՞հ , իրիկուն մըն էր երբ վերադարձան անոնք ետ :

Գաղթականաց նըման հէք , դեղնատենդէն հալումաշ ,  
Սնոնք կ'երթան շընչասպառ , շարժուածքներով անորոշ ,  
Մըթին դէմքով , լեարդներնուն մէջ՝ հեռ , շըրթանց վրայ՝ հեգ-  
ու ժըպիտնին է յոգնած , շիզելամերձ կրակի պէս : լնանք ,

Կորուսած են հաւատքնին , այն որ կ'երգէ ճամբուն վրայ  
Ու կ'սեւեռէ սըրտին մէջ չարին՝ կրունկներն սարտուալից :  
Կորուսած են , կըրծուելով տարակոյսին կեղերէն ,  
Երկինքը որ կը ցոլայ անմեղներուն աչքին մէջ :

Տառապանքին հպարտութիւնն իսկ ուրացած են անոնք ,  
Ու , նըկներն է՛ դառնասիրտ՝ խաժամուժի մը մէջէն ,  
Որ կը մրափէ աղքիւսին վրայ իր անհոգ կենցաղին ,  
Կ'անցնին անոնք անաղմուկ , արջառներու պէս անմիտ :

Իրենց պարարտ երազներն ամբոխին մէջ կ'արածին ,  
Իրենց ազնիւ պողպատէ վերտուած սըրտին ճեղքերէն  
Հըզօրներու վէս արիւնը կը հոսի շիթ առ շիթ ,  
Ու իրենց սիրտն յետոյ օր մը կը գոցուի պարապւած :

Խանութներու սեմին վրայ սընգուրագեղ աղճկակին՝  
Անոնց հոգին նորաբաց՝ ներս կ'ընդունի անցորդներն.  
Ու, երկիւղած՝ միմիայն չաստուածներուն խսկական,  
Զօրաւորներն կը պաշտեն անոնք փոշոտ ճակատով :

Անոնք կ'ուզեն զինուորներ, դատաւորներ, ոստիկան.  
Ու, երբ կ'ըզգան թէ ալ կարգն ապահովուած է ուժին,  
Կ'տեսնեն իրենց մոլութեանց բուծարանին մէջ եռալն  
Մահացու մեծ մեղքերու եօթը ոսկի իժերուն :

Սակայն երբեմն, իրկունները, կը խորհին քաղքին մէջ,  
Անոնց որոնք, ա՛խ, իրենց կըշտին, մազլեր էին վեր՝  
Դէպ ապագան ու, մըրճութամէն խըմել չուզելով,  
Պառկեր էին վերը, հոն, ու կամովին մեռեր հոն .

Ու կ'ըզգան խայթ մը խրդնի, երբ էջքին վրայ բարձունքին,  
Փայլակի շող մ'իրենց ցոյց կուտայ ձեռքերն տարածուած  
Դիակներուն սիզապանծ, որոնց աչքերն վեհագեղ  
Կ'երազեն, յար մեծաբաց, խտէալներն կորսըւած :

### ՍՓԻՆՔՍԸ

Հորիզոնին վրայ կապոյտ՝ հուրքէն թըրթուուն, միայնակ,  
Երկընցեր է հինաւուրց ըսփինքը, էզ, ահազին:  
Բիւր տարիներ են անցեր. ճակատազրին իր հըլու՝  
Իր սեղմանկիւն շըրթներով կ'պահէ անհուն առեղծուածն :

Իր ծընած օրը արդէն ապրող բոլոր բաներէն՝  
Կը մընայ ի՞նքը միայն : Անցեալին մէջ հեռաւոր,  
Դողալ կուտայ իր տարիքն՝ երկբայամիտ խորհողին.  
Ու պատմութեան ըստուերն ի՛ր իսկ կ'ըսկսի ըստուերէն :

Բազմահոլով դարերու հոծ դէզին վրայ ծընբաղիր,  
Արեւին դէմ անխըլերտ ցըցելով կուրծք քաջալանջ,  
Առանց բնաւ վար առնելու արտեւանունքը գոռոզ,

Կ'խորհի կարծես կ'սպասէ, պայծառութեամբ մ'հոգիի,  
Հրամանի՝ վեր կանգնելու իր թաթերուն վրայ քարէ,  
Ու, յամրաքայլ, նորէն իր յաւերժութեան դառնալու :

## ԶՄՐՈՒԽՆՑ

Խաժ զուրին մէջ անտառներու տեսիլ - Զմրուխստ :  
Պարտէզներուն մէջ աչքի պէս փայլող ջըրկայք,  
Աղուոր անգութ աչքեր, նրման խորհրդաւոր  
Անտառին, ուր ոսկի յովազն կը յածի, սէրն :

Գարուն գոյնի . տարիատենչիկ երազ՝ գետին  
Մէջ ցոլացած դեռաբուսիկ թարմ սաղարթքին  
Եւ հոգիի մը՝ ողողուած անբիծ շողքէն  
Կոյս բիւրեղին մէջ ներկըւած կանաչութեան :

Ու գէշ երազը նոյն ատեն զազիր կընոշ,  
Որուն նայուածքը կանաչ ծանր՝ բոցանըշոյլ  
Կախարդըւած սիրտերուն մէջ կը թորէ թոյն :

Կանաչ ծովեր, տեսիլ տըխուր նաւեկութեանց . . .  
Զմրուխստներ . մեծ աչքեր դիւթիչ ու մողական՝  
Հորիզոնին վրայ երկնցած ծեր ըսփինքսին :

## ՏԱՐՈՐԻՆԱԿ ԻՐԿՈՒՆՆԵՐ ԿԱՆ...

Տարօրինակ իրկուններ կան ուր ծաղիկներն հոգի մ'ունին .  
Ուր օդին մէջ զըղայնոտած՝ կ'ալեծլիի ապաշաւանքն .  
Ուր, կոհակին վըրայ դանդաղ եւ հառաչքով մը ծանրացած,  
Շըրթունքներու վըրայ կուգայ մահանալ սիրտը էն գողտուկ :  
Տարօրինակ իրկուններ կան, ուր ծաղիկներն հոգի մ'ունին .  
Այդ իրկունները, ես կ'երթամ ինչպէս կին մը՝ գորովազեղ :

Առտուններ կան լուսապայծառ, ու վարդերով արտախուրուած,  
Ուր՝ ժայռերէ վազող զուրի զուարթութիւններն ունի հոգին .  
Ուր սիրտն երկինք մըն է Զատկի, զանգակներով ամբողջ լեցուն.  
Ուր միսն ամբիծ է, անարատ, ու միտքն համակ է անըստգիւտ.  
Առտուններ կան լուսապայծառ, ու վարդերով արտախուրուած .  
Այդ առտունները, ես կ'երթամ պարմանիի մը պէս ուրախ :

Ցորեկներ կան տըմոյն, ուր խոնջ՝ յոգնած՝ ինքզինքը ճանչնալէ,  
Սիրտը, վարձած հազարամեայ, իր աւարին վրայ կը նըստի ,  
Ուր կարծես էն անոյշ անցեալն ալ վիժակ մ'է գունաթափուած .  
Ուր գերասան մը շըրջուն, խեղճ, տարտամօրէն կը շարժկոծի :  
Ցորեկներ կան տըմոյն, յոգնած՝ ճանաչելու ծանրութենէն .  
Այդ ցորեկները, ես կ'երթամ ինչպէս նախնի մը՝ կորացած :

Տարակոյսի գիշերներ կան, ուր կը պըրկէ քեզ անձկութիւնն .  
Ուր հոգին ծայրն իջած այլեւըս սանդուխին պարուրածեւ,  
Ու սոսկալի անհունին վրայ կախուած տըժգոյն ու դալկահար,  
Կը զգայ խորունկ անդունդին հովլս, ու կ'ընկըրկի ինքնակրոյս :  
Տարակոյսի գիշերներ կան, ուր կը պըրկէ քեզ անձկութիւնն .  
Այդ գիշերներն, ես ըստուերին մէջ ա՛լ մեռել մըն եմ կարծես :

ՀԻՆ ԶԱՆԳԱԿՆԵՐ

Այն զանգակները երբեմնի , ըսէք , հիմակ ո՞ւր կը հընչն :  
Միամիտ անցեալը վախճաներ է : Հրեշտակներն , ճերմակ մեռել ,  
կը հանգին լուռ ու ծեռնամած , տապանին մէջը թեւերնուն :  
Կոյսը փակած է իր աչքերն : Պարտէզներուն մէջ մըտերիմ  
Հոգին հակած շուշաններուն՝ այրիացած է բոյրերէն :

Մանկիկը մերկ , սըրսըփալով յարդին վըրայ մըսուրքներուն ,  
Ա'լ չի տեսներ մոգ արքաները ոտքերուն տակ ծընրադիր :  
Լուռ է քաղաքը ամբարիշտ՝ սըլաքներուն սուրբ խընծղանքին :  
Ժամուն ատեանն ա'լ չի լըսեր գոռիւնին մէջ քարոզներուն  
Արքենի վեհ վանականին երկաժահունչ ծայնին թընդիւնն :

Ա'լ մանկական ո'չ մէկ վըրծին չ'երփնազեղեր , պըսպղուն՝ պայծառ ,  
Խորհըրդատետը մատեանին լուսանցքին վրայ իր կոյս երազն :  
Հովն , որ կ'անցնի շառաչիւնով , կը լացընէ դատարկ տաճարն :  
Ու քահանան , ոսկետիպակ փորուրարին մէջ սեղմըւած ,  
Կիրակիներն , մինակ կ'ընէ սեղանին վրայ իր պատարագն :

Ատենն անցած այն տօներուն վաղընջական վերափըթթումն  
Ա'լ չի ծաղկիր դըմնեայ դարուն սալքարերուն վրայ հնտտի :  
Ո'վ երբեմնի տօներ , որոնք այգին մէջէն կը հընչէին .  
Տօներ , տօներ , ու կուգայիր երկինքն ի վար , պըսակազարդ՝  
Սնուններով սիրուն , ոյց մէջ կապոյտին խոկը կը թըրթուար :

Ա'լ համըրիչները օրհնուած , այրիներուն մըխիթարանք ,  
Չը հատկըտին պիտի երբեք մատուցներուն տակ որբացած :  
Չը կա՛յ այլ եւրս Գողգոթա , որուն մէջը վիշտերն ամէն ,  
Ովկիանի մը մէջ ինչպէս , ուր կը կորսուին բոլոր գետերն ,  
Կը սուզէին արցունքներնին աստուածային հեծքերուն մէջ :

Կ'անհետանայ կ'երթալ հաւատքն ազգաց , թըշուա՛ռ աքսորական ,  
Ու ամենէն յոռի ծառան կ'ըլլայ տունին հրամանատար :  
Հովիւին աստղն ալ նոյն կերպով հետախաղալ է կորսուեր .  
Ու նոթըրտամը սըգաւոր , արդէն կ'տեսնէ , բեկած սըրտով ,  
Հորիզոնին վրայ խոնարհիլը գոթական իր արեւին :

Սակայն ճանանչ մը տակաւին կը ծածանի , շիզելամերձ ,  
Այն երբեմնի ծիրանիին շէկ հուսկողոյնն արիւնաներկ :  
Կը մըսին մնր սիրտերն : Գիշերն կը նըւաճէ զմեզ անծկութեամբ :  
Լըսէ՛ , լըսէ՛ ... ահա կ'երգեն , կ'երգեն վերջին ի խորոցներն :  
Ու աւասիկ ծանծրախտը վեր կ'ելլէ , ծանծրախտը լուսնային :

## ԱՊԱՔԻՆՈՂԻՆ ԱԼՕԹՔԸ

Բուրումնաւէտ պարտէզները գարգմանակնին կը ճօնեն :  
Զուրն արեւէն կը ցոլցըլայ , ու երջանիկ է երկինք :  
Սի՞րտ իմ , դարձի՞ր դուն ըստուերին , որո՛ւն թաքչած էիր մէշն .  
Մնզօրութիւնըդ նախատինք մըն է հուժկու աշխարհին :

Սըրսըփանքով մ' , որ ճարճատիւն կը պատճառէ կեղեւին ,  
Ծառը , զըւարթ հըսկայ , հարիւր ըըղուտ ծեռքերն կը պարզէ :  
Հողը , հոյզոնն արբշիո , կարծես կը խեղղըւի իր ոյժէն .  
Ու խելայեղ տերեւն ունի թեւաւորուած սարսուռներ :

Սի՞րտ իմ , իրաց երջանկութեան մէջ դուն մինակ կ'ընթանաս .  
Եւ սակայն , Յոյաը առութեան կապոյտին մէջ կը հեծէ :  
Աշխատանքի , այլակիրազման ա՛լ ժամանակն է հիմակ .  
Պէտք է ամէն տիւ աւարով ծանր իր իրկունն ունենայ :

Արշաւասոյր կը վագէ սէրն անտառներուն մէջ մըթին ,  
Բարձրացնելով , յաղթազլւարն , իր բազուկներն արիւնոտ :  
Արիւնն աստղի պէս կը կաթի հասունցած կոյս կեանքերէ ,  
Ու գաղջ օդը իրկուններուն՝ կարծես զինի մ'է ուժով :

Արթուն , թըրթուուն , փըթթինազուարն , սիրազեղ է ամէն բան .  
Ու սըրտին մէջ հըպարտութեան մը յորդ արեւը կը կոէ .  
Ուրախութեան ամենէն պերն գոյներն ունի այս աշխարհն .  
Իսկ ես , դէպի դազաղ հակած , կը քաշկըուտեմ խոնջ մարմին մ' :

Ո'վ Տէր , շնորհէ՛ որ իմ ցամքած բաժակիս մէջը իյնայ  
Կաթիլ մը լոկ , կաթիլ մը մեծ , ուսկիափայլ զինիէն .  
Սիրտըս մանուկ մըն է տըկար , որ յուսահատ կը ճըչայ ,  
Շնորհէ՛ , ո'վ Տէր , որ վերջապէս իմ թառամած բերնիս մէջ

Դիեցընող հին ըստինքին կաթը նորէն բըխբըխայ :  
Տո՛ւր ինծի կամք եւ քաջութիւն , յանդըգնութիւն եւ կորով ,  
Տիրանալու՝ նըւաճելու կարիքն հըզօր , առնական .  
Որպէսզի զգամ ես վերջապէս , հոգիիս մէջ ընդլայնած ,  
Պատըուտըւիլը զօրութեան , ինչպէս կոկոնը վարդին :

## ՎԻՇԸ

Ով վիշտ, ի՞նչ մութ քնազդէ այն որ, ըզմեզ քու զբրկըդ կը նետէ :  
ինչու համար կը սարսռանք մենք հեշտութիւնովն այն դրժնդակ,  
երբ կը լսենք ջութակներու ծոցէն ելնելը, բարձրանալն  
Հին ու խորունկ գանգիւններու թրշուառութեանը մարդկային :

Ե՞ր մեր սիրոյ երեկոներն ամենաքաղցր են ա՛յն ատեն  
երբոր հոգին, հեծիւններով ծանր, անոնց մէջ կը խորտակուի :  
Տըխրութիւնն իր սեւ լողիկովը միշտ մեր մօտ կը յաճախէ .  
Եւ ինչպէս մեր մէկ քոյրը մեծ, շարունակ մեր կողքին կ'ապրի :

Բարձրագոյնները մեր մէջէն, աղջամուղջին մէջ նաւելով,  
իրենց ներքին՝ չարչարանքին նըրբատաղանդ գործաւորներ,  
իրենց անդո՞ն ու տառապանքը յըղկեցին զերդ աղամանդ մ',  
Որ արծակել տան անոնց փայլ մը աւելի եղերական :

Ու կ'ըսէ սէրը. ես գինովն եմ մոլեգնած կատաղութեամք :  
Այո՛, հըրճուանքն է շատ բարի, եւ փառքի գոյն կը շողացնէ .  
Եւ սակայն երբ մատըռուակողը մեզի ինք վիշտն է նոյն իսկ :  
Բաժակն այն զոր ան կ'երկարէ մեզ՝ կը թըւի այնքան խորունկ :

Մարաւի եմ . . . ինծի՛ զինին տոչորող մայր երակներուն,  
Սէրն ահաւոր եւ անուշակ, հըզօրներուն յոյսը բոսոր .  
Կը տապանամ տաղտուկէն, ա՛յս, մինչեւ բերանը լեցուցէք,  
Առուահոսող մեծ եւ ազնիւ հոգիներէն բըխած արիւնն :

Հըպարտութիւնն կուտայ ճակտին մեր սաղաւարտ յաղթականի .  
Բայց ես կը զգամ զովութիւններ հեղեղներու, հոսուն ջուրի ,  
Եւ խորածոր ու ողբածայն անտառներու անծայրածիր ,  
Երբ գըթութիւնը կը հըպի ինծի՛ ծեռքովն իր մանկական :

Ամենազօր այն աստուածներն կ'ապրէին օր մ'յաւերժատիւ ,  
Ակնախըտիդ բազմած լոյսին մէջ պըղինձէ ճակատներով .  
Դալուկին խաչը սակայն երբ երեւցուց ծեւն իր վեհաշուք ,  
Երեսն անո՛ր դարձուց յանկարծ ամբողջ երկիրը ծընրաչոք :

Հրայրքներ կ'ուզեմ ես, ա՛յս, կ'ուզեմ ես սէր, հաւատք կ'ուզեմ, հա-  
ննչպէս վայրագ պատերազմիկը՝ վէրքերու անձկակարօտ, լատք ,  
Կ'ուզեմ տեսնել, թէ իսկ լինին պարտութիւններս աներկեւան ,  
Իմ զեղեցիկ աղուոր արեանս ապաժուժելը իմ չորս դին :

Զեռքին ներքեւ, որ կը բըռնէ ողորմութեանց ոսկին փարթամ ,  
Ապրիլ, ըզգալ իմ անծին մէջ ալեկոծմունքն ովկիանի ,  
Պըրկել — սարսուռ կըտրած ամբողջ — պըրկել քնարը , քնարը  
Ու հրատոչոր քընարն ի՞նչպէս կը ճարճատէ իրեն լարերն: [միսին .

Վասընզի ես տառապելու գինովութիւնն ունիմ կըրակ ,  
Եղբայրն եմ մեծ այն զահերուն, որոնց բոցն հովը կ'ոլորէ .  
Եւ որ վէտ վէտ արիւնելով իրենց հոգւոյն ծիրանիներն ,  
Իրենց մեռած պահուն իրենց էն աղուոր հուզքը կ'արծակեն :

ԱՌՈՒ ԼԵ ՊԱՍՏՈՒՆԵԼ

Ա Ղ Օ Թ Ք

Ամէն օր քիչ մ'աւելի, Աստուած իմ, թո՛ղ ես ինձմէ  
Պարպռւիմ որ կարենաս մէջըս բազմիլ դուն լըրիւ:  
Մըտի՛ր իմ մէջըս, Տէ՛ր, ո՛վ ճըշմարտութիւն վեհագոյն,  
Որ մի միայն կը սիրուիս անվերջ, առանց յափրանքի:

Պատարագին, այս առտու, ընդունեցի զքեզ, այո՛,  
Դողդոջ ծայնովըս իմ այս՝ նուիրագործումըդ ըրի.  
Երթամ հիմա, օրհնելով երիտասարդ սկրունդներն,  
Սչքերս յըստակ, ու մաքուր ճակտով, վընիտ, թեթեւցած:

Հոգիներուն թող ըլլայ ոյժ՝ ամէն ինչ որ կ'ըսեմ.  
Սնոնք չունին ա՛լ հըրճուանք, այլ եւս անոնք չունին սէր.  
Փըչած է հով մը ցըրտին՝ բոցերուն վրայ հինաւուրց:  
Կը թափառինք գիշերին մէջ. եւ սակայն լոյս ես դուն:

Անցած ատենլս անոնք լուսաւորուին պիտ՝ յոյսով,  
Ըզգալով զիս եռանդով՝ խաղաղութեամբ եւըս լի.  
Քայլերս իրենց առաջնորդ պիտի ըլլան, եթէ զգաստ  
Պահես զիս. Տէ՛ր, պահպանէ՛, ա՛խ, զիս ինծի դէմ յաւէտ:

Եղի՛ր ինծի, կոկւին մէջ, պաշտպանութիւն ապահով.  
Պահէ՛ իմ մէջըս անշէջ, շարունակ լոյսս ու կըրակս:  
— Բայց կը լըսեմ ապագան, որ մանկութեան մէջ կ'երգէ.  
Ես Աստուծոյ ուստրերուն ու դուստրերուն մէջ կ'երթամ:

ՄԻՍՏԻԿ ՍՊԱՍՈՒՄԸ

Ով իմ Աստուածն, նոր կը դառնամ տաժանքէն ծիգ ճամբորդու-  
Ուր ես իմ սիրոս յոզնեցուցի, եւ ուսկից չեմ բերած ոչինչ, [թեանմ՝,  
Բայց մի միայն ափսոսանքներ ըստերջ՝ փորձած ըլլալուս ծովն:

Ա՛լ կործանած է ըզգըլխանքս, ու վէս սիգանքըս՝ մահացած,  
Տիեզերական ծանծրոյթն իմ մէջս ա՛լ իր պարապը կը պեղէ.  
Յոյսը, առանց կանգ առնելու, կ'անցնի կ'երթայ դրանս առջեւէն:

Տիւը, երբոր կը վերածնի, ինծի սոսկում կը ներշընչէ.  
Գիշերը վրաս կը թաւալի, լեցուն՝ սատած զահանդանքով.  
Կը քալեմ գոգ երազի մէջ, առանց ինչո՛ւն լոկ գիտնալու:

Ա՛խ, ո՞վ երկինք առաջնորդէ պիտի արդեօք իմ խորհուրդներս,  
Ո՞վ իմ ճակատս հեշտ արեւին ներքեւ պիտի զուարթացընէ.  
Ո՞վ մըղձկըւած լանջքիս կըրկին ազատութիւնն իր պիտի տայ:

Ծաղիկներով պըսակազարդ պիտի անցնին ողջ գարուններն.  
Յետոյ հրակէզ ամառներն, յետոյ աշունները ծանրաբեռն.  
Յաջորդաբար պիտի անցնին, առանց սակայն թովելու սիրտս.

Լըքուած, ամէն կողմերու վրայ՝ ոտնակապով պարաւանդուած,  
Մեռելատիալ այս ափին վրայ, ուր ինկած եմ աքսորական,  
Պիտի ոչինչ տեսնեմ, այլեւս, ամենուրեք, այլ բեկորներս:

Եկո՛ւր Աստուած իմ, լեցընել անէութիւնն այս ամայի:

\* \* \*

Կը խուզարկեմ քու դիտումներդ, ով Տէր, խորունկ անծկութեամբ,  
Հարցընելով միշտ ես ինծի թէ դուն զիս ո՞ւր կը տանիս,  
Աստանդական սաղարթին պէս, զոր կը հոսէ շունչն հովին:

Բա՛թէ, երբեմն երբեմն ո՛քան սոսկալի են համբոյրներդ.  
Որպէսզի ա՛լ աւելի լաւ տիրես ինծի, նախանձէդ,  
Կոտըրտեցիր իմ հին բոլոր այն զօրավիգ նեցուկներս...

Ես որ ընդ միշտ կը մնանէի ազատակամ քմայքներով,  
Անցայ ա՛յնքան խիստ փորձերէ, ծրմեռին չափ դրժնդակ,  
Որ սառեցաւ իմ ներսիդիս Բանաստեղծի հրայրս անզամ:

Ի՞նչ նորանոր տանջանքներ դեռ պիտի զըտնես դուն, ի՞նչ սուր  
Պիտի արդեօք, ա՞խ, յօշոտէ իմ մէջ հոգիս խայտազուարճ.  
Ո՞վ բըռնակալ սէր, ոյր գորովն աղետաբեր է նոյնքան:

Զես կըրնար բնաւ դուն զիս անշուշտ հաւասարել քու չափիդ.  
Դուն որ այն մեծ Այլանուածն ես, աստուածային Ուրացուածն,  
Եւ սակայն, տե՛ս, ի՞նչպէս քեզի պէս, մարդիկ զիս կը ծաղրեն:

Շատեր էին որ սիրեցին զիս, բայց ոչ ոք կայ արդ քովս.  
Իմաստունները, անհանգիստ, ինծի խէթիւ կը նային.  
Երբ կը պարզեմ զայս, այն ատեն կը ծաղկեն սիրտս հեղնանքով:

Ու կը հաւտամ դեռ միայն քու դիտումներուդ յապաղած:

\* \* \*

Կը փափաքիմ հանգըստանալ բըլութներուն վրբայ սուրբ.  
Զի լնդ երկար ես քալեցի, ուղիներէն մարդկային.  
Քու բեւեկնի ծառերուդ մէջ առաջնորդէ՛, տար զիս, Տէր:

Արքան Դաւիթ, յոզնած, զացեր էր փընտռելու այն հացերն,  
Որոնք, զուքը պահուած էին, Տաղանակին քով ուխտին.  
Դուն միայն, ո՞վ Հաց կենդանի, կըրնաս մեր քաղցն ամոքել:

Ո՞հ, առաջուց ճաշակուած մեղմ արքեցութիւնն երկնքին,  
Արտազեղում հրահոսական, զաղտաղողի արտասրւք.  
Հոգեզմայլանք մահահանգոյն, տարփատենչանք լըռելեայն:

Սըրտի այնքա՞ն մեծ պարզութիւն, որ կըրնայինք իսկ ըսել  
Թէ մեր հոգին, աշխարհէ իր մեկուսացման մէջ, եղած  
է Ֆիշդ նըման այն թըռչունին, որ կ'երզէ խորն անտառին:

Ահաւասիկ, մեր մէջ, արդէն կը դողդլայ թեւ մ'անծանօթ.  
Սնճառելի Գեղեցկութիւնն մեզ կը քաշէ, ու երբեմն  
Մերկատեսիլ ծըշմարտութեան վեհ փայլակն ալ կը զըլէ:

Ա՞խ, Աստուած իմ, ո՛քան հըզօր եւ թափանցող է քու խօսքդ.  
Ո՞վ քաղցը անդունդ, անծըս՝ հոգիս քեզի է լոկ ծարաւի.  
Փեսայ, ես միշտ պիտի ապրիմ քու օրէնքիդ տակ հակած:

Տէր նախանձու, քու նուիրական զիշերիդ մէջ ծածկէ զիս:

## ԳԻՇԵՐ ՍՈՒՐԲ ԳԻՐՔԻՆ ՎՐԱՅ

Մենաւոր սոսկումին մէջ բլուզն է մըթնած,  
Ու բնութիւնը կարծես հազած է զեղ մը թուխ.  
Լուսինը, շողարծակ եւ ահեղ խորհուրդով,  
Սյս իրկուն Աստարդի դէմքն իր չի ցուցըներ :

Զերդ աչքեր, բայց, ուրիշ աստղերէ ուղղըւած  
Դէպ աշխարհս իին, մարդուն այս կայանն անցաւոր,  
Շողիւններ, շողիւններ, կենդանի եւ խորունկ,  
Կը վըժժան անդորրին մէջ նըսեմ եթերին :

Մինակ եմ ես. ու ճրագս երկու բոց ունի լոկ.  
Բան մը կայ օդին մէջ, այդ սոսկումը կը զգամ.  
Մարդկութեանըս անծուկ սահմանները կարծես  
Կը զընջուին. ու պիտի տեսնեմ ես փառքըդ, Տէր :

Սուրբ Գըրքին կը դառնան մատներուս տակ թերթերն .  
Կը ծըփայ բոյրն ահա ենդադիքի այգիին...  
Խաւարով արբեցած են մարդերն այսօրուան.  
Վերուղղենք, օ'ն, զանոնք դէպ յաւերժ միջօրէն :

Կը յածին բոլորտիքըս անտես էոյթներ .  
Աստուած, քեզ կը կանչեմ իմ հրանուտ թոքերովս .  
Տո'ւր ինծի, սրովքներու պարերուն երբ հայիմ,  
Ցայգերու շացմունքն այն՝ զորս ունէր Սողոմոն :

Այս, ինձ ի՞նչ կը բերես, հարսն իմ, ո'վ Զգաստութիւն.  
Ծանրացած են վըրաս վերյուշքերն ու թախիծն .  
Հմբոշինել տո'ւր ինծի, երկնային տիրուհիս,  
Գեղըդ քու գերերկեայ ու քու սուրբ իսկոյթներն :

Ինծի ցո'յց տուր յաւերժ ծագումներն էակաց,  
Շըրջանները, Բանէն ժայթքած՝ մէկ խոյանքով .  
Ցորդառատ բազմացումը նախնեաց անհամար՝  
Անսահման Եւային՝ Աղամին կողերէն :

Միանամ հոգիովս՝ Եղովմեան կէս զիշեր  
Գնացքնուն մէջ թեւամբարծ նահասետ հիներուն,  
Ու հրեղէն Տապանին շուրջն ես ալ հետեւիմ  
Մովսէսի, ու ծեռքին տակ ապրող իր ազգին :

Փայլակէ պըսակով խառնըւիմ մըրբիկին  
Թաբորի նախաստուեր Սինային ահաւոր.  
Հոգեզմայլքն Աստուծոյս, ի'մ առջեւս ինկիր դուն  
Դաւիթին վրայ, մէջտեղը ոսկի ճրագներուն :

Ու ըսէ՛ դուն ինծի, ո՞հ, ինչ որ Ժողովողն,  
Այդ իշխանն անդորրին, խորագոյնըս դրաշմեց  
Բոցեղէն պատգամի այն երգին մէջ ըզգաստ,  
Ուր իր աչքն աղանւոյ՝ կը գըրկէր ապագան :

Ա. ՊԵՐ ՅԱԼԵՕՐԻ

ՎԻՇՏԻ ՔԱՌՈՒՂԻՒՆ ՎՐԱՅ

Աւասիկ եմ, Տէր, ա'լ Քեզմէ՛ լոկ պարուքուած:  
Զեռքիդ ըստուերն իմ խեղճ հոգւոյս վրայ կը ճընշէ.  
Եւ զերդ առիւծ մը խեռ՝ հրատապ վանդակին մէջ,  
Քու բոցերէդ է պաշարուած էութիւնս:

Իմ վիշտերուս մորենիին մէջէն այրող,  
Զահանդանքով կ'ընդնըշմարենմ քու կերպարանքդ:  
Ոչինչ կըրնայ քակել սոսկումն իմ սարսափիս  
Զիս ըզգետնող արհաւիրքին կապանքէն:

Ճակատագիրս ամէն կողմէ կ'ըզգամ գոցուած,  
Լուսամուտները եւ դուռներն որմափակուած.  
Նայուածքներէդ հալածական՝ խուճապահար  
Եմ, միմիայն տեսութեանդ տակ անողոք:

Ա՞յս է ստուգիւ ճըշմարտութիւնն արդեօք դաժան.  
Դո՞ւ ես իրօք իմ ըմբոստ միրտս հետապնդողն.  
Իրաւցընէ, ասիկա քո՞ւ կամքդ է ինքնին.  
Արդարեւ քո՞ւ ձայնդ է որ զիս կը կանչէ:

Քեզի համար ա՞յսպէս պէտք է որ ես ըլլամ.  
Սըրտապատառ, խոժոռ, հիւանդ եւ միայնակ.  
Ինչպէս տրդայ մը լըքուած, մերկ եւ ուժաթափ,  
Որ կը ճըչայ որպէսզի մայրը կանչէ:

Ցառապանքի ոյժս ըսպառած է մինչեւ տակն,  
Արդեօք միայն տըկարութեա՞նս կը փափաքիս.  
Այսպէս ուրեմըն կ'ընդունի՞ս ծաղկումի իղծն  
Այս մեր տըխուր անծկութեան մէջ մանաւանդ:

Քե՛զ փընտուեցի հըպարտութեան ճամբաներուն  
Վրայ, ուր իմ բանս կը հետեւէր պերճ Գիտութեան.  
Դուն բացակայ էիր այն մեծ սըրահներէն  
Ուր պարզուեցան ստուգութիւններ ակներեւ:

Ցամառօրէն դուն կը մնայիր, ո՛վ Տէր, պահուած  
— Ադամանդ՝ պինդ տառապանքի հասորին մէջ —  
Ու ստիպուեցայ ես քեզ փընտուել խարխսափումով  
Ու հաստատել, տարտամ ու մռայլ, քու խորհուրդդ:

Որոշելու համար գիծերըդ մութին մէջ,  
Սըրտիս վրայ զգալու համար անհառ հրապոյրդ,  
Կ'ուզէիր որ քու բարութեանցդ ուղղած աչքերս  
Պըղտորուէին արտօսրակէզ յոյզերով:

ԹԵՇԻՔ

ԱՄԷՆ ԻՆՉ ԿԸ ՄԵՌՈՆԻ...

Ամէն ինչ կը մեռնի : Լամբարն՝ որ կուտար լոյս,  
Շիջած , իր տեղը հոն , կը ծրխայ տունին մէջ .  
Ու այրող զայրոյթին բոցերէն  
Զի մընար ուրիշ բան , բայց խանձող մը լոկ սեւ :

Սէրը , որ կը վառէր միշտ աստղի մը հանգոյն ,  
Ա'լ մոխիր է միայն սիրտին մէջ՝  
Որ քու մոռայլ աղէտքըդ կը ճանչնայ ,  
Ո'վ վիշտին դէմքը դուն :

Ծիծառն , որ , իր թռիչքով փոյթ ու խիստ ,  
Կը շացնէր նայուածքներն ապշահար ,  
Կը թողու , իրիկունն , երկինքը . սահմըռկած՝  
Զըզիկին թեւերէն :

Ծաղկազարդ արահետն , որ ծոցը կը մըտնէ  
Մարգերուն գարնային ,  
Զըմեռը՝ չէ այլ ինչ , այլ խոչուտ անուահետ ,  
Տիղմ , ցեխ , սուր կայծքարեր :

Փողոցն հին խաներուն , ոյր մէջէն կը սահի  
Կեղծամուած ըստուերը անցեալին ,  
Կը յանգի հոն այն կոյր անելին ,  
Զոր խրցեր է բեկտած իրերու կոյտ մ'աղտոտ :

Կը մեռնի , կը զընջուի ամէն ինչ . տուներուն  
Կըղպանքներն չունին նոյն բալիքներն .  
Բայց բոլոր այս մեռած բաներուն ,  
Կորարւած բաներուն , թռած գացած հաւքերուն ,

Լամբին՝ որ կը ծըփայ — սիրտն համբուն ի մոխիր —  
Ու ճամբուն ուսկից ա'լ չ'անցնիր մարդ ,  
Գանգիւնին , որուն մէջ չի լըսուիր  
Ա'լ ծայնը հաւտացուած բառերուն ,

Ամենուն կը մընայ աղաւաղ եւ ինկած  
Յիշատակն , որ զանոնք վեր կ'առնէ  
Մոռացքէն , ըստուերէն , դամբանէն ,  
Կընէ գոլը կրակի մը հանգած :

Ու յաղթող՝ ըսպառիչ բաներուն ,  
Կ'երկարէ — մեր չափին համեմատ —  
Յաւիտեան մ' , իբրը թէ ,  
Պահն այն որ եղանք մենք :

Պ Տ Ո Յ Տ Ը

Ամէն օր ես կ'երթամ մարգերուն մէջերէն :  
 Ինծ կը թուի թէ իմ կեանքըս քովէս կը քալէ :  
 Տըրտում չեմ, ո'չ ալ զուարթ . կենդանի եմ սակայն,  
 Ինչպէս հողն, ինչպէս զուրն, օդն, երկինքն ու հովերն.  
 Ինչպէս ծառն՝ որ կ'աճի, զերդ թըրչունը թըրչուն :  
 Կը քալեմ, լուութեան հետ խօսելով անբարբառ .  
 Ու ծայնին իր կանչն համր ինծ կուտայ պատասխան,  
 Մինչ խոկմամբ կը դիտեմ ծեւերն զորս կը շինեն  
 Ամպերն, զորս կը հաւքէ շունչ մ', եւ զորս կը ցըրուէ  
 Հակառակ մի ուրիշ շունչի քմայքը ըշտապ :  
 Կը խորհիմ բաներուն՝ որք բախտին են նըման .  
 Իրիկուան, գիշերին եւ առտուան նորածագ :  
 Զի մարդն ի'նչ կարծէ զինքն, աւա՛ղ, ի'նչ ալ ընէ ,  
 Լինելով մահացու, օր մ'է լոկ որ կ'անցնի .  
 Մեր այզն, այն ինչ ծընած, կը յանզի իր ցայզին :  
 Կը խուսէ մենէ բան մ', ամէն մէկ բոպէնու .  
 Ու ամէն մէկ քայլըն, իր փորձած նամբուն վրայ,  
 Կը տանի զմեզ կէտին՝ ում մեր սիրտն է յառած :  
 Ա՛խ, պատրաստ պէտք է՝ լլաք երկրի վրայ տեսնելու  
 Աստղն այն ոյր չը տեսնենք պիտի ծնելը կըրկին :

Ճ.ԱԶԻ-ՄԱՐԻՍ. ՏԸ ՀԵՐԵՏԻՍ.

Ն Ե Մ Է Ա

Յորմէհետէ մըտաւ նուանովն անտառին մէջ,  
 Առաջնորդուած հոն՝ հետքերէ անմոռնի, լայն,  
 Անոնց կըուուիլն իմացուեցաւ մուունչէ մը միայն .  
 Լոեց ամէն բան, սուզեց արեւն իր գունտը շէջ :

Կոխուտելով մացառն ու մոր, արտերն ու ցանք,  
 Դէպի Տերենդ վախչող հոտաղը, զարհուրած,  
 Երբ դարձաւ ետ, տեսաւ աչքն իւր, վախէն լայնբաց,  
 Որ անտառին ծայրը գազանն առած էր կանգ :

Պուաց . տեսաւ Նեմէացւոց երբ սարսափն այդ,  
 Որ կը պարզէր երկինքին դէմ արիւնացայտ՝  
 Երախն ահեղ, ցիրցան բաշերն ու ժանտ նամկեր :

Զի ստուերն աճած՝ վերջալոյսին մէջէն ընդ քարշ,  
 Հերակղէսի շուրջ ծըփացող մորթին տակ գորշ  
 Խառնելով մարդն երէին՝ նուաղ մըն էր կազմեր :

ԱՅ ԾԱՐԱԾԸ

Հովիւ, քարուտ այս ծորին մէջ մի՛ վազեր հեւ ի հեւ  
կամշոտ կայթքին ետեւէն այդ քաղին հեստ ու դըժնէ .  
Կողերուն վրայ Մենայի, ուր ամառն մեզ կ'աքսորէ,  
Թիշերը շուտ կը հասնի, ու կ'ելնէ յոյսդ ի դերեւ :

Մընանք այստեղ . կ'ուզե՞ս դուն: Ես թուզ ունիմ եւ զինի.  
Սպասենք տիւին՝ այս վայրագ ապաստանին մէջ պըզտիկ:  
Բայց ցած խօսէ, ով Մնասիլ . ամենուրեք են հոս դիք :  
Աստուածային իր աչքով Հեկատ մեզի կը նայի:

Սա վարի մութ ծակն՝ անծաւն է, ուր քաշուած է ան արդ,  
Բարձունքներու ընտանի դեւը, Սարդիւրն այծամարդ:  
Դուցէ ելնէ դուրս եթէ չը վախցընենք զինքն հիմակ :

Կը լըսե՞ս իր շրթներէն նըւազուած սա հովուասրինգն .  
Զոյգ եղիւրներն անցուցած՝ ճահանչներու, ինքն է, ի'նքն  
Որ այծերուս, տե՛ս, պարել կուտայ լուսնի լոյսին տակ :

ՏՐԵՊՊԻԱ

Դըժնեայ տիւի մը այգէն՝ բարձունքներն են ըսպիտակ .  
Վարէն կ'անցնի մուընչալով գետը . ելած են զօրքերն .  
Ու նումիտեան թեթեւ վաշտն հոն զրարբքի է կեցեր :  
Ամենուրեք կը ծայնէ փողարներուն կանչն յըստակ :

Զի հակառակ սկիպիոնի՝ հմայքներու սուտ ու մոլոր՝  
Տրեպպիային յորդազեղ՝ անձրեւներուն մըրըրկազայր,  
Սեմպրոնիոս Հիւպատոսն, որ նոր փառքով կը սիգար,  
Զէն ի ծեռին, քալեցուց սակրաւորները բոլոր :

Կարմըրցնելով սեւ երկինքը բոցերով տըրտմազին,  
Հորիզոնին վրայ, գիւղերը ինսիւպրի՝ կ'այրէին :  
Ու հեռուէն կը լըսուէր փիղի խանչիւն մ'ահախուով :

Իսկ կամուրջին ներքեւ, հոն, կամարի մը տակ թաքուն,  
Սկանզ կը դնէր Աննիբաղ, յաղթութեանց վրայ խորհելով,  
Ոտնածայնին խուլ անցնող լէգէոնի զօրքերուն :

ԹԵՐՄՈՏՈՆ

Դէպի հրակէզըն Թէմիսկիւր, որ օրն ի բուն դողդըղաց  
Այրուծիին կանչիւններէն՝ զարկուածքներէն այնքանի,  
Հստուերին մէջ, տըրտում ու յամըր, Թերմոտոն կը տանի  
Դիակներ, զէնքեր եւ կառքեր, զորս մահը հոն էր մըղած :

Ո՞ւր է Փիթէ, ո՞ւր Աէլա, ո՞ւր Փիլիպպիս, Մարակէ ո՞ւր,  
Որք, հետեւորդք Հիապոլիդի, Ասդերիային կրակուրոց,  
Արքունական ամբողջ ջոկատը վարեցին սպանդանոց :  
Անոնց գունատ եւ հերարծակ մարմինքն ինկած են հոն լուռ :

Հընծուած հըսկայ շուշաններու կարծես ծաղկում մը ինքնին,  
Ռազմիկներով ծածկուած է գետն իր ափերուն վրայ կըրկին,  
Ուր կը թալթայ ծի մ'երբեմն հոս, կամ կը վրընջէ հոն հեռուն :

Ու կը տեսնէ Եւքսին, այգուն, որ վերէն վար արիւնոտ  
Գետին հեռուի դարափիներուն վրայ կը փախչտին արագոտն  
Յովատակներ ճերմակ, կարմրած՝ արիւններէն կոյսերուն :

ԱԾՎԵ ՁՕՇՈՒՄ

ԵՐԵՒԱԿԱՅԱԿԱՆ ՄԱՅԸ

Երբեմն ինծի կը թըւի թէ ես մեռած եմ արդէն .  
Զեռք մ'անտես զիս մեկուսի կը տանի եւ կ'ազատէ  
Հաճոյքներէ, ցաւերէ, ուր ճամբորդած էր իմ սիրաս,  
Ու արտակարգ քաղցրութիւն մըն է այլ եւըս չապրիլն :

Թեթեւցած միտքըս կ'անցնի յամըր մէզի մը մէօէն,  
Ուր լալիւնի, ողբածայն մահերզներու մէջ տըխուր  
Շըփոթ կերպով կը լսեմ հեծկըլտուքները ճաղին  
Որ խաւարին մէջ քակուած մարմինս այլուր կը տանի :

Ա՛լ լոկ հոգի մըն եմ ես, ուրու՝ երազ թափառկոտ .  
Հըպած իրերըս բոլոր անիրական են կարծես,  
Ոչ մէկ բան ցաւ չ'ազդեր ինձ, ամէն ինչ է անտարբեր,  
Ու մըտածումս՝ է տարտամ թեւաբախում մը անոյշ :

Երբեք չէի տեսած ես, ինչ որ հիմակ կը տեսնեմ.  
Իմ բընակած այն քաղաքն ո՛րքան տըխուր է եւ սեւ .  
Ինչո՞ւ այն խեղճ մարդիկներն ունենան այնքան հոգեր .  
Երգանկութիւն ըսուածն ի՞նչ, եւ ի՞նչ է փառք նըկատուածն :

Ի՞նչ է սէրն որ զանոնք մերթ կը միացնէր իրարու  
Արտաքերա՞ծ եմ երեխն ես ալ բառերն այս դատարկ .  
Անոնց պէս ես ալ ճանչցա՞ծ եմ արդիօք այն շացումներն ,  
Որ զանոնք ա՛լ աւելի կ'ընեն ազահ , հեղզ ու վատ :

Արեգակ մը հիւանդկախ՝ շրջագիծով արտակարգ՝  
Կը հեղու լոյս մը կըպչուն , որ կ'աղտոտէ խորհուրդներն .  
Ու դակագոյն երկինքէն կ'իջնէ սանդուխ մ'ահագին  
Որմէ կ'ելլեն վեր՝ ահով-դողով՝ ծեւեր պարտասուն :

Այդ երկրին մէջ ուր գիտեմ թէ չեմ ապրիր ալ իրօք ,  
Աճպարարներ շիւ զիրար կը հըրմըշտկեն անդադար .  
Ամբոխը զայն կը ծափէ՝ որ կը սըտէ աւելի .  
Ու դրամատանց շուրջը շուրջը արիւնի ունի գոյն :

Երգիոնները սուտի ու սրափողները քէնոտ  
Չեն դադրիր բնաւ աղալէ դըղըրդիւններ զազրելի .  
Դիմակաւոր շաղփաղփներ կը հանգուցեն , կը քակեն .  
Քաղաքն ունի երեւոյթը հին նաւու մ'անպարան :

Սառուցիկ հով մը տըխուր կը սարսուացնէ քարափներն ,  
Ուր կը շըչեն , կը պոռան համբարուններն անհամբոյր ,  
Ու հոգեւարք մ'անսահման , հըռընդիւններ հանելով ,  
Կը շարժկոծէ փողոցին մէջի տուներն ահաբեկ :

Նըւազախումբ մ'ոյր վարիչն է տրէզաւոր մի խափշիկ ,  
Օրն ի բուն կարգը կ'աւրէ դաշնաւորուած զոյգերուն .  
Ու ժողովուրդն՝ արտորանօք՝ խոնջ , խառնիխուուըն , սիրտնեղ ,  
Կ'երթեւեկէ , կ'ոստոստէ , կը մորմոքի , կը պարէ :

Արդ , այս բոլոր շարժումները , այս ճիշերն այլազան  
Կը նըշմարեմ ես այլ եւըս ամակերու մէջէն լոկ .  
Իբրեւ թէ այս ընդարձակ տիեզերքէն անողոք  
Անջատէին , վերջնապէս , զիս աշխարհներ եւ դարեր :

Մեռնիլը ո՞րքան է քաղցր , երբ ժըխորը ողջերուն  
Թառանչքի պէս կը վազէ մեր հոգիին վրայ թըմրած ...  
Ու կը դիտեմ այն ատեն , առանց պատրող երագի ,  
Կայթահանդէսն այն տըխուր ուր պատմեցի ես իմ կեանքն :

## ՄԱՐԹ. ՏԵԱԾՈՒ ՏԸ ԿՐՊԵՐՄՈՆ

ԱՐԴԱԼՈՅԱՆ

Արշալոյն այսօր հագուած վարդափըթիթ ամպերով,  
Աստուածացման պատմութանն իր կը փորձէ աւասիկ.  
Կը սարսռայ ահա լեռն հըպարտութեան բարկ հողմով մ',  
Որ կը ցըրուէ եթերին մէջ ամպըռապները սուզի.  
Եւ արեւն որ իմ ամբողջ կը հըրդեհէ հայրենիքս,  
Այգին վըրայ, զերդ արիւն, կը կաթկըթի շիթ առ շիթ.  
•  
Աստուածային աննըւաճ երիվարիդ վրայ հեծած,  
Ֆրանսա, ենես պիտի դուն՝ բարձր այնքան որքան կամիս,  
Դաշնակութեան դու պատկեր,  
Պաշտպաննելով դուն քու կեանքդ, կը պաշտպանես տիեզերքն  
Ու փառքդ այնքան անքիծ ցոլք մը կ'արձակէ դէպ երկինքն  
Որ կապոյտին իսկ աչքերն կը խոնարհին անոր վրայ.  
Հորիզոնէն կը յորդի  
Պայծառութիւնն առաջին,  
Ռւսկից պիտի ծնի ընդհուապ  
Տիեզերական կեանքն ազատ  
•  
Ու փրանսական Հելուետիոյ երկինքին տակ բարեկամ,  
Վկոտեան լաները բոլոր կը սույերգեն Մարսէլէցն:

## ՎԻՆՍԱՆ ՄԻՒԶԵԻ,

ԵՐԲ ԸՆԴՀԱՆՈՒԹՅՈՒՆ... ԵՐԲ ԱՐԴԻՆ...

Երբ ընդհուռաց, երբ արդէն ծաղիկները մեռնին,  
Ու ծածկն կարծրացած հողն ամբողջ պարտէցին,  
Ու ըլլա՞յ ա՛լ թըստուն, սեւ ծայնը չար բախտին՝  
Հովք՝ երբ որ ողբաց դուռներուն մէջ ցըստին,

Մերկ՝ օդին մէջ մինակ մընայ ծառն երբ կանգուն,  
Բացական՝ ի՞նք երբ ա'լ ամէն կողմ իրերուն  
Անցնի տեղն, ու հեռուն, միջոցին մէջ տըխուր,  
Երբ ըսլայ ո'չ մէկ բան, այլ սոսկ ցուրտն ու թափուր,

Յայնժամ, մէջդ, ի՞նչ ծիծաղ, մըտերիմ ո՛վ խոկում,  
Սեռն ի՞նչ կամք՝ այս դըմբախտ ոչինչին վրայ տըրտում.  
Ցայդ ամբիծ, 'ւ ամայքին մէջ այս միշտ ազատ դուն  
Ո՛վ մտածում, դաշնակուած հները եօթն աստղերուն...

### ԲԱՅՑ ԱՅՆ ԹՌՉՈՒՆՆԵՐՆ...

Բայց այն թըռչուններն , որ կը թըռչէին իրկունը՝ վերէն ,  
Հակառակ հովին ու լստուերներուն՝ երգելով նորէն ,  
Ու այնքան յոխորտ՝ այս փլատակներուն վրայ , երբեք ըսի՞ն  
Դաժանութիւնը անողոք յոյսին :

Վախը կը մըտնէր անասունին մէջ , ինչպէս եւ տունկին .  
Կը լեցընէին անձկութիւններն օդը , սակայն , կըրկին  
Այն թըռչունները երգեցին դարձեալ իրենց երգն յաւէտ ,  
Լոյսին նուաղմանը կարծես անգէտ :

Եղեգնուտին մէջ կը սեւնար արդէն տիւը մեղմօրէն ,  
Կը կըծէր ցուրտ սուզ մը դաշտորային իրերը ամէն ,  
Կը մեռնէր ամէն բան , աշխ , ինչ գաղտնիք , ու անդոհի բեռն  
Կը ճընշէր ջըրկայքն . իսկ այդ թըռչուններն ...

### Ո.Ս.ՈՒ. ԿԻ.Ս.Ց.

### ՍՊԱՍՈՒՄԸ

Սրեւը սեմին վըրայ էր փըռեր քըղանցքն իր խարտեաշ ,  
Ճիշդ այն ժամուն , երբ , քընթաթալին՝ ծերցած պատերու քովէն ,  
Տուն կը դառնար սուրբ Կոյսը աղքիւրէն , մանրաքայլ գնացքով ,  
Յամրընթաց , քողին տակ երկայնածալ՝ աչքերն կիսափակ :

Զով տեղ մը կախեց ան իր նըրբագեղ կուժը , զըրով լի ,  
Ու նըստաւ դիմացը կրակարանին եւ իր մաղերուն :  
Վեհ հով մը ունէր իր թագուհիի կիսադէմքն աղուոր .  
Կըսպասէր Զաւկին , որուն աւետիսն էր տըւած հրեշտակն :

Անշուք հիւղակին վըրայ կը տրոփէր երկինք մը ամբողջ :  
Կը ծըփար օդին մէջ խաղաղութիւնն ու սուրբ օծութիւնն .  
Անտւշութիւնով մը անասելի լեցուած էր լուութիւնն :

Ու Յովսէփի , անդին գործասեղանին վըրայ խոնարհած ,  
Ծանր աշխատանքէն մերթ ընդ մերթ իր գլուխը վեր առնելով ,  
Մըտախոհ , լըռիկ , կը դիտէր նուրբ դէմքը Մարիամի :

## ԲԱՐԻՁԻ ՆՈՅՐԸ ՏԱՄԸ

Ժայթքէ՛ արգաւանդ հողէն վեր , ինչպէս բոցի փունջ մը պերճ ,  
Մայր եկեղեցիս . ու ցըցէ՛ , իբրեւ երգ մ'աստուածային ,  
Երփնապակիներըդ մողիչ , ուր մեր հոգիներն վառին ,  
Ու նետդ որ երկինքն ի վեր կ'անզայտի սլացումով մ'անվերջ :

Դուն ցեղի մը մեծ դարաւոր նիզին հուժկու յիշակերտ ,  
Սլաքի խործերուդ մէջ կը բըռնըլի անդրաշխարհն անհուն .  
Դըժոխքի կընմիւը կը խորշումի մէջ քու ցնորքներուն ,  
Երկնային թեւի թափն է որ կ'առնէ՛ վեր քու կամարներդ :

Կողերուդ միսին մէջ կը սարսրուայ երազ մ'ոսկեթով .  
Ու , եղեմներուն լուսաշող՝ սիրոյ սաստիկ կարօտով ,  
Մըղուած ներհրզօր իղձերէն կուրծքիդ , որ կը բաբախէ ,

Կ'երկարես թեւերդ , իբրեւ ուղեցոյց , խելայեղօրէն ,  
Դէպի երկնային վերաթեւումիդ կայանն հլլընդէն ,  
Հըսկայ , որ ծունկի եկած ես շապկիդ մէջ քու ժանեակէ :

## ԱՆՏՐԻ ԼԱՅՕՆ

### “ԽՈՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ,,

Հսիր . Երանի՛ որ կը հաւատան առանց տեսնելու :  
Իսկ ես , աշխ , ես որ կը հասկընայի խօսքն այդ խորիմաստ ,  
Տարակուսեցայ միշտ այն օրերուն , զոր առակիդ մէջ  
Կարճ ու մութ անցք մը կոչեցիր . այո՛ , տարակուսեցայ  
Թէ իմ գօրութիւնս կըրնար պահպանուիլ մի միայն Քեզմով .  
Ու պոռացի , փակ սրահին մէջ ինչպէս իրկունն այն տըխուք՝  
Թովմաս առաքեալդ . «Պէտք է որ տեսնեմ . . . » Ու տեսայ իրօք :  
Բայց ատոր համար եթէ զարնըլի ճըմլըւի հոգիս ,  
Երբ խոնարհեցնեմ այս ճակատս յոխորտ ու գոցեմ աչքերս ,  
Պիտի ընդունի՞ս , ով Դուն , որ նորէն երբ ծայնըդ լըսեմ ,  
Նըման Թովմասի , ծեռքըս՝ վէրքերուդ արիւնովը թաց ,  
Կարենամ ըսել քեզ դողդրդագին . Աստուած իմ եւ Տէր :

\* \* \*

Ես կը մըտածեմ , համակուած ահով մը յար անեցուն ,  
Թէ դուն կըրնայիր , կըրնայիր գալ , ո՛վ Աստուած իմ , ընդհուալ .  
Ամէնուն դուն հիւրը միշտ մըտերիմ , որուն մեր տունն այս ,  
Աւա՛ղ , չի կըրնար իր դուռն ու երդիքն ընել արժանի :  
Կը խորհիմ թէ զիս յանկարծակիի կը բերես հիմակ ,  
Զայնելով անունս , ըսելով . «Ելիր , եկած եմ ահա .  
«Պատրա՞ստ է սեղանդ . ինձ ըսպասելու համար քու հոգիդ  
«Ունեցա՞ւ արդեօք իր յարատեւակ ու այլամերժ հոգն» :  
Ու կը տեսնեմ որ քու առջիդ հոգին այս զեղծ կը ծածկէ ,  
Ամօթահար դէմք մը եւ ակընկոր նայուածքներ նըսեմ ,

Դողալով որ չի կրնար անարգուած մատներուդ բերել,  
— Ինչպէս աղքատ կին մը շըրջազգնստին իր գոգին մէջ սեւ,  
Ոչնչ բայց եթէ գետնէն ժողվըւած պըտուղներ կեղտոտ :

Թո՛ղ արտասուագին սըրտմաշուքներդ հոս՝ այս տունին, եւ գնա՛  
Ս.յդ ցանկապատէն անդին, բակէն դուրս, ճամբաներո՛ւն վրայ  
Պիտի տեսնես հոն դուն ուրիշ խեղներ, աւելի գունատ,  
Ու ան՝ որուն բեռն, այնքան ծանրածանր, կը սպասէ քեզի :  
Այն անձը որ հոն նըստած է վարը, զառիվերին ոտքն :  
Սնոր, որ մինակ պիտի ըը կընար գիշերէն առաջ  
Հասնիլ իր աւանն, որ հեռի է դեռ: Գնա՛ դուն անոր քով,  
Բըռնէ ցաւատանջ իր ծեռքն, ու երգէ ցանկապատն ի վեր....  
Երբ ամբողջովին ըստուերը իջնէ այդ տեղերուն վրայ,  
Մի՛ վախնար երբեք, ոգիս անկասկած քեզ կ'առաջնորդէ .  
Ու դուն պիտի զգաս զայդ այն ատեն երբ որ գործդ աւարտած,  
Ս.յդ օրը ամբողջ անձիդ մոռացմամբը ապրելէ վերջ,  
Երեկոյին տուն վերադառնալուդ, զըտնես զայն պարապ,  
Բայց սիրտըդ՝ զեղուն, թաթալուն խանդով մ'այնքան կատարեալ,  
Որ զայն որպէսզի պատմես դուն ինծի, պէտք պիտի՝ ըլլայ որ  
Քու շըրթունքներուդ փոխ տամ իմ սիրոյս կայծակէ բառերն :

Ա՛ւ չեմ ուզեր ես զալ Քեզի բայլովն այն թեթեւընթաց  
Որ կը վազէ, կանգ կ'առնէ, բըսկըուտուն, կը սկըսի նորէն,  
Այլ այն խաղաղիկ ու պիրկ քալուածքով, որով մարդ կը զգայ  
Թէ պիտի մինչեւ վերջին ծայրն հասնի, դրժուար հանգըրուանն :  
Հարկ է, ա՞հ, ուրիշ ամէն դիտումի դէմ ըմբոստ սիրտով

Քալել դէպի Քեզ, առանց ըշտապի, ծեռներն խաչածեւ,  
Ինչպէս ուխտաւորն, որուն հոգը չնն վէրբերը երբեք  
իր բոկ ոտքերուն, տաժանքը քաղցին, ու արեւը բարկ :  
Քալել դէպի Քեզ, պահելով անձին մէջ խոնջէնքն ամբողջ,  
Բայց առանց երբեք — եթէ հնար լինի — վար դընելու բեռն,  
Սնցած պահո՛ւն, լոկ՝ քաղելով ողկոյզ խաղողի եւ թուզ,  
Ու ամենեւին կանգ չառնուլ, հօտը համբելու համար :  
Քալել դէպի Քեզ, անայլայլ կամքով, ինչպէս դէպ իր հայրն՝  
Զաւակ մը հնազանդ, որ տուն կը դառնայ գիշերաժամուն,  
Եւ չուզեր երբեք որ ծարաւը դուրսն անցընէ ջուրով,  
Դիտնալով թէ ի՞նչ մեղրահամ գինի պիտի հոն խըմէ :  
Քալել դէպի Քեզ, բոլորով սըրտիւ, երբ գիշերը գայ,  
Երբ նոյն խսկ մութին մէջ ճամբան տեսնել կարելի չըլլայ .  
Ու պահելով միշտ, ըստուերին մէջ ալ եւ սոսկումին տակ .  
Պայծառութեան մ'յոյսը, յոյսը նորէն գրտնըւած ճամբուն :

Բնակարանըդ մօտ պիտի՝ լլայ յայնժամ մեզի, վերջապէս .  
Տոգորուած յուզմամբ վերադարձերու եւ ուրախութեան՝  
Ընդնշմարելու սեմն այն պահուն երբ պիտի թալկանանք  
Սակայն ըզգալով ըզմեզ անարժան՝ այս հանգըրուանին,  
Ինքնաբերաբար պիտի ընդգընինք հոն, մուտքին վըրայ .  
Սուր յիշողութեամբն անցեալ բարդըւած սըխալանքներու,  
Ընկնըւած յանկարծ հոն վերերեւցած մեղքերու ներքեւ ...  
Ա՛խ. երանի՛ թէ, այն ատեն զգածուած՝ դուն այն կըոփէն,  
Որ պիտի առջիդ տրորէ այս մարմինըս տագնապակոծ,  
Ըսէի՛ր թէ մեր ջանքով ջընջըւած է ամէն մեղանք,  
Ու ներումի բառ մ'արտասանէիր, ծեռքերը բացած :

ՄՈՐԻՍ ՄԱՐՏԻ

ՊԱՏԿԵՐԱՇԱՐՔ

Ա. Ա. Ա.

Ա.

Զէին փայլեր քու աչքերը՝ թաքուն մեծ յոյսերով,  
Ու չէին բնաւ գուշակել ջանար անոնք նըշաններն  
Խորհըրդաւոր երկինքին. զի կը մնայիր դուն հակած  
Ակօսներու խոտին վըրայ ու այգիի ուռերուն.

Հորիզոնին ծիրը երբ չէր բռունկած տակաւին  
Դուրս կ'ելլէիր, գործիքներըդ ուստ առած, տուներէն.  
Գիտէիր թէ մօտ է օրն. ու, առանց սին խօսքերու,

Դուն կ'երթայիր ծորերու եւ սրբասուն սիրտերու  
Խոնարհութեանը մէջէն, լուիկ, անո՞նց ետեւէն՝

Որոնց Յիսուս կը պատմէր առակներն իր գեղեցիկ :

Բ.

Ճըշմարտութիւն. զայն փոքրիկ մանուկ մ'հեղեց իրկըւան  
Երվինապակւոյն վըրայ, ուր կը ծաղկէին վարդենիք  
Հըշտակածեւ սլացումով : Այն ատեն ա'յնքան բարի  
Էր մարդը դեռ, որ կուտար իր պարզ հոգին՝ իրերուն :

Անմեղութիւնն ալ կ'երթայ առաւօտեան խոտերուն  
Սըրսըփիւնին մէջերէն. անգէտ իսպառ թէ ի'նչպէս  
Իր բամպակեայ շըրջազգեստը թըրջոտած է ցողէն :

Ու երբ կապոյտ լուսընկան աղբիւրներուն մէջ վըճիտ  
Կը դողդըղայ, ան գիտէ արդէն մաքուր կախարդանքն

Հեշտազըւարճ, սըրտազրաւ նըւագներուն Վէովէնի :

Գ.

Ու մանուկը կը փախչէր այն քաղաքէն՝ ուր երթեմն  
Եղիւրները դեւերուն կը բուրչէին գարշ հոտեր :  
Եկաւ իրկունն, հուսկ ուրեմն : Ու լոյսերը զըրախտին  
Շըլացուցին զայն սաստիկ՝ վերջալոյսովը կարմիր :

Տեսաւ ան որ թեւերն՝ մեծ կաղնիներուն կենդանի  
Կ'երկարէին քաղելու աստղերն : Հովին մէջէն խուլ,  
Անժելիւսէն ծանրացած, միջոցին մէջ կուլային

Մեռելներն այն որոնց ծայնն ան առաջուց կը ճանչնար :  
— Ու երբոր այգը ծակեց գաղտնիքը վարդ զարդերուն

Արեւն ու տղան իրարու կը նայէին դէմ առ դէմ :

ՄՕՐԻՍ ՓՈԹՔԾԵՒ

Ա.

ԻՐԻԿՈՒԱՆ ՀԱՆԴԱՐՏՈՒԹԻՒՆ

Փոթորիկը անցաւ զերդ թըռչանք մ'անգղերու,  
 կը վայրագ կառանջով :  
 Խաղաղ ծովս աւելի խուլ կոծքով կը ծեծէ  
 իր գլուխներն ու ափերն :

Օ՞հ, երկինքը լուացուած ի՞նչ հանդարտ՝ ալս իրկուն,  
 Այն վըճիտ ժամուն՝ ուր  
 Կը ցոլայ արծաթ նաւն հայլիին մէջ մաքուր  
 Անխորշոմ կոհակին :

Խաղաղէ՛, սիրտ իմ, քու մրբրիկներդ ալ նոյնապէս  
 Կ'անցնին, ու կ'անդորրիս :  
 Ժըպտելով տե՛ս բացուած երկնից վրայ օրօրուիլն  
 Արմաւի ծառերուն :

Բ.

ՎԵՐԱԴԱՐՁ

Վերջալոյսը կը մարէ պայծառութիւնը նըրբին  
 Ու կարմրութիւնը՝ որով մայրամուտը վառեցաւ .  
 Ոսկի շըղարշ, ակատէ բիլ երկընքին վրայ ծըփուն,  
 Թունդ բոսորէ եւ տըժգոյն լելակ թոյրէ խազլըզուած :

Ահաւասիկ է գիշերն, մելամաղձոտ, ծըխամած .  
 Անիրական երեւցող լեռներուն վրայ, սարահարթն  
 Արձականիստ ու ժայռոտ, հովէն ճըկող սեւ նոճի,  
 Ու հոտաղը, որ կ'անցնի՝ տառատոկը սեղմելով :

«Յանի՞ անգամ տակաւին, ճանապարհորդ դու երկրի,  
 Որ ման կուգաս՝ գլորելով ճամբաներուն վրայ մըթին,  
 Պիտի կըրնաս մենաւոր տունն այն տեսնել վերստին,  
 Եւ աշունի վարդենին՝ անոր պատին վրայ կառչած .

«Մանեակին վրայ օրերուդ, զոր կը համրես խոկալով,  
 Ո՞րքան պիտի դեռ հիւսուին խորհրդաւոր հատիկներ :  
 Քանի՞ մտածկոտ իրկուններ պիտի շարեն շուքն իրենց,  
 Մինչեւ որ գայ հուսկ իրկուն մ'ընդմիշտ աչքերըդ փակել» .

— Տերեւները պարելով կը թըռչէին մի առ մի,  
 Կը ծըռէր փայտը ժանգոտ՝ գիշերային շըրշիւնէն .  
 Ու երբ զագաթը հասայ, կողոպտըւած, հեւասպառ,  
 Տեսայ, տեսայ որ տունիս վրայ ցաթած էր լուսընկան,

Որ կը թուէր ինձ ժըպտիլ ըսքանչացած երկինքէն :

գ.

### ՎԻՐԱԿԻՈՐ ԿԱՐԱՊԸ

Այն պահուն՝ ուր մուրճերն կը զարնեն տակառին,  
Ուր դարաստը հարուստ է խրուկով ու սաթով,  
Պատռեց նետ մ'օդն, առանց գըծելու հոն ակօս,  
Ու տալու ջըրկայքին՝ սարսուռ, եւ ծառին՝ ցունց :

Կը կարժէր առուակն հոն յանկերգն իր միակերպ,  
Չուրին վրայ հիոն եկաւ տերեւ մը, թիթեռնիկ,  
Շողափայլ հարաւէն դէպ' հիւսիսը կապոյտ.  
Ոսկի մեծ գուռերէն կը հոսէր աշունն յորդ.

Եղանակն արքենի, կողովին տակ հիւսկէն,  
Կը քալէ, կը ժպտի՝ ժըպիտով խոց սըրտի,  
Սըբեցած բերկրանքով, թախիծով նոյն ատեն.

Իրիկունն յամրօրէն դէպի դաշտը կ'իջնէ.  
Ջըրկայքին վրայ, որուն կը փոթէ զուրն հանդարտ,  
Կը լողայ պերճ կարապ մը, վիզէն արիւնած :

### ՄՈՒՆԶ ՊԱՏԱՍԽԱՆԸ

Հսի ես իմ ճակատազրիս. կը հետեւիմ քեզի, որ մութ  
Դիծերըդ միշտ կը քողարկես. եւ որ ինձ բնաւ չես խօսած սուտ:  
Առաջնորդէ՛ ինծի. բայց այս աչքերս պէտք է տեսնեն ոտներս.  
Պէտք է մըխեմ նայուածքս ըստէպ աստեղազարդ կամարէն ներս,  
Զոր չը քաղէ պէտք է դիմակը մատներուդ սիրիլական:

Համբ՝ անշըշունզ, ան զիս քաշեց՝ տարաւ դէպի անտառը խոր,  
Ուր գազաններ կը սլքտային, ուր կ'երգէին հաւքեր աղուոր,  
Դէպի ծործողն՝ ուր կը գըլգար ճարճատ խոխոզն առուակներուն,  
Ու անցնելով լերկ ժայռերէն, խարտեաշ դաշտին ծոցէն սիրուն,  
Կ'երթար մինչ ափն, ուր զուրերուն վրայ կը քնանայ լուռ՝ լուսընկան:

Հոն անոր ծեռքն երկարեցաւ դէպի անդունդը միզամած,  
Որ սահմանին կուտայ ցոյց զիծը՝ ոտքերուն հոն խիզախած.  
Ու մինչ գըլխով նըշան կ'ընէ ան ինծի, ես իրեն կ'ըսեմ.  
«Գիտե՞մ». — հոն վարն, այդ միջոցին, ծովը կուլար երգ մը վըսեմ.  
Դրախտի ցոլքեր կը պըսպըղար կարծես ըստերը ոսկեզօծ :

«Գիտեմ, այո՛, զիտեմ թէ հոս է տեղը իմ մեծ լըռութեան.  
Պիտի քնանամ հոս, երազէ զերծ, անտանզանք, մինչ յաւիտեան:  
Շատ անգամներ ես այս վայրկեանն երկիւղախառըն ուզեցի.  
Տեսնելով Հընծող մը որ, մանգաղն ի ճօն, կուզար ինծի:  
Բայց դուն որ զիս հետըդ բերիր անձայն, անմիկ, աչքերը գոց,

«Պիտի չկրնա՞ս յայտնել ինծի արդեօք , թէ կուզ նըշանացի ,  
ինչո՞ւ բերիր զիս այս երկար ճանապարհէն բոկագնացի ,  
Որմէ կը թուին խորշիլ մարդոց քայլերն ուժգին քամահանքով .  
Զի մեծ ճամբէն կ'երթան զրեթէ ամէնքն հանդարտ ու քովէ քով :  
Իրենց համար վաղուան կայանն այսօրուընէ որոշելով :

«Ու ես մըտայ քու ետեւէդ անտառին մէջը երագին ,  
Սնհոգ՝ թէ ի՞նչ միրգեր էին , զոր հոն շատեր կը քաղէին :  
Ականջ դըրի ըշընջիւնին բնակիչներուն իր անհանգիստ ,  
Թըռչնոց ծայնին , ու աւագին վրայ փըշըրւող կոհակին խիստ .  
Ամէնքը բան մ'ըսին ինծի . դո՛ւն լոկ մնացիր անխոս՝ անխոռով :

«Աւասիկ , արդ պառկած եմ ես այս միեւնոյն ափունքին վրայ .  
Ուր պիտի օր մ'ամէն քայլերը մահացուաց յանգին անխնայ ,  
Հըբշտակային կոչերուն թէ իսկ հետեւած լինին կամ ոչ ,  
Իմ հեռաւառ գնացքէս քեզ ի՞նչ քերած եմ ես ծեռքով դողդոց ,  
Բացի ծակուած այս փայտէն , ո'վ Պան , զոր կուտամ բագինիդ ձօն :

«Ի՞նչ , ի՞նչպիսի ծայներ հընչած են շինական այս սրինգէն , որ  
Կ'երգէր յաջո՞րդաբար սըրտի թընդիւններով դաշնակաւոր ,  
Անեղծական սէրն , անոր հրայրքն , ու նըւաղումը հեւ ի հեւ .  
Եւ որ դարձնել կուտար երբեմըն կըշոյթով մ'արագ , թեթեւ ,  
Զեր կաքաւն , ո'վ Սիլրւաններ , ու կատարել Մուսայք , ձեր տօնն :

«Յաւերժական կուրծքին վրայ նըւիրական այս մօրը հին՝  
Բնութեան , ուր միշտ կը փընտուեմ ես , վաղուց , լոկ բառ մ'աստուա-  
ի՞նչ եմ գըտած որ գոհացնէ իմ սովամահ հոգիս հըզօր , [ծային ,  
Անվրիպական յո՞յս մը արդեօք , թէ գիտութիւն դառն ու խոժոռ .  
Պատգամնե՞ր ճիշդ ու ապահով , շըշո՞ւնց մ'աղճատ եւ . ընդունայն :

«Կ'երթայի ես մէն միայնակ , բայց փընգելով մարդոց համար ,  
Սիրոյ կարմիր ծաղկունք , շուշանք՝ սըրտի զեղման զեղայարմար :  
Եթէ կիսով չափ հատուցած են ինձ՝ ինձմէ առածներնին ,  
Վարձքս է կատար : Ես գումարները չեմ կըշուած ամենեւին :  
Ու վիշտս այնքան չէ խոր ու մեծ , որչափ է գութս բարձըր ու լայն :

«Սակայն ինչո՞ւ մատոնանըշուած ըլլամ ես սոսկ իմ այս զանքէս ,  
Ի՞նչ եմ կըրած , ի՞նչ եմ ուզած , ի՞նչ է այն զոր հասկցած եմ ես .  
Ո՞վ գիտէ բուն իմ այս դիտումն՝ ոյր վարձնէ այս տառապանքն  
Ի՞նչ է նապատակն այս անդադար ըստեղծումին՝ ում կը ճըզնիմ . [իմ .  
Յիշտակներ աւելի պե՞րն , թէ բեկորներ յաւերժական :

«Մահը մեզի չի տար ոչինչ՝ իբրեւ կեանքի բացատրութիւն .  
Երկինքի կարգը ահաւոր չեղբակացներ ոչինչն անհուն : [եաց ,  
Ուրուակա՞ն դու , ոչի՞նչ , ոչի՞նչ , բայց բառ մը միայն , բառ անձկայր-  
կայ ու կը մնայ , կառչած դեռ հոն , խորն հոգիի մը յագեցած :»  
— Ու մատն անոր , կողքիս կանգնած եւ քանդակուած քարի մը վրան ,  
Դըծեց սա բառը , ԸՆԴՈՒՆԵ , — ու փակեց աչքըս՝ մահուան քունն :

ՓՈԼ ՎԻԼՈՅԵԱԱՔՍՈՐԱՆՔԻ ՏԱՂԵՐ

Ժըխոր Մարդոց, ոտնածայներ, ճիչ, կանչիւններ, քրքջանք՝ ետեւս,  
Առջեւս՝ երգեր, տարփանք, սակարկ, կազուկըոիւ, խօսուըու  
Կ'ուղեմ խեղդել ըզքեզ, ամբոխ դու, որ իմ մէջս կը վըժժաս.  
Լըոէ՛ ոգի դու ծայնարծակ. եւ դուք, ծայներ խօլ, մարհցէք:

Կը շառաչէ ծովը, երկիրը կը դըղըրդի, կը մըռընչեն հովերն ուժգին.  
Կը մըրմըռայ խորունկ անտառն, կ'երգէ թըռչունն. ունայնութեա՞ն  
Ժամեր: Քնացի՛ր, անցեալ: Դուն դեռ, ո'վ մանուկ, ի՞նչ կ'ուղես  
Ա՛խ, ո'վ ծաղիկն այս աշխարհիս, գոցէ՛, գոցէ քու շափակներն:  
[ինձմէ].

Դուն ալ, դուն ալ, ո'վ սիրտ, լըոէ՛, լըուեցէ՛ք դուք ալ, հառա-  
[չանք.  
Կը տեւէ մէջս հին մըրմունջն, ու չի կըրնար վերջանալ բնաւ.  
Լըուց ամէն ինչ. եկո՞ւր, իմ գիշեր, ըստուեր դու՝ ըստուերէն.

Եկո՞ւր, լուութիւն նըւիրական եւ հարսանեաց, ո'վ արեգակն  
Իմ հոգիս, եկո՞ւր, եկուր, խաղաղութիւն, սէր, եկո՞ւր, թի՛ւ.  
Եկո՞ւր, Աստուած իմ, ինծի հետ, եկո՞ւր, եկուր, քուն հրատոչոր.

\* \* \*

Սիրոյ շիկնումը եւ շիկնումն ամօթին  
Կը ծածկեն դէմքս, ուսկից ծեռքերս եմ քաշած. [Միրտ  
Պիտի կենամ կանգուն՝ մարդոց նայուածքին դէմ միշտ անկա-  
նչալէս մարդ մը նըշանաւոր, որմէ ոչ ոք չի պատկառիր:

Ամբողջ ամայք է բարձրացող լոյսին առջեւ.  
Ու ճակտիս վրայ կը կրեմ, բոսոր վըկայութիւն,  
Արեւուն դէմ կանգուն կեցած մարդու մը պէս.  
Սիրոյ շիկնումը եւ շիկնումը ամօթին:

Յաղթեցիր ինծ, սիրեցեալդ իմ, ո'վ թըշնամի.  
Պաշտպանութեանս համար չունիմ այլ եւս ոչինչ.  
Առիր ծեռքէս բոլոր զէնքերըս մի առ մի.  
Եւ աւասիկ առջիդ կեցած եմ, բարեկամ:

Ո'չ տարփանքները, եւ ոչ Բանը նենգաւոր,  
Ոչ քիմենը, երիւարի պէս զըլացած.  
Հաւատարիմ չեղան ինծի, զիս մատնեցին.  
Ու իմ վատ սիրտըս չըկըրցաւ զիս չըքմեղել:

Ի գուր փախայ. ամենուրեք գըտայ օրէնք.  
Պէտք է տեղի տալ վերջապէս, ո'վ դուռ, ներս ա՛ռ  
Ճիւրը, ո'վ սիրտ սարտացող, պէտք է ճանչնալ տէր՝  
Մէկը որ մէջս է, եւ աւելի քան զիս՝ իմ անձս:

Երկինք, ոլորտք, իմ վրաս՝ որ հոս եմ՝ գըթացէք.  
Մեռելներէն դեռ չըկանչուած, եկած եմ ես.  
Արդար, յաւերժ, սուրբ Աստուած, Տէր Ամենակալ,  
Աւասիկ խիստ ծեռքերուդ մէջ եմ ես ողջ ողջ:

**Ժ.Ա.Ն ԷԳ.Ա.Ռ**

**ՄԱՐԹԱ ԵՒ ՄԱՐԻԱՄ**

Երկու քոյրեր . Մարթա ունէր շագանակի գոյն մազեր ,  
Պայծառաշուխ Մարիամը , փոքրը , վարդագեղ , խարտեաշ էր .  
Ու Սնիկա , որ աշխարհի պիտի կտակէր սէր անհուն ,  
էր Առաջնորդը ապահով այդ վարանոտ սիրտերուն :

Մարթա , թէեւ քիչ մը գոռող , տիրուհին ինքն էր տունին .  
Զէ՞ որ հոգերն ու խլնամքներն իշխանութիւն կը ծընին .  
Միւսը , որուն ծառայութիւնն ամէն հեղ էր մերժուեր ,  
իր առտընին յարկին ներքեւ օտարական մը կը թուէր :

Արդ , Մարթա , օր մը , երբ Յիսուսը ընդունած էր տունն իր ,  
Մարիամ , նըստած՝ Վարդապետին քով , կ'ունկընդրէր մըտադիր .  
Ու խօսքերովը , զորս ինք նոյն իսկ երկարել կը ջանար ,  
իր պարզուկ միտքը կը կազմէր ուշադրութեամբ անըսպառ :

— «Հայ՞ ինձ , Տէր , կը կարծե՞ս թէ ապականուած է հոգիս .  
Քու կորսըւած ոչխա՞րն է ան ... թէ այդպէս է՝ վա՞յ սըրտիս ,  
կը թօթափիմ ես զայն ինձմէ , կուտամ քեզի . տա՞ր դուն զայն» :  
Ու մինչեւ վերջը կը խըմէր լըսած խօսքերը , անձայն :

Կը մըրմըռայ անդին Մարթա , ու դէմքն է քիչ մը մըթին .  
Կը նախանձի , երբ կ'ուզէ քոյրն աշխատութեանն իր բաժինն .  
Տանտիրուհի , բայց վերջապէս կը ցասնու դոյզըն բանէ .  
Պնակներն՝ որոնց ինք զիտէ թիւը , շարունակ կը համրէ :

— «Ա՛խ , Վարդապետ , կ'ըսէ Մարիամ , կը խօսիս ի՞նչպէս անոյշ ,  
Մետաքս հագած շուշաներուն , աղաւնիին վրայ քընքոյշ .  
Հսէ՞ ինձ , հոն պիտի ըլլա՞ս , գերեզմաններն երբ բացուին .  
Երբ քեզ տեսնեմ ես այն ատեն , պիտի չվախնամ բընաւին» :

Օր մ'իր աչքերը ուղղերով դէպի խարտեաշն իր կըրտսեր ,  
Սիրուն խօսքէ ախորժելէն սըրտնեղ՝ այն միւսը կ'ըսէր .  
«Զես աշխատիր դուն երբեք , մինչ ես կը գործեմ օրն ի բուն .  
«Բայց ժամանակն է որ ալ զաս ինձ վընարել պարտքըդ դուն» :

— «Եկո՞ւր , մըտիկ ընել իրեն պէս , եւ քիչ մը հանգիստ ա՛ռ» ,  
— «Պատուիրէիր , կըրկնեց Մարթա , որ ա՞ն ինձի օգնել զար» :  
Բարկութենէն դէմքը տըխեղծ երեւոյթ մը առած էր .  
Ու յամառ բարքը՝ Աստուծոյ զայն անհաճոյ կ'ընծայէր :

— «Մա՛րթա , Մա՛րթա , ըսաւ Յիսուս , թո՞ղ այդ գործդդ , ի՞նչ կ'արժէ  
կուզայ Մարիամ . իսկ քեզի՝ զալ եւ ի՞նձ լըսել է արժան» : [ան .  
Պատասխանեց , սակայն , Մարթա , «Զեռքո՞վ գործել կ'ուզեմ ես .  
Մեր տունն է մեծ շատ , եւ մընալ ծոյլ՝ չի զար բնաւ իմ սիրտէս»] :

Տեսնելով թէ անիրաւ էր ան , ինք ըսաւ վերըստին .  
«Մարիամի ընտրած բաժինը լաւագոյնն է բաժին» .  
Ու մինչդեռ ցած ծայնով , նըստած , փոքրիկ քոյրը կ'արտասուէր ,  
Յիսուս , դըրած իր ծեռքն անոր աղուոր գըլխուն ոսկեհեր ,

— «Ոչ ոք կըրնայ այդ լաւագոյն մասն ապշոպել ա՛յն անձէն ,  
Որ կը փընտուէ զիս , եւ կ'ուզէ առնել խօսքի ի՞մ զանձէն» :  
Ու , մըտախոհ , Մարիամ , իր սիրտն յոյզերով գողտըր սարսուն ,  
Աչքն Յիսուսի ուղղած , կ'ըմպէ կեանքը անոր խօսքերուն :

“ԵՒ ՄԱՆՈՒԿՆ ԱՃԷՐ ԵՒ ԶՈՐԱՆԱՅՐ ԼԻ ԻՄԱՍՏՈՒԹԵԱՄԲ,  
ԵՒ ՇՆՈՐՀՔՆ ԱՍՏՈՒԾՈՅ ԷՒՆ Ի ՎԵՐԱՅ ՆՈՐԱ,,

(Դուկ. Բ. 39-40)

Ան տամներկու տարեկանէն մինչ երեսունն,  
Ի՞նչպէս կերտեց իր հոգին, զոգն իր արուեստին.  
Աստուած Հայրն ի՞նչ կ'ըսէք հոգւոյն այդ սիրասուն.  
Ի՞նչ պատասխան կուտար անոր հիւսին որդին:

Օրէ օր միշտ մարդ հետեւիլ կ'ուզէք իրեն . . .  
Առաջնորդն ո՞վ էր այդ տըղուն աստուածային:  
Այս մասին գիրքն ու մարդկութիւնը կը լրուն,  
Ու ժամանակն այդ կը մընայ խորհուրդ խորին:

Վերջէն, օր մ', ան ըսաւ. «Օրհնեա՛լ, Հայր գերազանց,  
Որ ծածկեցիր գիտուններէն այս բաներն, ա՛խ,  
Բայց յայտնեցիր զանոնք ըզբեզ սիրող մանկանց»:  
Ու Սուրբ Գիրքին մէջ կ'երեւի մանուկն յաճախ . . .

Ասո՛ր մէջն են իմաստութիւնն, Աւետարանն.  
«Եղի՛ր նըման մանուկներուն, կայտառ, ժըպտուն:  
Մարմինին պէս միտքն ալ է մի դիւրաբեկ բան:  
Մի՛րտ, սի՛րտ . . . եղի՛ր խոնարհ, ու զիս կը նանջնաս դուն»:

Տասներկուքն՝ երտուն, խոկաց ան եւ պահեց,  
Աստուածօրէն, զերդ զանձ մ', իր սիրտը մանկական:  
Երազելով գործեց: Դիտեց զայն մայրն ի հեծ:  
Ու չարին դէմ երազն եղաւ իրեն պաշտպան:

Իմաստութեան մարդերն երկու տարիք ունին,  
Զոյգ անուններ. Սիրել, Խորհիլ: Արդ, Յիսուսի  
Համար խորհիլն է սէր. սէրն այն իմաստունին,  
Որ հոգիի երկունք՝ հոգւոյ ունի որդի:

Երբ ոյժին եռքն օր մը շարժեց սըրտին մէջ յոյզ,  
Գուցէ հըպաւ Սամարուհի մ'իր նայուածքին,  
Բայց մեզ փորձող խոռվքէն հոգին իր տալով խոյս,  
Դարձաւ շեշտ դէպի «բարի մասը» սըրտագին:

Որ պահէ ոյժն որ կ'ելլէ, երբ իրեն դըպչին,  
Իր մարմինէն բուժիչ եւ իր ըզգեստներէն,  
Պահէ անոյշ ժըպիտը, շողն իր շըրթունքին,  
Կ'ուզէ որ կոյս մընան իր մէջ բոլոր սէրերն:

Կ'արհամարհէ ինչ որ ունի հրապոյր լոկ սին.  
Լոյս աչքերէն իր պէտք է դուրս գայ թովք անհուն.  
Պիտի երբեք տուն չը կանգնէ վրան աւազին,  
Սիրտի սէրերն միայն ունին հիմ հաստատուն:

Քսանամենի՛ ան կը խորհէք այսպէս արդէն.  
Միշտ կը խոկար, մեկուսացած տեղ մը, լըռին,  
Կը նախընտրէք ներմակ շուշանը վառ վարդէն,  
Տեսանելի վաղփղուն գեղէն՝ շնորհը սըրտին:

Կ'զմայլէր ի'նչպէս կ'ելլէ վեր սերմն ընդհողուած ,  
Նոյն իսկ Շաբաթ օր , կ'ելլէ վեր , տիւ եւ գիշեր .  
Ու կ'երազէր ճամբուն վըրայ ծաղկաւէտուած .  
Ու կեանքն ամբողջ Աստուած իր նոյն սիրով կ'օձէր :

Հասկ , թրգենի , բոյն , խօսք մ'ունին ամէնքն իրեն .  
Ճանչցաւ անշուշտ ժիր մըշակաց հետ անոնք ալ ,  
Որ , յապաղկոտ թէեւ ու ծոյլ , սակայն կ'առնեն ,  
Միւսներուն պէս , իրկունը , նոյն վարձքը դարձեալ :

Սըրտանց՝ տիրոջն այն վարմունքին կը համակրի ,  
Որ բարիին՝ արդար , գըթած է չարերուն ,  
«Իմ սէրս օրէնքը իրենցին գուցէ չունի .  
Բայց ես դէպի Հօր մը կ'երթամ քաղաքն անհուն» :

Զոր թրգենւոյն վրայ չը գըտաւ պըտուղ երբոր ,  
Չ'այրեց . Թոյլ տուաւ որ անոր շուրջն աղքեն , բրեն ,  
Ճանչցաւ թերեւս անառակին ալ , ու անոր հօր  
Հսաւ հարկաւ . «ներել զիտցէք աստուածօրէն» :

Ու երբ բացաւ հուսկ ուրեմն իր հոգին անհուն ,  
Վըսեմ խօսող եւ նահատակ զերյաղթական ,  
Մեզի տուաւ երբ , մէկ անգամէն , կեանքն իր համբուն ,  
Մեզ շըլացնողն իր մանուկի հոգին էր այն :

## ՔՈՒՆԸ

Հրաշալի մարդը , որ ունէր իր հոգւոյն մէջ  
Աստղով լի՝ քան այս երկինքն՝ ա'յլ մի երկնատուն ,  
Ու սիրտին մէջ՝ արեւ մ' , աղբիւր բոցի անշէջ ,  
Ու միտքին մէջ՝ հանդարտ փայլող երջանկութիւնն ,

Մարդ մը , որուն՝ փառքէն հինուած էր վերարկուն ,  
Ուղիղ միտքէ եւ ամենէն մաքուր վուշէն ,  
Որուն խօսքերը ունէին փողոսկրի յըղկումն ,  
Մահիկին փայն , ու կապոյտին երփներն ամէն ,

Ոյր՝ աղամանդ մըն էր ամէն մէկ բառը պերճ ,  
Զորըս , ծըռած , կը ժողվէին աղքատներն խեղճ ,  
Ոյր՝ խոտին մէջ՝ քայլը ծաղիկ ցանէր անվերջ ,  
Նայուածքն որուն՝ շող կը ցընցղէր հոգւոց տըխեղ ,

Լոյսէ մարդուն վրայ այդ՝ գիշերը երբոր գար ,  
Մինակ , աղքատ մարդն այս , որուն սիրտն Աստուած էր ,  
Պառկած ատենը , կը փընտուէր զուր տեղ մի քար ,  
Ուր , քնանալու համար , գըլուխն հանգչեցընէր :

ԱՅ ՄօօՆ

ՅՈՒԴԻԹ

Պառկած է Հողեփեռն . զահը որ կը քնանայ ,  
Խաւարին է խառնած՝ լրոիկ՝ իր լոյսին բոցն ,  
Ու Յուղիթ իր գեղին քող ըրած ըստուերն հոծ՝  
Որ գազանը վայրագ իր շողքէն չարթըննայ :

Թուրը՝ զոր այս համեստ հրաշագեղն է բըռնած ,  
Կ'աւելցնէ իր դէմքին վրայ՝ վըսեմ վայլ մ'անհուն ,  
Ու տալու համար սիրտ անոր , վեհ այդ պահուն ,  
Սկանջին կ'ըսէ իր հրեշտակը ծայնով ցած .

— Մեռած մ'է , որ պիտի ըսպաննես դուն , Յուղիթ ,  
Հանդերծանքն ըրած են իր մահուան ու փառքիդ՝  
Դաւակցած իրարու՝ արդէն քունն ու զինին .

Պէտք չէ որ քեզի վախ ազդէ բնաւ քու գերին .  
Քու թեւերդ , անվլտանգ , պիտի զլուխը կըտրեն  
Այս մարդուն՝ ոյր աչքերդ խըլած են սիրտն արդէն :

ՓՈՆԹԱՎԱՐԱՍԻ ՏԸ ՄԵՍԼՅ

ԷԴ ԱՌԻՒԾԻՆ ԵՒ ԻՐ ԵՐԿՈՒ ԿՈՐԻՒՆՆԵՐՈՒԽ ԱՌԱԿԸ

(ԵԶԵԿ. ՃԹ. 19)

Ո՞վ էր անոր մայրը . — Առիւծ մը մատակ ,  
Որ կը քնակէր նըմաններուն հետ լրեն .  
Ու , խորն որջի մը , իր վրտիտ փորին տակ  
Կուտար երկու կորիւններու ապաւէն :

Առաջնեկին ան ցոյց տըւաւ նախ ճամբան՝  
Անապատի աւազներուն մէջէն կրակ .  
Յետոյ թէ որսն ի՞նչպէս պէտք էր որ տար ան  
Ժանիքներուն եւ ճանկերուն իր ճարակ :

«Ա'լ գնա ,» ըսաւ ապա , «մարդուն հետ կըուուի՛ր» :  
Մօր հրամանին հնազանդելով ձագը հենց ,  
Սրացաւ յանկարծ : Գիտեն ազգերն անունն իր ,  
Եւ թէ ո'րքան խըմեց արիւնն ան իրենց :

Բայց բըռնուեցաւ . մայրն եղտիւրին մէջը , լուռ ,  
Սպասելէ վերջ երկար , մէկալ եղբօրն ալ  
Օր մ'ըսկըսաւ՝ մազիններովը իր սուր  
Պատըռտելու համար իր որսը՝ դաս տալ :

Յետոյ ուղղեց զայն դէպի ստուերն ու լռութիւն,  
Հսաւ անոր . «Դընա՛, ատենն է արդէն»:  
Ու բաշն հովին՝ սրացաւ երկրորդն ալ իսկոյն,  
Արծակելով իր մըուընչիւնն առջեւէն:

Դազանն ի՞նչաէս էր գինովցած արիւնէն . . .  
Ժողովուրդները կը փախչին ահաբեկ .  
Պիտի մարդիկ էզին այս ծագն ալ քրոնե՞ն . . .  
Աշխարհ այսքան աւեր տեսած չէր երբեք :

Թըշնամւոյն դէմ միացուցած ուժերնին,  
Համաձայնած են ա՛լ ամէնքն իրարու .  
Ու խայծերէն հրապուրուելով ծուղակին,  
Օր մ'անոր մէջ ինկաւ առիւծն ահարկու :

Մանուկ մ'հիմայ կըրնայ անվախ , համարձակ ,  
Անոր վըրայ ժայթքել թուրքն իր այպանքին :  
Իսկ էզն անդին , ակընկառոյց , միայնակ ,  
Զո՞ւր կը սպասէ վերադարձին իր ծագին :

**ՊԵՏՐՈՍ ՄԵԹԱՄԹԱՄԻՈՍ**

**Ի ԾՆՈՒՆԴ ՓՐԿՉԻՆ<sup>(\*)</sup>**

**ԹԱՏՐԵՐԳՈՒԹԻՒՆ**

**ՏԵՍԻԼ Ա. .**

**ՀՐԵՇՏԱԿ**

Երկնակառոյց կամարներէն լուսավառ ,  
Թեթեւ թեւովը զեփիւռին իջած վար ,  
Զեզ կը բերեմ լուրը անճառ բարութեան :  
Ահա լոյսի կ'փոխուի խաւարը դաժան .  
Ահա կ'ծագի այզն ըղձալի սռւրբ տիւին ,  
Ու շաւիղներն աստեղանեմ կը բացուին .  
Ո՞վ մահացուք , խաղաղութիւն ծեզ յաւէտ .  
Ա՛լ ծեր պարտքին տըրուած է ծեզ մուրհակն ետ .  
Զի արքայից արքա՛ն ծընաւ ծեզ այսօր .  
Մարմնացած Բանն , անժամանակ Որդին Հօր :

Առնելով լուրը այս բարի ,  
Տիեզերքն ամբողջ պիտի բերկրի .  
Բայց ամենէն աւելի դուրք , ո'վ մարդիկ ,  
Որ աշխարհի սանծը ծեր ծեռքը ունիք ,  
Ու երկրի վրայ դէմքով անոր կը նմանիք :  
Զեր իրաւունքն են խինդն այլ եւս ու խրախոյս .  
Զի ամենուն արդար բաժինն է ա՛լ յոյս :  
Պիտի զօդէ խաղաղութիւնն իրարու  
Գահն ու գերին , ցարդ իրարմէ միշտ հեռու .  
Զաւակներով պիտի լեցուին արքունի  
Առագաստները : Նա որ ա՛յնքան ունի  
Զեզի համար սէր եւ գորով անձընդիր՝

(\*) Հ. Ե. Հիւմիւզի անյանգ գրաբարէն աշխարհաբարի վերածուած :

Ի՞նչպէս կըրնար ծեզ չը շնորհել իր բարիքներն անխըտիր.  
Վըտանգներէ ալ ազատ՝  
Պիտի պանդուխտն անցնի կըտրէ լեռներ շատ .  
Մըրրիկներէ ապահով՝  
Նաւ ու նաւորդ պիտի անցնին գետեր եւ ծով .  
Աստղերը հաշտ պիտի ըլլան ա՛լ ծեզի հետ ,  
Ու պիտի ծեր կեանքը դառնայ երջանկաւէտ .  
Մնմեղութիւնը պիտի գայ  
Ու բընակի երկրի վըրայ :

ՏԵՍԻԼ Բ.

ՍԵՐ, ՀԱԻԱՏՔ, ՅՈՅՈ

ՍԷՐ

Այն ցանկալի օրը , ուրեմն , հասաւ արդ ,  
Քաղցրիկ քոյրեր , ցանկալի օրն այն զըւարթ ,  
Զոր ծեզ կանուխ գուշակեցին երգերն այն  
Յորդանանու կարապներուն նուիրական :  
Ինչպէս յայտնեց ծեզ աւետիսն հրեշտակին ,  
Ինչ որ կըրցած է հաւատալ ծենէ մին ,  
Ինչ որ եղած է արդէն յոյսը միւսին ,  
Իմ միջոցաւս ահա կ'առնու արդ՝ մարմին .  
Մըսուրքին մէջ կուլայ ցուրտէն զոփալով ինձ համար ան ,  
Ան որ կուտայ եղանակաց եւ աստղերուն միշտ հրաման .  
Յաւերժական արեւաշող իր գահոյքէն իջած վար ,  
Կ'ենթարկըւի արկածներուն դըմնեայ օդին՝ ինձ համար :

Ոչ ոք քան զիս կըրնայ ըլլալ բնաւ զըւարթ .  
Ե'ս էի որ , թէեւ գաղտուկ , մինչեւ ցարդ ,  
Մեծարեցի միշտ՝ մըթին  
Գաղտնիքը մեծ խորհուրդին :  
Հաւատացի , չը տեսայ .  
Ա՛լ ըստուեր չէ . լոյս է սա .  
Իմանալին ցարդ մըտաց  
Ա՛լ կը տեսնեմ աչքով բաց .  
Բայց երջանիկ եմ , երջանիկ եմ եւ ե'ս .  
Երջանկագոյն , նոյն իսկ , այո՛ , քան ըզքեզ :

ՅՈՅՈ

Ես , ճըշմարիտ արեգական նորածագ  
Գէթ հեռուէն տեսնելով այգը յըստակ ,  
Կ'սպասէի անոր ծագման , որ հիմա  
Եկած՝ հասած է ահա .  
Ա՛խ , ցընծութիւն քեզ , հոգի իմ , ասկէ վերջ  
Ո՛չ մէկ բարի իղձ չը մընայ պիտի ստերջ .  
Ամէն ազնիւ երազ պիտի անխափան  
Ցանգի ըստոյգ եւ իրական կատարման :

ՀԱՒԱՏՔ

Թեպէտեւ կոյր էի ես ,  
Բայց երջանիկ այս դէպքն աչքիս դէմ յանդիման էր կարծես .  
Ես յուսացուած բաներուն հաստատութիւնն եմ անհառ .  
Ու ծածկըւած խորքերու յայտնագործումը պայծառ .

Երկրի ծոցին մէջ թաղուած սերմը փոքրիկ  
Զի ցուցըներ երբեք տերեւ ու ծաղիկ .  
Սակայն իր մէջ ունի ան՝ նուրբ մաշկին տակ  
Տերեւը , բոյսն ու ծաղիկը բովանդակ :

Ս Է Ր

Ազնըւական է պայքարն այն բանավէճ՝  
Թէ ամենէն աւելի շատ ո՞ւմ ծեր մէջ  
Պէտք է լինի խընդառիթ՝ օրը ծնընդեան  
Բանին , օրը գերեղարձին մարդկութեան :

Յ Ո Յ Ս

Հասարակաց խընդութեան մէջ ինծ է անկ  
Մեծագոյն մասը հըրճուանքին . զի եւ ցանզ  
Եղայ բոլոր մարդոց ընկերն անբաժան ,  
Իրենց կեանքի արկածներուն մէջ դաժան .  
Տապանին մէջ նոյի հետ ես էի որ  
Կուրծք տըւի միշտ մըրրիկներու ահաւոր :  
Երբ ամպրոպները թօնքնկէց պայթեցան  
Ու տարափները տեղացին դղըրդաձայն ,  
Ես էի որ իր ընտանեացն ահաբեկ  
Ներշընչեցի սփոփ առաւել քան երբեք .  
Ինձմով , ի հնումըն , նահապետն Աքրահամ  
Կըրցաւ սուրբ բըռնել ազովն հայրախնամ .  
Ու անտըրտունց , ոչ մէկ կընճիռ իր դէմքին ,  
Զոհին սեղանն հանել միակ իր որդին :

Մեծ ազգասէրն , եզիպտական առաջնորդ ,  
Աստուածային պատգամներուն սուրբ միջնորդ ,  
Ինձմով դիմեց . ու բըռնաւորն ոխերիմ  
Խարդաւելով պատրանքներով մըտերիմ ,  
Ճեղքեց ալիքն երիտրական զուրերուն ,  
Ու տարաւ հօտն անթաց ոտքով շատ հեռուն :  
Իմ շընորհիւ է որ մըշակը չըզգար  
Ազդեցութիւնն ամրան տօթին վլասակար .  
Կը քըրտնի , բայց ոչ իր գործը , ո՛չ քըրտինքն  
Չեն նեղեր , չեն մըտահոգեր երբեք զինքն :  
Իմ շընորհիւ է որ բանտին մէջ տըխուր ,  
Հէք յանցաւորը կը սփոփուի մըտադիւր .  
Կը մոռնայ վիշտը սըրտին ,  
Ու շըղթայից շառաչին

Մէջէն նուագներ լըսել երբեմըն կը կարծէ իր հոգին :

Ս Է Ր

Մեծ են , այո՛ , քու խընդութեանդ պատճառներն ,  
Զի ճըշմարտուած կը տեսնես այլ եւս ըստուերն ,  
Եւ մեզի յուշ կ'ածես արդիւնքը անոր :  
Զի խորհուրդի պատկեր մ'է այն տապանն՝ որ  
Հաւաքավայրն եղաւ բոլոր սուրբ ոգւոց  
Զորքս կ'այրէր մ'կ հաւատքի միակ բոց .  
Ու ծերունի նահապետին հրամայած  
Զոհը՝ տիպն էր անոր որով Հայրն Աստուած  
Կ'ուզէ այսօր մեզ փըրկել մեղքի կեանքէն դառնահեծ .  
Իսկ ընտըրեալ բանակին կարմիր ծովէն անցքը մեծ ,

Ու խորտակուիլը շըղթայից բովանդակ  
է ճըշմարիտ ազատութեան նըշանակ,  
Զոր կը շնորհէ մահացուաց  
Աստուածորդին մարմնացած :

Երկնից արքան միշտ յայտնի չի բարբառիր,  
Ինչպէս երբեմն ամպին մէջէն շնորհածիր՝  
Որոտընդոստ փայլակներով ցոլարձակ .  
Տիեզերքն անոր կամքին է խօսքն համարձակ .  
Կը խօսին այդ գործերը , պէտք է որ մարդ  
Միտ դընէ միշտ անոնց հոգւով լուրջ ու զուարթ :

ՀԱՒԱՏՔ

Ինչ որ անոր բերկրանքին իբրեւ պատճառ կուտաս ցոյց,  
Իմինիս եւըս նոյնքան պէտք է նկատուի ապացոյց :  
Ամէն բարեաց՝ որոնց յոյսն ունի՝ ևս ինքս եմ պատճառ .  
Ե՞ս ժողվեցի, ե՞ս , Յակոր նահապետի խօսքն ու բառ,  
Որոնցմով ան գուշակեց ծագումը այս սուրբ օրուան :  
Գանձեցի զայնս՝ յոյսին մէջ . ինձմէ՛ ուսաւ ամէն բան .  
Առանց ինձի , ան ոչինչ իմանալու չէ ընտել .  
Ո՞վ որ առանց ինձ ժըպընի բնութեան գաղտնիքը քըննել,  
Խօլական բիրտ մոլորութեանց մէջ կ'իյնայ ,  
Ճիշտ՝ երբ ինքինքը շատ ներհուն կ'զգայ նա :  
Ոմանք մեկնել կը ծըզտին ուսկից է լոյսն աստղերուն ,  
Եւ կամ թէ՛ ո՞վ կը վառէ վարսամն՝ երկնից խորն , հեռուն .  
Այդ ամէնն են բարբանջանք . անոնց բնաւ մի՛ հաւտար դուն .  
Առանց վտանգի չի կըրնար վերթեւել միտքը մարդուն ,  
Եթէ՛ ինձմով չառնու թոփի ,  
Եթէ՛ ինձի հետ զիտութեան աղբերակէն ըլմպէ զինզ :  
Զուգահանգէտ իրարու՝ տեսակէտով պարձանքի ,

ՍԷՐ

Երկուքիդ ալ սիրտն անշուշտ նոյն բերկրանքին կը յանգի .  
Հաւատքն Յոյսին ոյժն է անխռով .  
Յոյսն՝ Հաւատքին սնունդն ու կորով ,  
Ինչպէս վըտակն ու մայրի  
Կուտան միմեանց , մէկը՝ հիւթ , միւսն հովանի ,  
Երկուքէդ ո՞րն ալ յաղթական թէ՛ լինի ,  
Իւրաքանչիւրդ միմեանց յաղթող էք անճիգ ,  
Զուր տեղ ուրեմն իրարու հետ մի՛ վիճիք :

ՀԱՒԱՏՔ

Այո՛ , այո՛ , ինձ համար շատ աւելի  
Ուրախութիւնն հաւասար՝ է սիրելի :

ՅՈՅՍ

Այո՛ , այո՛ , չէ խընդութիւնն հընար ինձ ,  
Եթէ՛ իմ քոյրըս չէ ինձի խընդակից :

ՀԱՒԱՏՔ

Եթէ՛ ուրախ պէտք է լինիմ .

ՅՈՅՍ

Եթէ՛ հըրժուանքն է բաժին իմ .

Ի ՄԻԱՍԻՆ

Այդ քու շնորհիւդ է ահա ,  
Աստուածային սէր անմահ :

ՀԱՒԱՏՔ  
Երկըրպագենք ի միասին  
Սղեգական նորածին.  
Որ ծայրէ ծայր՝ աշխարհի  
Կը ճաճանչէ սէր բարի:

ՍԷՐ

Կ'ողբայ ոսոխն ամենուն.

ՀԱՒԱՏՔ

Երկիրն ամբողջ խաղաղութեամք կը բերկի

ՍԷՐ

Այժմէն ի բաց կ'երթան վիշտերը երկի.

ՀԱՒԱՏՔ

Արհաւիրքը կ'անհետի:

ՏԵՍԻ. Դ.

ՆՈՅՆԻ

ՍԷՐ

Այս հրաշքէն ի՞նչ բարիքներ  
Մարդը պիտի ըսպասէր:

ՀԱՒԱՏՔ  
Ամէն ինչ որ խոստացուեցան՝  
Տակաւ կուգան երեւան:

ՅՈՅՍ

Տարիին չորս եղանակներն ա'լ չունին  
Իրենց համար զատ շրջաններ առանձին  
Կը խըլէ տիւն ժամերէն շատը ցայգին:

ՀԱՒԱՏՔ

Ռազմիկներուն մէջ՝ զէնքի պիտի ալ հուրը շիզի.  
Ու նախանձէն ծնունդ առած հեռը հետզհետէ զիջի:  
Պիտի փակուի ինքն իր վրայ մեհեանին դուռն Յանոսի.  
Խաղաղութեան ծայնը երբ մարդոց սիրտին հետ խօսի:  
Սաղաւարտներ եւ զրահներ, զարդուփըշուր ընկեցիկ,  
Արիւնոտ սուրն ու դաշոյն, մահուա՛ն երբեմըն գործիք,  
Դարբինին սուրբ սալին վրայ պիտի դառնան կեանքի երկ,  
Որ ժիր ձեռքով մըշակեն բանան ակօս կիսահերկ.  
Անտառին մէջ եւ արտին, իրիկուան դէմ ու առտուն,  
Եթէ պահիկ մը հովին հանգչի, անոր անուշ քուն  
Պիտի բնաւ չը խոռվի պատերազմի ժըխորէն.  
Մայրը, վտանգէն անկասկած, ոչ թէ վախէն՝ այլ սէրէն  
Միայն պիտի իր սըրտին  
Վըրայ սեղմէ իր որդին:

ՅՈՅՍ

Ահա ըստոյգ դարն ոսկի, ոչ անիկա՝ զոր դեռ այլ  
Առասպելաց հետ հին Յոյնն յօդեց միտքով մը մըռայլ,

Որով մարդերը հելլէն ւօրիորդները սովոր  
էին միմեանց հետ այնպէս շաղակրատել՝ ամէն օր,  
Ու փոխելով մերթ դէպքերն ու մերթ դէմքերը մարդոց,  
Ցընորական խոհերու յօրինեցին հիւսք մը հոծ.  
Քերթողք յետոյ գիրքերու մէջ հաւքեցին ամէնն այդ:  
Բայց կուրութիւնն ապագայ սերունդներուն՝ բացայայտ  
Կերպով չկրցաւ նախահարց առասպելները հերքել,  
Կերպով չկրցաւ նախահարց առասպելները հերքել:  
Ու սուտն ու պիղծ՝ զերդ խորհուրդ՝ մեծարուեցան անարգել:  
Այդ խաբուսիկ ըստուերներն ու երազները անհետ

Պիտի լինին ա'լ յաւէտ:

Ո'վ սիրելի տիւ, քու շողերդ երջանկութիւն կը ծագեն.  
Ոչ թէ որովհետեւ բոյսերն քեզմով ընծիւղ կ'արծակեն,  
Ոչ թէ որովհետեւ ծառերը կը թօթուեն սառն ի բաց,  
Ս.յլ վասնզի խաղաղութիւն դուն կը բերես մահացուաց.  
Ու հոգիներն կը մերկանան խարկանքին քողը խաւար,  
Եւ երկընքին՝ իրենց առջեւ՝ կը բացուի լայն ճանապարհ:

### Ս Է Ր

Գեռ գործը մեծ չէ աւարտած, տակաւին  
Զոհը անպարտ պէտք է տանիմ սեղանին:  
Ես մարդացած աստուածորդուոյն շըրթներուն՝  
Քաղցրացուցի դառն ըմպելիքը լեղւոյն.  
Սուրբ սեղանին վըրալ ինձմով պիտի իջնեն ի ճաշակ՝  
Սնմահական մարմինին հացն ու բաժակ.  
Անծախելի կերակուր.  
Եւ կըթոտած քայլերուն ոյժ ու կազդոյր.  
Ուզողներուն՝ փըրկութիւն,

Եւ դեղեւկոտ սըրտին՝ նեցուկ հաստատուն:  
Ա՛հ, որչափ քաղցր է զերի հոգւոյն դարձին լինել զոհ.  
Ու փոխանակ տիրելու, ծառայ լինել սիրտով գոհ:  
Ասոնք ամէնքն անբաւ սիրոյ են նըշան,  
Սակայն չըքնաղն է ամենէն ինքնին ան՝  
Որ այս կերպով մինչ կը շնորհուի քաւութիւն,  
Քան շնորհընկալը՝ կը բերկը շնորհատուն:

### Հ Ա Ւ Ա Տ Ք

Իմ օրէնքիս քաղցըր լուծին ներքեւ արդ  
Ահա կուզան ամէն կողմէ հոգւով զուարթ,  
Ամէնքը, խուժն ու զուժն, ազգերն մեղապարտ,  
Ոյց հայլենիքը անծանօթ էր մեզ ցարդ.  
Պիտի ամէնքն ինձ հետ գան, դէպի ամբիծ լոյսն անշէջ,  
Պատգամաւոր սուրբ, ամէն մին, կըրելով ինքն իր մէջ,  
Բանին շնորհաց ծիրն՝ ըմպած հոգիաբուխ աղբիւրէն.  
Ու խօսելով անծանօթ մեզի բարբառը իրեն:

Եւ անոնց մէջ պիտի պարզեմ յաղթութեան  
Երկինքն ի վեր բարձրացող սուրբ մի նըշան.

Ու պիտի այսպէս ըզգետնեմ չարաչար  
Գոռողներուն ժանու՝ ժըպիհութիւնն անդադար:

### Յ Ո Յ Ս

Իսկ ես ալ նոյն եռանդով պիտի հրահրեմ հոգիներն,  
Որ վըկաներ բիւր՝ արեամբ յայտնեն քեզի իրենց սէրն:

## ՀԱՒԱՏՔ

Ոչ թէ միայն քաջ սիրտերն պիտի կըռուին ինձ համար,  
Սյլ երկչոտներն ալ ինձմով արիացած՝ անդադար  
Պիտի կանգնին խրախուսող՝ քաջերու էն անըզգոյշ,  
Սպառնալիքին դէմ ահեղ բըռնաւորաց խուժադուժ՝  
Պիտի չվախնայ խիզախել ծաղկահասակ կոյսն ամբիծ,  
Նա տանջանքները անգութ կը քամահէ անկըսկիծ.  
Սա՝ շըղթաներն, բոցն, ուրիշ մը՝ գազանաց վըրկանիկ  
Կատաղութիւնն ու ժանիք :

## ՍԷՐ

Ան որ ծընաւ արքայից արքայ՝ քիչ վերջը նորէն  
Պիտի դառնայ վեր, երկինքը, զօրքերու հետ հրեղէն.  
Նըստիլ իր Հօր աջակողմն . ու կամարներն երկնային  
Պիտի մընան ընդ միշտ քաց. ա'լ պիտի ընաւ չը փակուին.  
Անոնց փականքն իրենց քով պիտի պահեն ծըկնորսներն,  
Որոնք ընտրեց երկնից տէրն :

Ու նաւերնին, առջի պէս, ո'չ թէ ընչին որսերու  
Համար, փոքրիկ ծովերու սահմանին մէջ, այլ հեռու  
Պիտի քըշեն շարունակ զանոնք դէպի կողմեր կոյս,  
Ծագէ ի ծագ, դէպի հարաւ՝ դէպի հիւսիս տանել լոյս.  
Պիտի տեսնեն մարդիկ թէ ինչպէս նաւերն ապահով  
Կ'առագաստեն ալեաց վրայ, մըրդիկներուն յաղթելով :

Զընչին փայտին պիտի հոգն ի'մ պարտքն ըլլայ :

Ալեկոծուած ծովուն վրայ :

Յոյսը պիտի բանայ թեւերը նաւին,

Ճոխացնելով առատ՝ աւարն հաւատքին,

Ու թըռչանքին անոր՝ թափ,

Ու վազքին՝ տայ պիտի շտապ :

## ՀԱՒԱՏՔ

Գիտեմ թէ միշտ նաւերուն նաւապետներն առաջին  
Կը փափաքին որ իրենց վարած ղեկերն փոխանցուին  
Իրենցմէ վերջ, դարէ դար,  
Տեսուչներու իմաստուն, հաւատարիմ եւ ճարտար :

## ՅՈՅՍ

Ահա կ'անցնին առջեւէն աչքիս՝ շարքերը երկայն  
Յաջորդներու սըրբազան,  
Որոնք իրենց գործերով նըմանողներ միշտ եղան  
Նախնիքներու նուիրական :

## ՍԷՐ

Երբ ընտրութեան ծագի հարկ, գործ արդարեւ դըժուարին,  
Երկինքի կամքը վերին  
Մարդոց կ'ընէ մատնանիշ այնպիսի անձ մը տիպար,  
Այնպիսի դէմք մը, որո՛ւն կ'ուղղէ իր աչքը աշխարհ.  
Որ, զոհելով ժամանակն իր բովանդակ,  
Տէրունական տաճարին սուրբ յարկին տակ,  
Մերթ աշխատի քըրտնաթոր՝  
Բարձրացնելով հոն սեղաններ նորանոր,  
Մերթ լլւանայ աւազանին սուրբ զուրով  
Մեղքին կեղտերը յոլով.  
Երբեմն ազովմէ կնիքն անշէջ.  
Լոյսին դրոշմէ կնիքն իսունկ,

Հանապազօր կատարէ աստուածային պաշտամունք,  
Եւ իր աղօթքն ելլէ երկինքն ինչպէս խունկ,

Որուն վըրայ զարմանան մարդիկ ծագէ ծագ երկրի,  
Որուն յոյսովը միայն վըշտակրած սիրտը բերկրի.  
Որուն անունը ազդէ յանցաւորաց խոր սարսափ,  
Աւ արքայից՝ պատկառանք բարձր ու անչափ :

ՀԱՒԱՏՔ

Այդպիսիին առընթեր  
Պէտք է լինինք միշտ զօրավիզ եւ ընկեր .

ՅՈՅՍ

Ես լուցանեմ պիտի անոր վեհ հոգին  
Սուրբ իղձերով երկնային .

ՀԱՒԱՏՔ

Իսկ ես իմ լոյսըս պայծառ  
Իր մըտքին մէջ պիտի ծագեմ շողավառ .

ՍԷՐ

Ես ալ անոր աստուածային խորհրդոց  
Պիտի լինիմ առաջնորդող անմահ բոց :

ՅՈՅՍ

Ինչպէս գետն աղբիւրէն ,

ՀԱՒԱՏՔ

Կամ աւազը՝ ծովէն ,

ՍԷՐ

Եւ կամ լոյսն՝ արեւէն ,

ՄԻԱՍԻՆ

Քենէ՛, օր երջանիկ , քենէ՛, դո՛ւն  
Մշխ , պիտի ճաճանչես ամենուն բերկրութիւն .

ՍԷՐ

Իմ գործերուս դուն յաղթանակն ես վըսեմ .

ՅՈՅՍ

Քեզ պարակից , յոյսը կ'աճի աննըսեմ .

ՀԱՒԱՏՔ

Քեզմով հաւատքը կը դնէ յաղթանակի անխախտ սեմ :

ՀՍԿՈՒՄԸ

Ա.

Խօսնայրին պատերազմի գացած օրէն ըսկըսեալ,  
Սուանց գոեհիկ լացի , առանց խորին թախծութեան ,  
Խոչն տը կուանտիէֆ , տոհմիկ եւ զգաստ այդ աղջիկն ,  
Հագաւ այն ըզգեստներն , զորս կը հագնէր վանքին մէջ .  
Սեւ լողիկն ու թիկնոցակ մը հասարակ՝ նեղ եւ կարճ ,  
Եւ լանջքին վրայ կախեց արծաթէ խաչը փոքրիկ ,  
Գոհարները հանեց , փեղկը փակեց դաշնակին ,  
Ու մատին վրայ պահելով միմիայն ա'յն մատանին ,  
Յիշատակը գարնան իրիկուան մ'յորում հիացմամբ  
Դերկուս Ռոժէին իր կեանքն ամբողջ խոստացաւ ,  
Կո՛յր իր շուրջը գործուածին ու խուլ իր շուրջ խօսուածին ,  
Տըժգոյն եւ ըստոյիկ՝ ջերմոցին քով ըսպասեց :

Սուազին պարտութեան գոյժն առնելուն պէս՝ Ռոժէ ,  
Հանդէսին մէջ խըռոված երջանիկի մը նըման ,  
Հառաչեր բայց գործեր էր իբրեւ քաջ եւ ժիր մարդ ,  
Խոչնի հրաժեշտ տալով , անոր ճակտին վերեւէն  
Կըտրած էր գանգուր մը նուրբ վարսի ու դրած զայն  
Ռսկի միտալին մէջ զոր կը կրէր շապկին տակ .  
Եւ յետոյ , անարգել , առանց երբեք յամելու ,  
Գացեր էր բանակին խառնուիլ իբրեւ պարզ զինուոր :

Այս մեծ պատերազմին ծանօթ է ելքն :

Անայլայլ ,

Բացակայ սիրելոյն քիչ անգամ խօսքն ընելով ,  
Խոչն , ամէն օր , այն ժամուն երբ թղթաբերն

Վար կ'իջնէր , պարկն ի կըոնակ , գաւառակին լայն նամբէն  
Կը դիտէր գալն անոր , պատուհանին մօտ նըստած ,

Եւ երբ կը հեռանար առանց նամակ ծրգելու ,  
Կը խեղդէր նա երկայն հառաչք մ' . Եւ այսչափ միայն :  
Կը գրէր միշտ Ռոժէ : Օգոստոսի մինչեւ կէսն ,  
Խոչն չունեցաւ հոգին խուզող տագնապներ :  
Ի վերջոյ բանակին հետ պաշարուեցաւ Մէցի մէջ .  
Ու անկէց փախստական զինուորներէ լսելով

Թէ մեռած չէր դերկումսն այն առաջին կըռուին մէջ ,

Ամենուն առջեւ Խոչն բուռն արցունքներն զըսպելով ,

Քաջութիւն ունեցաւ առանց լուրի ապրելու :

Սւելի քան առաջ նա բարեպաշտ էր հիմա .  
Իր կեանքն եկեղեցւոյ մէջ կ'անցնէր , եւ յաճախ

Կ'երթար իր գիւղին աղքատներուն այցելել ,

Խօսելով երկար անոնց հետ եւ տալով շատ անո՞նց

Ռոնց զաւակներն պատերազմի՝ մէջ էին :

Բարիզի պաշարման է'ն սոսկալի ատենն էր .

Քաղցկեղի մը պէս ամբողջ վարակելով Ֆրանսան ,

Արշաւանքն Իոչնի դղեակին մօտ էր հասած ,

Իւլաններն մօտակայքն աւեր ու քանդ կ'ընէին :

Տեղացի հովիւ երէցն ու ծեր բըժիշկը ի զուր ,

Ամէն իրիկուն , ընտանեկան յարկին տակ ,

Աղջըկան կը խօսէին մեռելներու վրայ միայն :

Ո'չ մէկ սեւ նախազգացում չէր վըրդովիր սիրտն անոր :

— Մէցի մէջ էր Ռոժէ , իր գունդին հետ պաշարուած .

Վերջին նամակով կ'ըսէր թէ «վէրք չէր առած» .

Կ'ապրէր , պէտք էր ապրէր , կասկած չունէր այդ մասին :

— Ու աննենգ տարփանքի քաղցրիկ յուտովն ուժովցած ,

Վարդարանը մատներուն մէջ՝ կ'ըսպասէր միշտ անոր :

Բ.

Առաւոտ մը քունէն օրիորդն ընդոստ արթընցաւ .  
Հնդարձակ պարտէզին ծայրն՝ հեռուն՝ թուփի մը տակէն ,  
Հրազէնի պայթիւններ կը գուժէին թըշնամին :  
Դողալուն համար ազնիւ աղջիկը նախ շիկնեցաւ ,  
Կ'ուզէր որ Ռոժէի պէս անվեհնը ըլլար միշտ :  
Եւ որպէս թէ պատահածը ծանըր բան մը ըլլար ,  
Անխուով հագուեցաւ , ու երբ յետոյ աւարտեց  
Առտրւան աղօթքն , առանց զանց ընելու ունչոյն մ'իսկ ,  
Վար իջաւ , դէպի դահինը , շըրթունքին վրայ ժպիտ :  
Պատահածն յառաջապահ զօրքերու կուիւ մ'էր թեթեւ ,  
Լըրտեսել եկող հուժկու Պաւեէլացի զինուորներ ,  
Յանկարծ հանդիպելով արձակազէն դէտերու ,  
Փախուստ կուտային : Ամէն ինչ լուռ էր հեռուն :  
«Անհրաժեշտ էր դարմանոց մը հաստատել » , ըսաւ նա :  
Սրդարեւ ճիշդ ա'յն ատեն կըռուի վայրէն վեր առած  
Հսպայ մը վիրաւոր կը բերէին կիսամեռ .  
Վիզէն գընդակահար Պաւեէլացի զինուոր մը :  
Երբ բերին այդ մեծոյի երիտասարդը տըժգոյն ,  
Սէքերն փակ , արիւնահոս՝ հին խըշտեակի մը վըրայ ,  
Առանց սարսուոի , առանց «աւա՛ղ» մ'ըսելու ,  
Անհուն հոգածութեամբ տանել տուաւ զայն Իուէն ,  
Այն սենեակն , ուր Ռոժէ սովորաբար կը նըստէր ,  
Երբ դարպաս ընելու համար զըղեակը կուզար :  
Դուրս հանեց յետոյ բանկոնն ու վերաբկուն արիւնոտ .  
Կըշտամբեց ծեր ծառան , որ դըժկամակ կ'երեւէր ,  
Չուզելով բաւական փութկոտութիւն մը ցոյց տալ :  
Երբ բըժիշկն առաջին անգամ վէրքերը կապեց ,  
Չեռքերով օգնեց անոր , իբրեւ Քոյր մը գորշազգեստ .  
Վերջապէս իր նայուածքը զարմանքով առլըցուած

Եւ սիրով երախտապարտ՝ ինքզինք գըտաւ վիրաւորն  
Կակուլ ու փափուկ այն բարձերուն մէջ թաղուած :  
Այդ թըմբած գըլխուն առջեւ Իուէն նըստաւ անշըշուկ ,  
Ու հինցած կըտաւներ բերել տալով , ծուատ շինեց :  
— Ս.յապէ՛ս կ'ըմբըռնէր նա կատարումն իր պարտքին :

Նոյն իրիկունն երբ հիւանդին բըժիշկն իր այցը կըրկնեց ,  
Սնսովոր զիմածութեամբ , անյուսութեան նըշանակ ,  
«Արի՛ւնը գըլո՛ւխն է» , մըրթմըրթաց նա ցած ձայնով ,  
«Ուժգի՛ն է բազկերակն , այս զիշեր գէ՛շ պիտի ըլլայ ...  
Տեն՛դ ու զառանցանք , ու' ինչ որ կուզայ ետեւէն» :  
«Կը մեռնի՞» , հարցուց Իուէն , մեղմիկ ձայնով , շուրթն ի դող :  
— Ո՞վ գիտէ , պիտի զանամ միայն այս տենդը կըտրել .  
Յաճախ այս դեղզիրը օգտակար է եղած .  
Սակայն պէտք է , որ մէկն իր մօտ հըսկէ մինչեւ լոյս ,  
Ճետեւի նոպաներուն , ու խընամէ անծանծրոյթ :  
— Ե՛ս պատրաստ եմ , տէր բըժիշկ .

— Ա՛ , ո՛չ , ազնիւ օրիորդ ,  
Թերեւս քու մարդերէդ մին կարենայ :  
— Ոչ , տէր բըժիշկ .  
Գուցէ այժմ Ռոժէ հիւանդ կամ բանտարկուած ըլլայ հոն .  
Եթէ ի՛նքն ալ ունենար պէտք այսպիսի խնամքներու ,  
Կ'ուզէի որ ընդունէր զերմանուհեւյ մը ծեռքէն :  
— Լաւ , ըսաւ ծեր բժիշկն . ու ծեռքն անոր երկընցուց .  
Այս զիշեր մինչեւ վաղն ուրեմնն զուն կը հըսկես .  
Տենդի մը կըրկնումը կըրնայ մահ պատճառել .  
Մէն մի քառորդ ժամու այս դեղազուրը խըմցուր .  
Լուսնալուն՝ ես կուզամ դեղին արդիւնքը տեսնել :  
Յետոյ դո՛ւրս ելաւ , Իուէնը սընարին մօտ թողլով :

գ.

Բըժիշկին մեկնումէն հազիւ վայրկեան մը յետոյ,  
Յանկարծ Պաւելքացին՝ Իոէնի դին դառնալով,  
Եւ անոր վրայ նայելով իր կիսաբաց աչքերովն,  
«Այս բըժիշկն, ըսաւ անոր, զիս քընացած կը կարծէր,  
Բայց ամէն բան լըսեցի : Շնորհակալ եմ, օրիորդ,  
Ի սրտէ շնորհակալ եմ, յանուն անո՞ր մանաւանդ,  
Որուն կը դարձընէք զիս, եւ որ ինձ կ'ըսպասէ» :  
Իոէն պատախանեց անոր .

«Մի՛, մի՛ շարժիր բնա՛ւ,  
Քընացի՛ր . հանգիստէն կախում ունի կեանքդ ամբողջ :  
— Ո՛չ, հարկ է, աւելցուց նա, որ նախ յայտնեմ ես ծեզի  
Դաղտնիք մը զոր ունիմ . կըրնայ ըլլալ որ մեռնիմ,  
Խոստում մ'ըրած եմ ես, պէտք է որ զայն կատարեմ :  
Խօսէ՛, ըսաւ Իոէն, է՛հ, թո՞ղ հոգիդ ըսփոփուի : [Սատուգիւ  
— Պատերազմն... ո՛չ, պատերազմն գարշելի գործ մ'է  
Մէցի մօտ, վերջին ամսուն, դժբախտութիւնն ունեցայ  
Ֆրանսացի մ'ըսպաննելու... »

Տըժգունութիւնը դէմքին  
Մածկելու համար՝ Իոէն լամբարին լոյսն իջեցուց :  
«Կ'երթայինք յանկարծօրէն յարձակիլ այն հիւղին վրայ,  
Որ ամրոցն էր եղած ծերիններուն . ճիշդ այնպէս  
Ինչպէս դարանամուտ որսորդք սովոր են ընել,  
Մութ գիշեր մը՝ դէպի ֆրանսացւոց այդ պահակնոցն  
Անշըշուկ՝ զէն ի ծեռին՝ կ'սողոսկէինք բազմութեամբ,  
Իիտ տընկուած կաղամախի սրահակներու երկայնքէն :  
Առաջին անգամ ես մըխեցի սուրբս կըունակն  
Հոն դըրան առջեւ իբրեւ պահնորդ հըսկող զինուորին .  
Ինկաւ նա, ու «օգնութիւն» անգամ պոռալ ը կըրցաւ,  
Դրաւեցինք հիւղն ամբողջ, ու զարդեցինք ամէնքն ալ» :

Իոէն ծածկեց աչքերն :

«Երբ նախմիրի այդ վայրէն  
Շըլմորած՝ վըրդովալից ըշտապով դուրս կ'ելլէի,  
Լուալնկան յանկարծ ամպի մը վարագոյրն նեղքելով՝  
Ցոյց տուաւ ինձ իր դալուկ նահանչումովը ցոլքին,  
Գետնին վրայ գալարուող զինուոր մը որ կը հունչէր .  
Նո՛յն ինքն էր, այն զինուորն՝ զոր խոցեցի իմ սուրովս .  
Անհուն կարեկցութեամբ մը սիրտս համակ ըզգածուած՝  
Ծընրադիր ինկած առջեւն, իրեն օգնել ուզեցի .  
«Ո՞ւշ է, ո՞ւշ» ըսաւ ինծի, ահաւասիկ կը մեռնիմ .  
Կը տեսնեմ, ըսպայ մ'ես գուն... ազնուական մը թերեւս...»  
— Ս.յո՛, ի՞նչ կըրնամ ընել քեզի համար . — Խօսք տուր ինձ  
Դըրկելու ասիկա, այս ըսելով դուրս հանեց  
Միտալ մը զոր պահած էր արիւնոտ կուրծքին վրայ —  
«Առ...», սակայն, վերջին շունչն իր խօսքին թելը կըտրեց .  
Եղկելի ֆրանսացին կարող չեղաւ աւարտել  
Անունն իր անձկալոյն, խօսեցեալինը թերեւս .  
Զինանիշ մը տեսնելով այդ պակին վրայ քանդակուած,  
Պահեցի զայն, յուսալով թէ օր մ'անշուշտ կըրնայի  
Ֆրանսայի ազնուական տոհմի մը մէջ հանդիպիլ :  
Այն կնոջ՝ որ ժառանգորդն էր այդ մեռած զինուորին :  
Աւասիկ, պահեցէ՛ք զայն, բայց երդուընցէք նախ ինծի  
Որ թէ մահը չհանի իմ կեանքս ինձի շնորհել հոս,  
Պիտի դուք կատարէք իմ տեղս այս պարտքը խըղճիս :  
Հիւանդէն ընծայուած այդ միտալին վրայ Իոէն  
Ռոժէի զինանշանը երբ տեսաւ ու ճանչցաւ,  
Մահացու կըսկիծի մը սըրտառուչ զելումովն,  
Հսաւ .  
«Կերդնում, պարոն, կ'երդնում, հանգիստ քնացի՛ր դու» .

## Դ.

Վիրաւորն այս անկեղծ յայտնութենէն ըսփոփուած,  
Թըմրեցաւ : Սըրտատրոփ՝ ու հըրավառ աչքերով՝  
Ոտքի վրայ, առանց լալու, կեցաւ անոր մօտ իուէն :  
Ա՛հ, մեռած է տարփաւորն. ատոնք զէնքերն են անոր.  
Հինաւուրց՝ հըռչակաւոր իր զինանիշն է ատի,  
Եւ արի՛ւնը որ այդ պակն էր սեւցուցած անո՞րն է .  
Դիցազնի՝ քաջ կըռուողի մը մահով չչը որ Ռոժէ  
Մեռած էր, այլ՝ աւա՛ղ՝ իր կըռնակէն էր զարնուած,  
Առանց կարենալու իրեններուն ծայն մը տալ :  
Ու հիւանդն որ կը քնանայ հոն՝ ըսպանողն է անոր,  
Այո՛, ըսպաննո՞ղն անոր. որ պարծանքով կը պատմէր  
Թէ Ռօժէն կըռնակէն իբրեւ մատնիչ մ'էր զարկած .  
Ու հիմայ կը քնանայ իր քունը թանձր ու խորունկ,  
Եւ անո՞ր էր որ Իուէն ըսաւ «Հանգիստ քնացի՛ր դուն» .  
Ու իբրեւ ծայրագոյն եւ անողորմ հեզնութիւն՝  
Պէտք է որ անոր ճակտէն օրհասի տենդը վանէ,  
Էսպասէ անոր սնարին մօտ մինչեւ լոյսը ծագի,  
Խնամածու մօր մը նըման որ իր զաւկին կը հսկէ,  
Քառորդ ժամն անգամ մը անոր համար լեցընէ  
Պատուիրուած դեղազուրն, որպէսզի նա չը մեռնի .  
Մարդուկն այդ մասին վստահ՝ հանգիստ կը քնանայ,  
Հիւրասէր յարկի մը տակ ապաստանած անխըռով :  
Սեղանին վրա՛ է սըրուա՛կն՝ ուր անոր կեանքն է պահուած :  
Կ'սպասէ . . . Զարհուրելի չչէ միթէ այս արդարեւ :  
Բարէ՛, երբ «ատել» բառին բոլոր սոսկումովն  
Իր սըրտին խորքն յամրաբար զրաւուած կ'ըզգայ օրիորդն,  
Երբ լանջքին տակ կը գուայ սըրտմըտութիւնն այն ահեղ,  
Որ մղեց Յայէլի ծեռքն, ըստ պատմութեան սուրբ գըրքին,

Գետնին վրայ վարսելու Սիսարայի ճակատը ,  
Պէ՞տք է որ այդ անիծեալ զերմանն իրմով փըրկըւի :  
Օ՛ն անդր, այդքան վեհանձն ըլլալ հընար չչ' երբէք .  
Երբ տեղի կուտայ զըրեթէ եղեռնաւոր մըտածման ,  
Վայրագ տենչանքին՝ պատեանէն դուրս քաշելու  
Այն սո՛ւրն՝ որով դահիճն այդ ըսպաննած է իր զոհն ,  
Եւ որուն երախական հոն անկին մը կը շողար ,  
Անսալու համար սին ու կանխակալ կարծիքի ,  
Կամ չգիտեմ ի՞նչ պարտքի ու մարդկօրէն նըկատման ,  
Պէ՞տք է որ դնէ անծամբ այդ գարշելի ծեռքին մէջ՝  
Որ խըլեց բովանդակ իր ցընծութիւնն ու բերկրանքն՝  
Հանգիստ քուն անուշակ, առողջութիւն , նոյնիսկ կեանք :  
Ո՛չ երբեք : Այդ սըրուա՛կը . . . պէտք է զայն ջախջախել .  
Բայց ոչ, հարկ ըլկար . բա՛ւ է թողուլ որ ինքնին  
Կատարուի ճակատագիրն . ի նպաստ իր այդ վըրէժին՝  
Կը թըլէր թէ կամակից պիտի ըլլար այն իրեն :  
Այդ հիւանդը՝ լըրուելով պիտի մեռնէր անկասկած . . .  
Այո՛, հո՞ն է գեղն, որ բըժըշկէր պիտի զայն :  
Բայց ինք չչօր կըրնար ժամ մը քունի մէջ ընկըղմիլ :  
Յետոյ սիրտը փըղծկեցաւ , ու «վատութիւն է» գոչեց .  
Չէր դաշրած հոգւոյն կըրփիը տակաւին , երբ գերմանն  
Իր խորունկ քունէն յանկարծ հեծկըլտանքով մ'արթընցած ,  
Երազով մը ցընցըւածն տենդագին «զուլ մը» պոռաց :  
Այն ատեն հին փըղոսկըրեայ խաչելութեան դառնալով՝  
Որ կախուած էր պատէն , սնարին վերեւ անկողնին ,  
Վկայուհւոյ վըսեմ նայուածք մ'ուղղեց անոր , դեղնեցաւ .  
Յետոյ աչքն յառած միշտ Գողգոթայի խաչեալին ,  
Ինչ որ սըրուակին մէջ կար գաւաթին մէջ լեցուց ,

Ու հանգուշն հոգածութեամբ մը հիւանդին խըմցուց զայն :  
 Դուն միայն տեսար , Տէր , ի՞նչ որ անցաւ այդ գիշերն  
 Այս մահճին սնարին վերեւ , այդ տըխրագին ժամերուն :  
 Երբ չարին ոգին այդ կուռ խաւարին մէջ կը խօսէր ,  
 Դո՛ւն որ դէպի անապատ տարուեցար ժանտ փորձիչն ,  
 Ու է՛ն վերջն՝ անոր կըրցար ըսել միայն «Ե՛րթ յետս իմ» ,  
 Դուն , ո'վ Տէր , կը ներէիր այդ փորձըւած հոգիին :  
 Վերջապէս երբ հէք աղջիկն այդ փորձութիւնը կըրեց ,  
 Դո՛ւն միայն վըկայ էիր , ու դուն միայն համեցար :  
 Յիշելով այն ատե՛ն Զիթենեաց Լեռը տըխուր ,  
 Ուր՝ դըժնեայ տանջանքին մերձեցումէն դողահար՝  
 Կ'ըսէիր . «Աբբա՛ , հայր , անցո՛ , զբաժակս այս յինէն» ,  
 Ո՞հ , անշուշտ գըթացիր այս պատժակիր սրբուն վրայ ,  
 Ու չունիմ տարակոյս թէ օրինեցիր զայն իսպառ :  
 Երբ բըժիշկը , սակայն , որ առտըւան դէմ եկաւ ,  
 Տեսաւ զինքն հիւանդին քով , դեղ խըմցնելու ըզբաղած ,  
 Եւ գաւաթը վեր բըռնած՝ իր դողդոջուն մատներով ,  
 Նըշմարեց որ ներմըկցեր էին մազերն իուէնի :



## 8 ԱՆԿ

Ա.

### ԻՆՔՆԱԳԻՐՆԵՐ

	Էջ
Ո՞ր ժայռին վրայ . . . . .	1
Աստուածածնի ծառը . . . . .	3
Մահէս վերջը . . . . .	5
Յուշք և փուշք . . . . .	6
Պարտիզակ . . . . .	8
Վենետիկ . . . . .	9
Օրհնուած սեղանը . . . . .	10
Արհամարհանքը . . . . .	12
Պատկերին առջն . . . . .	13
Ո'վ յոյս . . . . .	14
Եկո՞ւր , վիշտ . . . . .	15
Կ'անցնի կառաշարն . . . . .	16
Յոյս . . . . .	17
Աղօթք . . . . .	18
Գիրքերուն Գիրքին . . . . .	19
«Ողջո՞յն տուք միմեանց» . . . . .	21
Խօսք իր հոգւոյն հետ . . . . .	22
Տարածուած Աջը . . . . .	24
«Ճնծան Թարոր և Հերմոն» . . . . .	26
«Զարթուցեալքս» . . . . .	27
Տիրերական ծովու եղերքին . . . . .	28
Աղօթք վասն Հայ Եկեղեցւոյ . . . . .	29
«Անձինք նուիրեալք» . . . . .	31

Անգին հրճուանքը	32
Փարատած մշուշը	33
Ուղերձ	34
Ի վաղամեռիկն Տիկին է . Արմոնեան	36
Սուտնին բուրժառը	38
Կեռաս	40
Տապանագիր Տ . Եղիշէ պատրիարքի	42
Քայլերգ Ժառանգաւորաց Ս . Աթոռոյ	43

Բ.

ԹԱՐԳՄԱՆՈՒԹԻՒՆՆԵՐ

Արուեստը և ժողովուրդը	Վ. Հիւկօ	47
Դարուս երկրորդ տարին	"	49
Եղիսա	"	52
Մովսէս Նեղոսի վրայ	"	54
Ո՞վ . . .	"	58
Ի՞նչ փոյթ քեզ , սիրտ իմ	"	59
Անմահութիւն	Լամարքին	60
«Ոչ ոք գիտէ»	Հ. Հայնէ	66
Ջրհեղեղը	Ալֆրէս Տր Վինեի	67
Յեթայէի աղջիկը	"	80
Մովսէս	"	84
Զիթենեաց լեռը	"	89
Յոյս առ Աստուած	Ալֆրէս Տր Միւսէ	95
Տիրութիւն	"	101
Առ Աստուած	"	102
Երբ դպրոցական էի . . .	"	107

Գեթսեմանի	Լը Գոնդ Տը Լիլ	109
Մուսա - էլ - Քէպիրի աստուածացումը	"	111
Ո՞վ իմ Աստուածս	Բոլ Վէրլէն	127
Հին հոգին	"	130
Կորսուած ժամանակը	Միւլի Բրիւտոմ	132
Միրտս է բարի	"	133
Հին տուներ	"	134
Օտարականը	"	137
Մեծ արջ	"	138
Խոհալ	Ալպէրդ Սամեն	139
Մփինքու	"	143
Զմրուխտ	"	144
Տարօրինակ իրկուններ կան . . .	"	145
Հին զանդակներ	"	146
Ապաքինողին աղօթքը	"	148
Վիշտը	"	150
Աղօթք	Լուի լը Քարտօնէլ	152
Միտիկ սպասումը	"	153
Գիշեր Սուրբ Գիրքին վրայ	"	156
Վիշտի քառուղին վրայ	Ալպէր Ֆլեօրի	158
Ամէն ինչ կը մեռնի . . .	Ռենի	160
Պտոյտը	"	162
Նեմէա	Ճողէ-Մարիա Տը Հերեսիա	163
Այծարածը	"	164
Տրեպպիա	"	165
Թերմոտոն	"	166
Երևակայական մակը	Ուրնէ Ֆօւռւա	167
Արշալոյս	Մարք Տէֆու Տը Լիպէրմօն	170
Երբ ընդհուպ . . . երբ արդէն . . .	Վենսան Միւզէլ	171
Բայց այն թռչուններն . . .	"	172
Սպասումը	Ռառու Կիանէ	173
Բարիզի նօթրը Տամը	"	174

Խօսք ընդ Աստուծոյ . . . . .	Անտէկ Լաֆօն	175
Պատկերաշարք . . . . .	Մօրիս Մարտէլ	178
Իրիկուան հանդարտութիւն . . . . .	Մօրիս Փօրբէկ	180
Վերագարձ . . . . .	»	181
Վիրաւոր կարապը . . . . .	»	182
Մունջ պատասխանը . . . . .	»	183
Աքսորանքի տաղեր . . . . .	Փոլ Քլօսէլ	186
Մարթա և Մարիամ . . . . .	Ժան Էզառ	188
«Եւ Մանուկն աճէր և զօրանայր լի իմաստութեամբ , և չնորհքն Աստուծոյ էին ի վերայ նորտ» Ժան Էզառ		190
Քունը . . . . .	»	193
Յուգիթ . . . . .	Լը Մօյն	194
Էգ առիւծին և իր երկու կորիւններուն առակը		
	Փոնքալիսի Տը Մէսէյ	195
Ի ԾՆՈՒՆԴ ՓԲԿՁԻՆ. Թատրերգութիւն Պետրոս Մերասրասիոս		197
Հսկումը . . . . .	Ֆրանտուա Գոբբէ	212



«Ազգային գրադարան



NL0142634

*9W*

---

**ԳԻՆ ԵՐԿՈՒ ՇԻԼԻՆ**

---